



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

3989

Հ Յ Ա Տ Ա Ր Ա Կ Ո Ւ Թ Ի Ւ Ն
Դ Ա Ի Թ Ե Ա Ն Գ Ո Ր Ծ Ա Կ Ո Լ Ո Ւ Թ Ե Ա Ն


ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

❖ Պ. Տ Ա Ր Ե ❖

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

- | | |
|-----|-----------------------|
| 64 | հատուած բարյացքիտական |
| 25 | գիտական |
| 13 | ուստանոր |
| 167 | երանանգ |

معارف نظارت جليله سنك ۵۷ نومرسلى رخصنامه سيله طبع اوئلشدر
في ۱۳۲۱ مسان



ՏՊԱԳՐ. "Ը Ա. Դ. Ի Կ.,, (ՍԱԳԱԵՍԱՆ)

Ղալաթիա, Գուշչունիլը իւմ թ. 7

1907

46496-սահ
55 ՀՀ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
ԴԱԿԱԹԵԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹԵԱՆ

491. 99-8

0-23

լր.

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

*** Պ. ՏԱՐԵ ***

(13)

1008/
36829



معارف نظارت جلیله سنك ۵۷ نومروی رخصتامه سیله طبع او لشدر
ف ۱۱ نیسان ۱۳۲۱



Պահառման կեդրոնաքեղի 002
ԽՕՐԱՍՏԱՆՑԵԱՆ ԽԱՆ, ԹԻՒ 30
Սյրիկնի, Կ. Պողիս

1905

24.06.2013

8984

10/2006

ԵՐԿՈՒ ԽՈՍՔ

—ուշաւ—

Ներկայ հրատարակութիւնը մեր Մայրենի Լեզուի
բորդ Տարին կը կազմէ : Այս գասագիրքը որուն մէջ
նիոփած ենք բարոյական, գիտական, պատմական և
լ պիտանի ծանօթութիւններով լի զանազան հատ-
սմծներ, տղոց դիւրահասկանալի լեզուով մը խըմ-
գրուած ըլլալով՝ կոչուած է ծառայել ոչ միայն իբրև
քք Ընթերցանութեան, այլ և իբր օժանդակ տղոց
աւոր բազմակողմանի զարգացման :

Աւելորդ կը համարինք թուել մեր գործին բազ-
ոթիւ առաւելութիւնները, ինչու որ նոյն իսկ վեր
վերոյ ակնարկ մը անոր պարունակութեանը վրայ,
ուական է ցոյց տալ անոր օգտակարութիւնը :

Կարեւոր կը սեպենք, սակայն, խնդրել պատ . Աւ-
ացիչներէն որ բարեհաճին գուն գործել այս դասա-
րքին պարունակած դասերը, մանաւանդ հրահանգնե-
շ բացատրել և լուսաբանել այնպիսի հարցումներով
ու աշակերտներուն միտքը կրթելու օգնեն :

Աներկեայ ենք որ բանիմաց և ուշիմ ուսուցիչ-
երուն ջանքերով այս Ընթերցարանն ալ այնքան ար-
դիւնաւոր և օգտակար պիտի ըլլայ որքան անոր առա-
ին երկու Տարիները, որոնք, չնորհիւ իրենց լաւագոյն
նեթուախն, խիստ քիչ ժամանակի մէջ ունեցան այնքան
նեծ սպառում :

ՀՐԱՏԱՐԱԿԻՉԸ

•••••



9784-2010

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ ԴԱԻԹԵԱՆ

Գ. ՏԱՐԻ

1. ՍԻՐԵՑԷՇ ՁԵՐ ԾՆՈՂՔԸ

Պատուեցէ՛ք, սիրեցէ՛ք ձեր հայրը որ իր կեանտուած է ձեզի, և ձեր մայրը՝ որ իր ծոցին ջ սնուցած է ձեզ։

Դուք ձեր ծնողքին հոգածութեան միակ ապրկան էք. միթէ անոնք չե՞ն որ միշտ իրենց չքին առջեւ ունին ձեր ամէն տեսակ պէտքերը, որս հոգալու համար կը յոդնին անդադար։ Գիշը ցորեկ անոնք ձեզի համա՛ր կ'աշխատին. շատ նդամ երբ դուք կը քնանաք, անոնք կը հսկեն կ'աշխատին որպէս զի ձեզ կերակրեն ու կըթեն։

Եթէ դուք չեք կրնար անոնց աշխատութիւններուն մասնակցիել, գէթ ջանացէ՛ք հաճոյակաւարութեամբ մեղմացնել զայնս, և օդնեցէ՛ք առնց՝ որդիական սիրով՝ որչափ որ ձեր կարողութիւնը կը ներէ։ Դուք տակաւին փորձառութիւն բաւական ինելք չունիք. ուստի պէտք է որ անոնց

լմելքն ու փորձառութիւնը ձեզի առաջնորդեն
Արդ՝ հնաղանդեցէ՛ք անոնց և հլութեամբ ակա Քոյրս, Տիրուհի, գեղեցիկ չէ, և սակայն
դրէ՛ք անոնց խրատներուն և դասերուն։ Բայտ կ'ուզեմ տեսնել զայն։ Հասակը շատ երկայն
նո՞յն իսկ կենդանիներուն ձագերն ալ չե՞ն հնա քալուածքը շնորհալի չէ, դէմքը սիրուն չէ
զանդիր իրենց հօր և մօր. ուրեմն դուք պարտաւել՝ բայց գեղեցիկ աչքեր ունի և քաղցր ու
կանութեամբ կատարեցէ՛ք ինչ որ անոնք կ'ընեմեղ նայուածք մը, և երբ խնդայ ու բեր-
բնագդումով։

Օր մը կուգաւ, որ ձեր ծնողքը կը ծերանանըրութիւն ու անկեղծութիւն կայ իր խնդուած-
անոնց մարմինը կը տկարանայ, և կարողութիւնն մէջ, որ՝ ճշմարիտն ըսելով՝ ինծի համար ան-
ները կը շիջանին. տղաք, այն ատեն դուք պար աւելի սիրուն և հաճելի մէկը չկայ։ Տիրուհի
տական էք հատուցանելու ձեր ծնողքին այն խըլքեք ինքնինքը չի դումբր, ուրիշները չի դատա-
նամքները զորս ընդունեցիք իրենցմէ ձեր տղապարտեր, միշտ պատրաստ է աղէկ խօսելու իր
հասակին մէջ։

Սիրեցէ՛ք ձեր ծնողքը. — Այս է ձեր Ուսու-
թիշին առաջին խրատը։ սնոնք կը պարսաւեն։ Տիրուհի միշտ ուրիշները
ու մտածէ և երբեք ինքզինքը։ Իր հաճոյքը ու-
նշին երջանկութեան մէջ կը գտնէ։ Ահա թէ ին-
ւ այնչափ կը սիրեմ զինքը, հակառակ իր նուազ
եղեցկութեան։

1. Հ Բ Ա. Հ Ա. Ն Պ.

Հետեւեալ բառերուն սկիզբի զիրերը փոխելով կազ-
մեցէ՛ք ուրիշ բառեր եւ տուե՛ք անոնց նշանակութիւնը։

Տուն
Բերան
Թեւ
Բաց
Գառն

Գարի	Լաստ
Խրամ	Նկար
Խունկ	Բաւել
Խորչ	Ճահիճ
Ծեր	Ռետին

2. ՍԻՐԵԼԻ ՔՈՅՐՍ ՏԻՐՈՒՀԻ

2. ՍԻՐԵԼԻ ՔՈՅՐՍ ՏԻՐՈՒՀԻ

Տաղիկի, պտուղի, բանջարեղէնի, երկրագործական
լործիքի, գծագրական դործիքի, կօշկակարի գործիքի,
լերձակի գործիքի, պտղատու ծառի, վայրի ծառի,
նմակելիքի, ընտանի կենդանինի, վայրի կենդանինի, թըր-
ուանի, սունի, սոլունի, ձուկի, արհեստաւորի, քաղաքի, չէն-
թողութիւն քի, ուտելիքի, հագուածի, դասագիրքի, մետաղի,
բծաւոր գոյնի, դրամի։

2. Հ Բ Ա. Հ Ա. Ն Պ.

Դժե՛ք երեք անուն

Դաղիկի	Երձակի
Ապուղի	Պտղատու
Բանջար	Նմակելիքի
Բաւել	Ընտանի
Ճահիճ	Ձուկի
Ռետին	Արհեստաւորի

**3. ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՄԷջ ՕԴԻՆ ՓՈՓՈԽՈՒԹԻՒՆԸ
ՀԱՐԿԱՒՈՐ Է**

Ինչ տեսակ ալ ըլլան մեր բնակած տուները, փոքր թէ մեծ, համեստ թէ ճոխ, պէտք է որ մեծ և լայն պատուհաններ ունենան, որպէս զի լոյսը, զուարժ արեւը, մաքուր օդը ներս թափանցեն: Լոյսը և օդը միակ ճոխութիւնն են զոր ամենէն խոնարհ խրճիթն իսկ կրնայ ունենալ: Բայց պէտք է գիտնալ թէ ույս ճոխութիւնը կը գերազանցէ բոլոր միւսները, վասն զի ա՞ն է որ կը պահպանէ առողջութիւնն ու կեանքը: Հսն ուր լոյսը չի մըտներ, բժիշկը կը մտնէ: Պղտիկ ծաղիկները, դաշտերուն խոտերը, ամէն տեսակ տունկերը չեն մեծնար ստուերին մէջ, ասսնք ածելու և ծաղիելու համար պէտք ունին Արեւին: Մարդկային տունին ալ ստուերին մէջ կը տիրի, կը թառամի ու կը կորսուի:

Տուներուն պատուհանները պէտք է միշտ բանալ, մանաւանդ ննջասենեալներու պատուհանները, որպէս զի ապականած օդը դուրս ելլէ ու տեղը մաքուր օդ մտնէ:

3. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Գ.

Ի՞նչ բաներու մասը կը կազմեն հետեւալները:

Սողնակ, նժար, սանձ, փղոսկր, կէս, էջ, բիր, առաստաղ, սպիտակուց, երրիք, օթեակ, խածի (կտոր կտնառք), խեփոր (կամ խեցի), ճղուղ (կամ ճախրակ), զանգակատուն, ոստ, արմուկ, առագաստ, կառոց, առէջ, ածու, աւան:

4. Մ Ե Ծ Հ Ա Յ Ր

«Արեւի մեծ հայրեկիս ականջները խուլցած են, բայց ես անոր բարձր կը խօսիմ և անիկալ լսէ երբ անոր ըսեմ թէ զինքը սրտանց կը փրեմ:

«Ան գրէթէ կոյր է, անոր թեւերէն կը բըռաւեմ և կը տանիմ ուր որ երթալու փափաք կը յայտնէ: Ամէն օր լրագիր կը կարդամ անոր և ես իրմէ աւելի երջանիկ եմ՝ տեսնելով որ իրեն հաճոյք կը պատճառեմ:

«Ան ինծի պատմութիւններ կը պատմէ: առոնք միշտ միեւնոյն են, վասն զի ալ յիշողութիւն չունի մեծ հայու: Ես անոնց մտիկ կը սեմ ուշագրութեամիւ, իբր թէ անոնք նոր ըլլան»:

Այսպէս կը խօսի և կը դործէ պղտիկ Պետսոսը որ իր հաւին սիրական թունիկն է:

4. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Գ.

Հետեւալ բառերուն միշին զիր մը փոխելով ու րիշ բառեր կազմեցէ՛ եւ տուե՛ անոնց նշանակութիւնը:

Արատ, գեր, խորան, մամուկ, մատաղ, նախորդ, բարակ, խոլիկ, կանաչ, մուեղ, պիտակ, սակառ, ցորեկ, կարճ, կարագ, կորով, ձաւար, ճաղատ, վարք, կոհակ, աւաղակ, հողի, աշտարակ, հաղուստ, պարտէզ, հարանիթ, մարտիս, նուազ, պաճառ, ծոպ, գաւառ, ճահճ:

Օրիւթիւ: — Արատ-իւրաս, զէր-զիր, խորան-իւրան, եւայշն:

5. ՊԱՏՈՒԷՐՆԵՐ՝ ԴՐՈՅՑԻ ՏԼՈՑ

Ամէն առաւօտ, արեւուն լուսով
Խակոյն անկողնէդ գուրս պիտի ցատքես,
Երեսդ ու ձեռքերդ՝ առատ պաղ ջուրով
Պիտ՝ անհրաժեշտ լուսա ու սրբես.
Նոյն օրուան գասերդ՝ ուշադիր միագով
Պիտի վերստին հեղես ու սերտես.
Յերայ անդանդաղ և ուրախ դէմքով
Ուզգակի պիտի գպրատուն վաղես.
Հոն, ակնածանքով և անկեղծ սիրով,
Պիտի վարժապետդ յարդես ու պատուես.
Հնազանդութեամբ, անդուլ, անխըռով
Անոր պատուէրներն պիտի կատարես:
Եւ բնաւ երբեք ձայնով ու խոսքով
Զը պիտի գասին խանդարում առթես
Տետրակ ու դիլքերդ ալ՝ մեծ խնամքով

5. Հ Բ Ա. Հ Ա Ա Վ

Հետեւեալները կենդանիկ, բոյսէ թէ մետաղէ ա-
ռաջ եկած են:

Կարագ, մեղրամոմ, խեցի, բուստ, ալիւր, հեր-
ձաքար, կեր, կանեփ, աղամանդ, կաւիճ, փայտա-
ծուխ, հանքածուխ, խանվէ, եղջեւր, սեր, երկաթ,
խունկ, ափին, ապակի: չոքոլա, բամպակ, սպոնդ,
բուրդ, մեղր, ձէթ, ձիւթ, ածառ, ոսկի, կաշի, փըղ-
ոսկր, հաւկիթ, թուղթ, մարդարիկ, դրչածայր, մար-
մարին, ծծումբ, մնտաքս, չաքար, աղ, բրինձ, գի-
նի, մագաղաթ, կաթ, սնդիկ, թէյ, ձարպ, խէժ, քըր-
քում, գաճ, քափուր, լեզակ, մուշկ, սունկ, պղպեղ,
յախճապակի, ծխախոտ:

Պիտի անաղարտ ու մաքուր պահես.
Եւ քեզ բարեկամ լաւ որոշելով՝
Բարի տղոցմէ միայն պիտ՝ ընտրես.
Ամէն իրիկուն՝ լուիկ ու շուտով
Դպրոցէն շիտակ տուն պիտի դիմես:

6. ԾՈՅԼԸ

Տղա՛յ, տե՛ս սա թոշունը, որ չի թոշիր, ձու-
կը՝ որ չի լողար: Միթէ ասոնք անպիտան արա-
րածներ չե՞ն, քանի որ Աստուծոյ տուածը չեն
գործածեր:

Ծոյլ տղան ալ այս թոշունին ու ձուկին կը
նսանի:

Տե՛ս սա՝ աղօրեպանն ալ, իր աղօրին հովէն
կը դառնայ, բայց ցորեն չի դներ որ աղայ:

6. Հ Բ Ա. Հ Ա Ա Վ Ն Գ

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն:

1. Ի՞նչ նիւթեր կը գործածեն տան մը շինութեան
համար: — 2. Տան մը զանազան մասերը որո՞նք են: —
3. Ի՞նչ բանի կը ծառայէ խոհանոցը: — 4. Ի՞նչ
կ'ընեն ճաշարանին մէջ և ի՞նչ կարասիներ կան հոն: —
5. Գիշերը ո՞ւր կ'անցընեն: — 6. Ի՞նչ բանի կը ծա-
ռայեն կրակարաններն ու ծխնելոյզը: — 7. Մառանը
ո՞ւր կը գտնուի: — 8. Տանը վրան ի՞նչ բանով կը
ծածկին: — 9. Ի՞նչով կը շինեն կղմինարը: — 10.
Լուսամուսները ի՞նչ բանի կը ծառայեն: — 11. Ի՞նչ են
օդամուտ ըստած ծակերը: — 12. Տախտակամածը ի՞նչ
է: — 13. Զեղունը ի՞նչ է:

Ի՞նչ կ'ըսես, անմիտ չէ՝ այս աղօրեպանը
Աւելի լաւ պիտի ընէր թէ որ աղօրին խորտակէ
և անոր հանած անօդուտ աղմուկը չընէր։

Ծոյլ տղայ, թէ որ դուն ալ միտքիդ ու սըր
տիդ աղալու բան մը չտաս, այն անմիտ աղօրե
պանին պիտի նմանիս։ Քու միտքդ այն աղօրին
որ պարապ տեղը կը գառնայ ու կը մաշի։ Քեւ
ձայն կուտայ այն և մնունդ կ'ուզէ, տուր ան
այդ սնունդը։

Եթէ տեսնէիր մարդ մը որ նաւակով բա
ֆովը գտնուէր, առանց թի քաշել ուզելու, ի՞ն
պիտի ըսէիր։ — Այս մարդը չ'ուզեր ցամաք հասն
ու փոթորիկէն աղատիլ, պիտի խզդուի։

Այն տղան որ չ'աշխատիր սնունդը հանել
համար, փոթորիկէն կը բռնուի և կ'ընկդմի, այ
սինքն անօթի կը մնայ։

7. Հ Ր Ա Հ Օ Ն Գ

Զանազանեցէ՛ բնական եւ արուեստական առա
կաները։

Քար, խեցի, մելան, ջուր, ասեղ, ապակի, բա
բաղարջ, բոկեղ, բողկ, գրամ, կոճակ, կօշիկ, զա
բիւղ, թէյ, մարմարին, զանդակ, ածուխ, երկա
կաթ, փայտ, ձեռնոց, խարազան, լեզակ, սանձ, կա
կարայ, կառան (կամ մալուխ), սեխ, սպոնդ, ժամ
ցոյց, թուղթ, ձէթ, մոմ, պողպատ, ծաղիկ, շաքս
չւազ, ոսպ, մեղր, տակառ, մատանի, պանիր, հող

7. ԲԱՐԵԿԱՄՈՒԹԻՒՆԸ ԴՊՐՈՑԻՆ ՄԷԶ

Տղա՛քս, դուք ձեր հիմակուան տարիքին մէջ
միամիտ էք, և միշտ պատրաստ՝ ուրիշներու հետ
բարեկամանալու։ Բայց մէկու մը հետ բարեկա-
մութեամիք կապուելէ առաջ, լաւ մը մտածեցէ՛ք։
Նայեցէ՛ք ձեր ընկերներուն գործին։ Եթէ անոնք
կոչտ են, ստախօս են, կեղծաւոր են, անոնցմէ
հեռու կեցէ՛ք։ Նոյնպէս՝ հեռացէ՛ք անոնցմէ որ
աղքատ տղոց հետ գէշ կը վարուին և պէտք ե-
ղած յարգանքը չեն ընծայեր մեծերուն։ Այն-
պիսիներու հետ կարելի չէ բորեկամանալ։

Փնտուեցէ՛ք այն տեսակ տղոց բարեկամու-
թիւնը, որոնք աշխատող, հլու, պարկեշտ են և
հետեւաբար հաճելի։ Այսպիսի տղաքներ միշտ
բարի օրինակ կուտան ձեզի, և դուք անոնց բա-
րեկամը ըլլալով՝ միշտ շահաւոր կ'ըլլաք։

8. Հ Ր Ա Հ Օ Ն Գ

Որոշեցէ՛ հագուստի, կարասի եւ ուտելիքի ա-
նունները։

Հաց, կաթ, միս, կօշիկ, սեղան, աթոռ, թիկնա-
թոռ, բաճկին, հայելի, սեղան, չապիկ, ֆէս, խոր-
շած, հաւկիթ, գլխարկ, հողաթափ, գիշերանոց, գաշ-
նակ, խաւիծ, վառարան, շրջազդեստ, փողկապ, մահ-
ճակալ, ապուր, կրծկալ, տափատ։

8. ԾԱՂԻԿՆԵՐՈՒՆ ՎԷՃԸ

Օր մը Շոշանն ու Վարդը իրարու հետ կը վիճաբանէին գեղեցկութեան մասին։ Առաջինը կը հպարտանար իր ճերմակութեանը վրայ, իսկ երկրորդը՝ կ'ըսէր թէ իր անուշ հոտին ու գեղեցկութեանը համար ամէն մարդ պէտք է իրեն յարդընձայէ։ Այս կերպով Վարդը երկինքի տակ իրմաւելի հաճելի բան մը չէր գտներ։ Քիչ մը անդին կը գտնուէր Մանիշակը՝ որ լոիկ մնջիկ կը զարդարէր գետնին կանաչները։ Սա թէպէտեանոնց վէճը կը լսէր, բայց բոլորովին անտարբեր անխօսուկ՝ անուշահոտութիւն կը բուրէր իր բոլորակը։

Վերջապէս հոն՝ մօտը գտնուող ծերուկ թմրը մը անհամբեր սապէս կը խօսի «Ես Մանիշակը ձեւ ամէնքէն ալ վեր կը գասեմ, ինչու որ ամէն տեր անուշ հոտ կը բուրէ և միանդամայն համեստ է»

9. Հ Բ Ս. Հ Յ. Ն. Գ.

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն։

1. Որո՞նք են երկրագործին գործիքները։ — 2. Արօրի մը գտնազան մասերը որո՞նք են։ — 3. Բահութնչ կ'ընեն։ — 4. Բրիչը ի՞նչ է, և ի՞նչ բանի կը ծառայէ։ — 5. Ի՞նչ տեսակ գործիք է սղոցը, և ի՞նչ կ'ընէ անով։ — 6. Ի՞նչ է ձագարը և ի՞նչ բանի կը գործածին։ — 7. Ի՞նչ բանի կը գործածեն մականը։ — 8. Ի՞նչ կ'ընեն մաղով։ — 9. Ի՞նչ կ'ընեն հեծանոցով։ — 10. Ի՞նչ է ծփոցը (կամ խնոցին)։ — 11. Երկրագործը ի՞նչ աեւակ աշխատութիւններ ունի։ — 12. Ի՞նչ է կամ նասայլը։

9. Բ Ն Ա Զ Դ

Ո՞վ սորվեցուց փոքրիկ թռչնոյն Մամով, փետրով բոյն մը շինել, Ո՞վ սորվեցուց իրեն՝ խնամով Զագերն անոր մէջ ամփոփել։

Ո՞վ սորվեցուց ճարտար մեղուին Մաղիկներուն մէջ թըռչըտել, Ու ձմեռուան իբրև սնունդ, Փեթակին մէջ մեղը համբարել։

Ո՞վ սորվեցուց մրջիւններուն Գետնի տակէն ծակեր փորել, Եւ ամառուան տաք օրերուն՝ Զմրան համար կեր պատրաստել։

Աստուած անոնց ցուցուց ճամբան Իրենց պէտքերը հոգալու,

10. Հ Բ Ս. Հ Յ. Ն. Գ.

Հետեւեալ բառերուն միշմէկ հումանիշ գտէ՛։

Ուղեւոր, գոյն, հովիտ, աար, ցեխ, օժիտ, փափաք, վերջ, տերեւ, արմատ, պոչ, մաշկ, սանձ, գերեզման, փարախ, ծուզակ, ախտ, ժխոր, ճանկ, բերք, գոյք, ուրախութիւն, վնաս, ակումբ, հովիւ, հովանի, լուծայ, փոթորիկ։

ՕՐԻՆԱԿ. — Ուղեւոր — ճամբորդ, զոյն — երանգ։

Ինքն է որ խելք ու չնորհ կուտայ
Աշխատասէր տղաքներու:

10. ԲՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Մեր բոլորտիքը շատ տեսակ մարմիններ կամ տեսնենք. ասոնք երեք կարգերու կը բաժնուին կենդանիներ, ԲՈՅՑԵՐ և ՀԱՆՔԱՅԻՆՆԵՐ:

Կենդանիներէ առնուած մարմինները կենդանայինն կըսուին. օրինակ՝ կաթ, մեղր, ոսկոր մորթ: Բոյսերէ հանուած մարմինները բուսային կըսուին. օրինակ՝ փայտ, գինի, բամպակ, ձեթ Հանդայինն մարմիններն են քարերը, մետաղները հանքածուխը, քարիւղը, ջուրը, օդը:

Կենդանիները և բոյսերը կեանք ունին, իսկ հանքայինները կեանք չունին:

11. Հ Ր Ա. Հ Ա. Ն Դ.

Հետեւեալ ածականներուն մեյմեկ հոմանիշ գտե՛մ:

Շատակեր, չքեղ, խմաստուն, հպարտ, կարճահասակ, ազնուական, տկար, չար, բերդի, աղտեղի, ծոց խոնարհ, ագահ, կատաղի, հմուտ, անմիտ, հիւանք շատախօս, անպիտան, հարուստ, փայլուն, հպարտ խարխուլ, խարերայ:

ՕՐԻՆԱԿ.—Շատակեր—որկրամոյ:

Կենդանիները կ'ապրին գործարաններու միւ չոցաւ. ստամոքս, թոք, սիրտ, աչք, ականջ, ելն: Բոյսերն ալ գործարաններ ունին. արմատ, տերեւ, ծաղիկ, և այլն, որոնց միջոցաւ կ'ապրին: Կենդանիները և բոյսերը կը կոչուին գործարանարու մարմիններ:

Հանքայինները ո՛ր և է գործարան չունին, ուստի ապրող չեն, ասոնք անզործարան մարմիններ կը կոչուին:

Ըսինք թէ կենդանիները և բոյսերը գործարանաւոր մարմիններ են: Բայց այս երկու տեսակ մարմիններուն մէջ մեծ տարբերաթիւն կայ, կենդանիները կը զգան ու կը շարժին, մինչդեռ բոյսերը չեն զգար ու չեն շարժիր:

Կենդանային, բուսային ու հանքային մարմիններու վրայ խօսող գիտութիւնը Բնական Պատմութիւնն կը կոչուի:

12. Հ Ր Ա. Հ Ա. Ն Դ.

Հետեւեալ բառերուն մեյմեկ տարասեռ կամ հականիշ գտե՛մ:

Շոայլութիւն, առատութիւն, ծնունդ, աղքատութիւն, կարճատեսութիւն, ուղղութիւն, յառաջդիմութիւն, ուրախութիւն, արեւելք, հիւսիս, յառաջարան, մյութիւն, լայնութիւն, ծանրութիւն, խաղաղութիւն, բարութիւն, գեղեցկութիւն, հրեշտակ, վարձատրութիւն:

ՕՐԻՆԱԿ.—Շոայլութիւն—ազահութիւն:

11. ԻՆՔԻՆՔԸ ՍԻՐՑՆԵԼՈՒ ԱՐՈՒԵՍԸԸ

Ինքզինքը սիրցնելու համար պէտք է միշտ հաճելի ըլլալ։ Առանց ասոր, ուրիշներէ բարեկամութիւն պահանջելը խիստ ծիծաղելի բան է։ Անոնք որ ինքզինքնին չեն սիրցուցած, պէտք է իւրենք զիրենք յանցաւոր նկատեն։ Մարդիկ եթէ միշտ արժանիքի յարդ չեն ընծայեր, գէթ անտարբեր չեն կրնար մնալ սիրելի յատկութիւններու գէմ և անոնք որ ունին այն յատկութիւնները, միշտ բարեկամներ կ'ունենան։

Ի՞նչ են ուրեմն այն յատկութիւնները որ մարդը սիրելի կ'ընեն ամենուն։ Ատկէ դիւրին բանչկայ։ Խելացի, գիտուն, գեղեցիկ, բարեձեւ և հաշուաստ ըլլալը բաւական չէ սիրելի և հաճելի ըլլալը ութիւնն աւելցուց։ Հայրը ամէն օր մէկ հատ և լու համար, ինչու որ այս ամէն յատկութիւնները բերեմն մէկ քանի հատ կը դամէր գերանին վրայ։ Բոլի օժտուած շատ մարդիկ կան որոնք հակակրենատ քիչ անդամ գերանին վրայէն գամ կը հանէր։ Ու են ամենուն։ զօր օրինակ չի սիրուիր երբեք հարուստ մը որ ագահ է, խելացի մը որ հպարտ է Ան միայն կրնայ սիրցնել ինքզինքը, որ բարեկ և այնպէս ալ կ'երեւայ։

13. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ ածականներուն մեյմեկ հականիշ գտե՛ք Ագահ, սեւ, կարծր, բարձր, ամուլ, ջրարի, գերանական ինոմետ, ծանր, նօմի, հարուստ, մեծ զանի, համեստ, խոնամ, ծանր, նօմի, հարուստ, մեծ նեղ, հակայ, չոր, հետատես, ուղիղ, ճշմարիտ, միալ ամուսնացեալ չեղողին, շաղ չունեցողին, մէկ սաքը կարծ եղողին, անդամները զբանական վիճակի մէջ չեղողին, ձեռքերը ոտքերը չբըռուալի խօսքերով ուրիշները զբօցնողին, ինքը լուսաւոր, գեղեցիկ, ապերախտ, սուր, թթու, ծուռ զինքին հաւնողին, զաւակը կորսնցնողին, պարապներկայ, կանուխ, առողջ, կենդանի, թերփ, բարեկամ պատողին, պարապ տեղը գրամ վասնողին։

ՕՐԻՆԱԿ. — Ագահ — շոայ, սեւ — ճերմակ։

12. ԳԵՐԱՆԻՆ ՎՐԱՅ ԳԱՄԵՐ

Երկրագործ մը զաւակ մը ունէր, որուն ասունն էր Օհան։ Անհոգ և թեթեւամիտ տղայ մըն էր։ Նատ անդամ հայրը զինքը կը խրատէր, բայց անօգուտ տեղը Վերջապէս օր մը զանի կանչեց ու ըստ։

— Մտիկ ըրէ՛, տղա՛ս, մտածեցի որ երբ չարութիւն մը ընես՝ այս գերանին վրայ գամ մը պիտի գամեմ, երբ որ խելօք կենաս՝ գամ մը պիտի հանեմ։ Այսպէս՝ գերանը տեսակ մը գիրք կ'ըլլայ քեղի համար. անոր վրայ վարքդ պիտի տեսնաս։

Երկրագործը ըստածին պէս ըրաւ։ Տղան չարութիւնն աւելցուց։ Հայրը ամէն օր մէկ հատ և լու համար, ինչու որ այս ամէն յատկութիւնները օժտուած շատ մարդիկ կան որոնք հակակրենատ քիչ անդամ գերանին վրայէն գամ կը հանէր։ Վերջապէս Օհան դիտեց որ գամերը ծածկեր

14. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Ի՞նչ կ'ըսեն

Հեռուն չտեսնողին, վարքը չշտկող տշակերտին, մեռնելու մօտ հիւանդին, աչքը չտեսնողին, խօսելու կարողութենէ գուրկ եղողին, ականջը չկտղին, գլուխը յազ չունեցողին, մէկ սաքը կարծ եղողին, անդամները պատողին, ապահովական վիճակի մէջ չեղողին, ձեռքերը ոտքերը չբըռուալի խօսքերով ուրիշները զբօցնողին, ինքը լուսաւոր, գեղեցիկ, ապերախտ, սուր, թթու, ծուռ զինքին հաւնողին, զաւակը կորսնցնողին, պարապներկայ, կանուխ, առողջ, կենդանի, թերփ, բարեկամ պատողին, պարապ տեղը գրամ վասնողին։

ՕՐԻՆԱԿ. — Հեռուն չտեսնողին կ'ըսեն կարմատես։

են գերանը, և սկսաւ ամչնալ այնչափ սխալմունքին վրայ : Ուստի՝ միտքը դրաւ իր վարմունքը շտկել : Այն օրէն այնքան խելք ու հյու ընթացքը մը բռնեց որ հայրը շատ մը դամեր հանեց : Եկաւ ժամանակ մը որ գերանին վրայի բոլոր դամերէն հատ մը միայն մնաց : Այն ատեն երկրագործը կանչեց 0հանն և անոր ըստւ :

— Տղա՛ս, նայէ՛, այս վերջին դամն է և այս ալ հիմա պիտի հանեմ նետեմ. գո՞յ չե՞ս :

0հան գերանին դարձուց աչքը, բայց ուրախութիւն յայտնելու տեղ, ինչպէս որ հայրը կը զով, մէկու մը անիրաւութիւն ըրած չեն ըլլար : յուսար, սկսաւ լալ :

— Ի՞նչ կայ, ինչո՞ւ կուլաս, հարցուց հայրը՝ էմ մեծ անիրաւութիւն ըրած կ'ըլլան, որովհեն կը կարծէի թէ մեծ ուրախութիւն պիտի զդաս ուր ամէն մարդ կը հասկնայ վերջապէս իրենց տեսնելով որ բոլոր դամերն աներեւոյթ եղեր են : տախօս ըլլալը, և այլեւս ոչ ոք կ'ուզէ հաւա-

— Այո՛, ըստ 0հան հեծկլտալով, դամերնոալ ըսածներնուն : Ոմանք ալ կը ստեն յանաներեւոյթ եղեր են, բայց ծակերը կը մնան :

15. Հ Ր Ա Հ Ս Ն Գ .

Ի՞նչ կ'ըսուի

Տան մը այն մասը որ հողին մէջն է . երկու լեռներու մէջ գտնուած խոր տեղը . ապաւամներու մէջ փորուած տեղ մը . գետնին տակէն փորուած ջուրի ճամբայ մը . արտերու եղերքը գտնուած նեղ ճամբայ մը . շատ բոյսեր հասցնող հող մը . բուսաբանութեան սօսի : — Ի՞նչ կը կոչուի դիւրին խարուող մարդ մը : — անյարմար հող մը . ջուր չունեցող հոր մը . հերկուած Ի՞նչ կ'ըսուի այն տունը ուր յանցաւորները կը դատեն : հողի տարածութիւն մը . կենդանիները արտածելու դաշտ : — Ի՞նչ կ'ըսմը . ոչխարներ պահելու տեղ մը . խոտի համբարանոյց են ան կենդանիներուն որ կերածնին դարձեալ բեաննին բերելով վերստին կը ծամեն :

ՕՐԻՆԱԿ .— Տան մը այն մասը որ հողին մէջն է կ'ըսուի հիմ:

13. ՍՏԱԽՕՍՈՒԹԻՒՆ ԵՒ ԱՆԿԵՂԾՈՒԹԻՒՆ

Անկեղծութիւնը առաջին յատկութիւնն է այն տղուն որ չուզեր երբեք ամօթահար ըլլալ՝ նոյն իսկ ինքղինքին քով : Ան տղան որ սուտ կը խօսի, ի կրնար երբեք դլուխը շիտակ բռնել և նայիլ ուշիդ իր դէմը, ուրիշի մը երեսը : Կան տղաք որ նախառութեան համար սուտ կը խօսին, և իշենց արժանիք մը տալու համար իրենց անձին կը վերագրեն այնպիսի քաջագործութիւններ զրունաւ չեն ըրած : Ասոնք կը մտածեն թէ, այս կերխութիւն յայտնելու տեղուած ըրած չեն ըլլար : յայց չեն մտածեր թէ ասանկով իրենց անձին էմ մեծ անիրաւութիւն ըրած կ'ըլլան, որովհեն կը կարծէի թէ մեծ ամէն մարդ կը հասկնայ վերջապէս իրենց տախօս ըլլալը, և այլեւս ոչ ոք կ'ուզէ հաւա-անքնին դոցելու և պատիժէ խուսափելու հաւար . այդպիսիները վատ են : [Տղայ մը պէտք է սնկեղծութեամբ խոստովանի իր յանցանքը, այդ-

16. Հ Ր Ա Հ Ս Ն Գ .

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն:

Ի՞նչ կ'ըսեն այն մարդուն որ խորհածին պէս կը սօսի : — Ի՞նչ կը կոչուի դիւրին խարուող մարդ մը : — անյարմար հող մը . ջուր չունեցող հոր մը . հերկուած Ի՞նչ կ'ըսուի այն տունը ուր յանցաւորները կը դատեն : հողի տարածութիւն մը . կենդանիները արտածելու դաշտ : — Ի՞նչ կ'ըսմը . ոչխարներ պահելու տեղ մը . խոտի համբարանոյց են ան կենդանիներուն որ կերածնին դարձեալ բեաննին բերելով վերստին կը ծամեն :

ՕՐԻՆԱԿ .— Այն որ խորհածին պէս կը խօսի, սնկեղծ է:

տեսակ տղայ մը գովելի է, և արժանի է ներու-
զութեան։ Խոստովանուած յանցանքը կէս մը նե-
րելի է։ Արդարեւ, երբ մարդ իր յանցանքը կը
խոստովանի, արդէն ինքզինքը պատժած կ'ըլլայ որ
Անդամ մը երբ մէկը ստախօս ճանչցուի, այլ ևս
ան՝ խուլ համրի մը պէս է, բանի մը չ' ծառա-
յեր, ինչու որ ալ ո՛չ մէկը անոր մտիկ ընել կ'ուզէ։

14. ԿՈՐՍՈՒԱԾ ԴՐԱՄԸ

Անդղացի աղնուական մը օր մը ճամբուն
վրայ հանդիպեցաւ տղու մը որ բան մը կը փըն-
տըռէր և կ'արտասուէր։

— Ի՞նչ ունիս, կը հարցնէ տղուն։

— Ո՞հ, պարո՞ն, մայրս դահեկան մը տուաւ
որ կաթ գնեմ, բայց կորմնցուցի։

— Է՞հ, ուրեմն, զաւա՛կս, այդ կորուատիդ
գարմանը կայ։ Ա՛ռ քեզի ուրիշ դահեկան մը և
մի՛ լար։

17. Հ Բ Ս. Հ Ա Ն Գ.

Պատախանեցէ՛ֆ հետեւեալ հարցումներուն՝ բերա-
նացի եւ գրաւոր.

1. Որո՞նք են տղու մը՝ իր ճնողքին համդէպ ու-
նեցած պարտականութիւնները։ — 2. Ձեր ճնողքին վրայ
ունեցած սէրերնիդ ի՞նչպէս կը յայտնէք անոնց։ — 3.
Ի՞նչու համար պէտք է որ հապանդ ըլլաք ձեր
ճնողքին։ — 4. Ի՞նչ կը մտածէք այն տղուն վրայօք,
որ ինքզինքը իր ճնողքէն գեր ի վեր կը դասէ, ա-
նոնցմէ աւելի ուսեալ ըլլալուն համար։ — 5. Երբ
դուք մեծնաք ի՞նչ պէտք է ընէք ձնողքին։

Ա՛յս ըսելով աղնուականը դրամը տուաւ և
հեռացաւ։

Բայց հազիւ յիսուն քայլ առած էր, լսեց
խոստովանի, արդէն ինքզինքը պատժած կ'ըլլայ որ
Անդամ մը երբ մէկը ստախօս ճանչցուի, այլ ևս
ան՝ խուլ համրի մը պէս է, բանի մը չ' ծառա-
յեր, ինչու որ ալ ո՛չ մէկը անոր մտիկ ընել կ'ուզէ։

— Պարո՞ն, ըսաւ տղան ուրախութեամբ, դը-
րամն գտայ, ահա՛ առէք ձերինը։

— Եա՛տ լսւ, տղա՛ս, կ'ըսէ Պարոնը, դուն ո-
ղորմութիւն չես ուղեր, իրաւունք ունիս, միշտ այդ-
փափուկ և հպարտ ուղղամտութիւնը պահէ՛ և
ամէն ատեն պիտի յարդուիս, ի՞նչ գերքի մէջ ալ
գտնուիս։

15. Ե Բ Կ ՈՒ Մ Ո Մ Ե Ր

Պատանի մը հարցուց օրին մէկը իր հօրը՝ որ
շատ հարուստ էր. — «Կա՛յր, ի՞նչ կերպով այդ-
շափ հարստութիւն գիշեցիր։ Ես հազիւ կարող եմ

18. Հ Բ Ս. Հ Ա Ն Գ.

Պատախանեցէ՛ֆ հետեւեալ հարցումներուն՝ բերա-
նացի եւ գրաւոր.

1. Ի՞նչ կ'ըսուի այն տղունկը որմէ հաց կը պատ-
րաստեն։ — 2. Յորենը ի՞նչ գործիքով ալիւրի կը վե-
րածեն։ — 3. Չուրով շաղուած ալիւրը ի՞նչ կը կոչ-
ուի։ — 4. Խմորը թթուեցնելու համար մէջը ի՞նչ կը
դնեն։ — 5. Հացը ի՞նչ բանի մէջ կ'եփեն։ — 6. Ի՞նչ
բանով կը տաքցնեն փուռերը։ — 7. Նոր եփուած
(թարմ) հացը ի՞նչպէս կ'ըլլայ։ — 8. Մնացած (օթեկ)
հացը ի՞նչպէս կ'ըլլայ։

ծայրը ծայրին բերել՝ մինչև տարուան վերջը, և
միշտ պարագի մէջ կը մնամ:

Հայրը պատասխանեց. — «Նատ դիւրին բան է,
որդեա'կ, հարուստ ըլլալը: Բաւական է միայն պէտք
եղածով գոհ ըլլալ, և մոմ մը միայն վառել եր-
բոր երկու հատ վառելու հարկ չկայ:»

Եւ այս ըսելով հայրը մարեց երկու մոմերէն
մէկը որ նոյն միջոցին սենեակին մէջ կը վառէին:»

16. ԵՐԳ ԳԵՂՁԿԱԿԱՆ

Լուսնակն անուշ, հովս անուշ,
Շինականի քունն անուշ,
Մագեց լուսնակ երկինքէն,
Հովուին սըրինգն էր անուշ:
Հօտաղն եղներ կ'արածէ,
Մաճկալ պառկեր քունն անուշ:
Քաղցըր զեփիւռ կը շնչէ,

19. Հ Յ Ս. Հ Ա. Ն Պ.

Հետեւեալ հարցումներուն պատախանեցէ՛ թերա-
նացի եւ գրաւոր.

1. Դրելու համար ի՞նչ բաներ կը գործածենք: —
2. Ի՞նչ կը կոչուի այն ամանը որուն մէջ մելան կը դնենք: —
3. Քանի՞ աեսակ գրիչ գիտէք. տուէք քանի՞ ա-
նոնց անունները: —
4. Մատիտը ի՞նչ բանի կը ծառայէ: —
5. Ի՞նչ բանով կը տաշեն մատիտը: —
6. Մատիտը ի՞նչ մասերէ կը բազկանայ: —
7. Մատիտով գրուած գիրը ինչո՞վ կ'աւրուի:

Մովային հովս էր անուշ:
Դաշտեր, ձորեր ցանուած են,
Ջրեր գլուխն՝ ձայն անուշ:
Թռաւ թռչունը իր բոյն,
Սոխակին ձայնն էր անուշ:
Անմահական հոտ բուրէր,
Կարմիր վարդի հոտն անուշ:
Հասուն պտղով լի ծառեր,
Որոց տակ քունն էր անուշ:

17. ՄԱՐԴԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ

Մարդկային մարմինը երեք մասերէ կը բաղ-
անայ. — զլուիս, իրան և անդամներ: Գլուխը ի-
անին վրայ կը կանգնի և անոր կցուած է վիզ
ոչուած նեղ մասով մը, որուն ետեւի կողմը
նոծրակ կ'ըսուի:

20. Հ Յ Ս. Հ Ա. Ն Պ.

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն՝ թերա-
նացի եւ գրաւոր.

1. Ի՞նչ կը կոչուի այն կտաւին կտորը որով տախ-
ակամածները կը ծածկենք: — 2. Ի՞նչ կը կոչուին
խարուններուն մէջ գանուած խցիկները: — 3. Ի՞նչ
ըսուին խանութներու ապակիով գոցուած մասերը ո-
ւոնց մէջ վաճառքները կը ցուցադրեն: — 4. Ի՞նչ կ'ըս-
ուին այն տունկերը որ ուրիշ տունկերու վրայ կ'ապ-
ակին: — 5. Ի՞նչ կ'ըսուի անասուններու հիւանդութիւ-
քը: — 6. Ի՞նչ կ'ըսուի շաբաթը անգամ մը հրատա-
ակուող թերթին. իսկ ամէն օր հրատարակուողին:

Գլուխը երկու մասերէ կը բաղկանայ. զան Ստորին անդամը չորս մաս է, զիս, ազդր, և դէմք: Գանկը կը պարունակէ ուղեղը: Գանկի սրունի և ոսի: Ազգ-ըին և սրունքին իրարու միավայի մորթը մազերով ծած կուած է: Դէմքը դըլ ցած տեղը ծունկ կ'ըսուի: Ոտքը երեք մասերէ խուն առջեւի մասն է և այսպէս կազմուած է կը բաղկանայ. — զարշապար, ներքան և հինգ ճակաս, յօնեցեր, այժեր, ֆիր, բերան, կզակ, այտեմատներ: Ոտքին մատներն ալ եղունդ կը կրեն:

Իրանը երկու մասի բաժնուած է, շանց կամ կուրծք) և որովայն (կամ փոր), ասոն մէջտեղ կը դանուի մէջ ըսուած տեղը. իրանի ետեւի մասը թիկունի կամ բանակ կը կոչուի:

Չորս անդամներ ունինք, երկուքը կը կոչ քնանան: Մայրը մտիկ կ'ընէ փոթորիկը՝ որ կը գումին վերին անդամներ, և միւս երկուքը՝ ստորիւայ, և կը մտածէ ամուսինը որ ծովոն վրայ է: անդամներ:

Վերին անդամը չորս մաս է, ուս, բազուկիսեղճ ու հիւանդ այրի մը կը բնակի՝ իր երկու նախաբազուկ և ձեռի: Բազուկը և նախաբազաւակներովը: զուկը իրարու միացած տեղը արևուկ կ'ըսուի: Զկնորսին կինը ներս կը մտնէ. հիւանդն իր Զեռքը երեք մասերէ կը բաղկանայ. դաստականկողինին վրայ պառկած է տժգոյն. տղաքը կը ափ և հինգ մատներ: Մատներուն վրայ կան քնանան անկողինին քով. դեռ փոքր են և չեն եղունգներ: Մատներուն անուններն են բուրամաց ցուցամատ, միջնամատ, մատնեմատ և ձկոյր:

21. Հ Ր Ա Հ Ա Ն Պ.

Պատախանեցէ՛ եւ գրեցէ՛:

1. Ինչո՞ւ համար բարութիւնը քան դգեղեցկու:
2. Ինչո՞ւ համար խօսիլը գէշ բան է: — 3. Աղբէկ բան է գաղան համբորդ, գայլ, ածուխ, աղջիկ, հովիւ, մատանի, կակերպով ուրիշներու խօսակցութիւնը մտիկ ընել: — 4. ոտ, բաղ, կազմարար, գիւղացի, կացին, վարժա՛ թիւի մը նամակը կարգալը ներելի է: — 5. Ինչո՞ւ պետ, հարս, մլուկ, մուրճ, աշակերտ, քահանայ, քահամար տղաք քար նետելու չեն: — 6. Ինչո՞ւ համար ասկ, աքաղաղ, որթ, խնձոր, հացագործ, երիտասարդ, բարկանալը աղէկ բան չէ:

18. Բ Ա Ր Ե Ս Ւ Ի Ր Տ Ա Ղ Ք Ա Տ Ն Ե Ր

Ծովեղերեայ զիւղ մըն է: Գիշեր է: Զկնորս ետեւի մասը թիկունի կամ բանի, քով կ'աշխատի: Տղաքը կը

Չորս անդամներ ունինք, երկուքը կը կոչ քնանան: Մայրը մտիկ կ'ընէ փոթորիկը՝ որ կը գումին վերին անդամներ, և միւս երկուքը՝ ստորիւայ, և կը մտածէ ամուսինը որ ծովոն վրայ է: անդամներ:

Քովի խրճիթին մէջ լոյս մը կը տեսնէ. հոն

Քերին անդամը չորս մաս է, ուս, բազուկիսեղճ ու հիւանդ այրի մը կը բնակի՝ իր երկու

նախաբազուկ և ձեռի: Բազուկը և նախաբազաւակներովը:

Զկնորսին կինը ներս կը մտնէ. հիւանդն իր

Զեռքը երեք մասերէ կը բաղկանայ. դաստականկողինին վրայ պառկած է տժգոյն. տղաքը կը

ափ և հինգ մատներ: Մատներուն վրայ կան քնանան անկողինին քով. դեռ փոքր են և չեն

եղունգներ: Մատներուն անուններն են բուրամաց ցուցամատ, միջնամատ, մատնեմատ է:

22. Հ Ր Ա Հ Ա Ն Պ.

Որոշեցէ՛ անձ, անասուն եւ իր ցուցնող բառերը եւ իրավանչիւրը զատ զատ սիւնակի մէջ գրեցէ՛:

Կով, ձի, աթոռ, հայր, գրասեղան, սագ, փայտ,

առա խօսիլը գէշ բան է: — 2. Ինչո՞ւ համար ամբորդ, գայլ, ածուխ, աղջիկ, հովիւ, մատանի, կա-

կերպով ուրիշներու խօսակցութիւնը մտիկ ընել: — 4. ոտ, բաղ, կազմարար, գիւղացի, կացին, վարժա՛

թիւի մը նամակը կարգալը ներելի է: — 5. Ինչո՞ւ պետ, հարս, մլուկ, մուրճ, աշակերտ, քահանայ, քա-

համար տղաք քար նետելու չեն: — 6. Ինչո՞ւ համար ասկ, աքաղաղ, որթ, խնձոր, հացագործ, երիտասարդ, բար-

կանալը աղէկ բան չէ:

Եւ ձկնորսին կինը կը գլխայ անոնց վրայ, զանոնէ տուն կը տանի և իր անկողինին մէջ պառկեցնէ, Եւ մինչդեռ հովը կը գուռայ դուրս կինը ինքնիրեն կ'ըսէ. «Երիկա ի՞նչ պիտի ըսէ, խեմարդր հացիւ կը հասնի մեղ կերակրելու»:

Յանկարծ դուռը կը բացուի և ձկնորսը ներս
մտնէ թրջած։ «Բան մը չկրցի բոնել» կ'ըսէ ու կը նսա
Բայց կինը կը վարանի և չի համարձակիր ւ
ըածը խոստովանելու։ «Մեր դրացի այրին մեռա
կ'ըսէ կամաց մը, տղաքը ի՞նչ պիտի ընեն։» «Խե-
տղաքը, կ'ըսէ ձկնորսը։» Յետոյ՝ վարանելով՝ կա-
ծես վախնալով որ կինը կը մերժէ, կ'ըսէ. «Ին-
նայէ՛, կնի՛կ, արդէ՛ն չորս զաւակ ունինք, եթ-
երկու հատ ալ աւելնայ՝ բան մը չէ։ Ասկից զա-
եթէ պէտք ըլլայ՝ քիչ մը քիչ կ'ուտենք։ Ի՞-
կ'ըսես, սա տղաքը մեր տունն առնե՞նք։» Այն ւ
տեն կինը ոտք ելաւ՝ աշքերը արցունքով լցցուա-
անկողնին վարագոյրները բացաւ ու ըսաւ. «Տե՛-
արդէ՛ն հոս են։»

Նայէ՛, ետքը ի՞նչ եղաւ ։ Աստուած օրհնէ
ձկնորսը, որ շատ հարստացցաւ ։

23. ՀՐԱՄԱՆԱԳՐ

Սահմաններուն համապատասխանող բառերը գտէ
1. Այն գունաը որուն վրայ մնաք կը բնակին,
Կ'ըսուի . . . : 2. Երկիրը հերկողը, մշակողը . . . : 3. Եր
րին պատահական սաստիկ շարժումը . . . : 4. Երկ
վրայ եղած կամ երկրի վերաբերող բան . . . : 5. Ե
կիր, գետին չափող մարդը . . . : 6. Երկրի վրայ սոլ
զող որու մը . . . :

19. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

ԾՈՎԵՐՈՒ ԵՒ ԾՈՎԵԶԵՐՔՆԵՐՈՒ ՅԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐ

ԾՈՎ. Կը կոչուին ջուրի ընդարձակ տարածու-
նները:

ՈՎԿԻԱՆՈՍ կը կոչուին խիստ մեծ ծովերը:

ԵԱՅԼ ծովան մէկ մասն է որ ցամաքին մէջ
ած է։ Փոքր ծոց մը խորշ կըսուի։ Նաւա-
զիս կը կոչուին այն փոքր խորչեղը ուր նա-
շ կը մտնեն ու կը սպասեն փոթորիկներու դէմ
սովարուելու համար։

ՆԵՐԱԽԾԻ երկու ցամաքներու մէջ սեղմուածու մաս մըն է, որ իրարու հետ հաղորդականեան մէջ կը դնէ երկու ծովեր։

ԳԼՈՒԽՆ կամ ՀՐՈՒԱՆԴԱՆ մը ծովուն մէջ
արած դամարի մաս մըն է :

ԿՂՋԻՆ ՓՈՔՐ ցամաք մըն է ամէն կողմէն
ով լրջապատռած :

24. ՀՐԱՀԱԿԱԳ

l'gъ kp knihi

1. Այն որ տան մը փայտէ մասերը կը շինէ ու քամէ : — 2. Այն որ տան մը որմերը կը շինէ : — 3. որ պատուհաններուն շրջանակները կը շինէ : — 4. որ տան մը երկաթէ կղպաքները, բանալիներն ու իները կը շինէ : — 5. Այն որ առւնը կը ներկէ : — 6. յն որ պատերու եւ ձեղումներու վրայ զանազան ոներ կը յօրինէ : — 7. Այն որ պատուհաններու աշները կ'անցընէ : — 8. Այն որ պատերը կը ծեփէ :

ԹԵՐԱԿՂՋԻՆ գրէթէ կղզի մըն է, այսինք
ցամաքի մաս մը որ ամէն կողմանէ ջրով պատա
է և միայն մէկ կողմէն ցամաքին կցուած է:

ՊԱՐԱՆՈՅԸ թերակղզին ու ցամաքը միացնո
մասն է, երկու ծովերու մէջ սեղմուած: — Պա
րանոցը նեղուցին հակառակն է:

20. ՃՇՄԱՐԻՏ ԳԹԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Օր մը սպասաւորը գալով Սոզէ Եպիսկոպո
սին, որ Պօրտօ քաղաքին ժողովրդապետն էր, ըստ
— Տէ՛ր իմ, խեղճ մուրացկան կին մը դուռ
կեցեր է ողորմութիւն կը խնդրէ, ի՞նչ կ'ուզէ
շնորհել անոր: — Քանի՞ տարեկան է, հարցու
Եպիսկոպոսը: — Եօթանասուն տարեկան է: —
Միթէ շա՞տ թշուառ է: — Այո՛, կ'ըսէ որ շա
թշուառ է: — Պէտք է խօսքին հաւատալ, ուրեմ
քսան և հինգ ֆրանք տուր անոր: — Քսան

25. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Պատասխանեցէ՛ հետեւեալ հարցումներուն:

1. Ի՞նչ է եկեղեցին: — 2. Հոն ի՞նչ տեսակ խոր
հուրդներ կը կատարուին: — 3. Որո՞նք են հոն գտնչ
ուղ պաշտօնեաները: — 4. Քահանան ի՞նչ հագուստ
ներ ունի: — 5. Որո՞նք են եկեղեցական մատեաննե
րը: — 6. Ի՞նչ է Սուրբ Հաղորդութիւնը: — 7. Ի՞նչպէ
պէտք է պատրաստուիլ հաղորդուելու համար: — 8
Որո՞նք են եկեղեցին մը զանազան մասերը: — 9. Ի՞ն
պատրկաններ կը տեսնէք հոն:

Հինգ ֆրանք... Տէ՛ր իմ, ատիկա չափէն աւելի
մեծ դումար մըն է: Ասկէ զատ մուրացկան կինը
մեր կրօնքէն չէ, հրեայ է: — Հրեայ է, Տէ՛ր
Աստուած իմ, դոչեց ժողովրդապետը: — Այո՛,
Տէ՛ր իմ, հրեայ է: — Ա՛հ, այն ատեն իմդիրը
կը փոխուի, ուրեմն յիսուն ֆրանք տուր և շնոր-
հակալ եղիր անոր այցելութենէն:

Սպասաւորն ամօթապարտ մնալով՝ Եպիսկո-
պոսին հրամանն անմիջապէս կատարեց:

ԲԱՐՈՅՑԱԿԱՆ. — Բոլոր մարդիկ, ի՞նչ կրօնքէ
ու ազգէ ալ բան, եղբայր են՝ ճշարիտ գթասէր
մարդուն առջեւ:

21. ԱԴԱՍԱՆԴԻ ՄԱՏԱՆԻՆ

Հայր մը երեք որդի ունէր: Օր մը զանոնք
իր քով կանչելով՝ սապէս խօսեցաւ: «Զաւակ-
նե՛րս, անշուշտ օր մը պիտի մեռնիմ, բայց մեռ-
նելէ առաջ, կ'ուզեմ իմ ձեռքովս իսկ կարգադրել
ձեր ժառանգութեան իմդիրը, որպէսզի մահու ը-
նէս վերջը ձեր մէջ ո՛ր և է ժառանգական վէճ

26. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Պատասխանեցէ՛ հետեւեալ հարցումներուն:

1. Մենք ընդհանրապէս ի՞նչ տեսակ կերակուրներ
կ'ուտենք: — 2. Ո՞ր կենդանիներուն միօք կ'ուտափ: —
3. Որսի կենդանիները որո՞նք են: — 4. Հաւնցիներու
մէջ ի՞նչ տեսակ թուչուններ կը պահենք: — 5. Ամէն
ձուկի միս կ'ուտուի՞: — 6. Մեր կերած ձուկերուն մէկ
քանիին անունները տուէ՛ք:

շժագիւ Հարստութիւնս երեք հաւասար մասերու բաժնեցի՝ խրաքանչիւրը ձեր ամէն մէկին տալու համար թայց միայն աղամանդէ մատանի մը ունիմ որ անբաժանելի է : Շատ գեղեցիկ մատանի մըն է զոր (եթէ Աստուած ինծի աղջիկ զաւակ մը պարգևեած ըլլար) անշուշտ անոր պիտի տայի : Հիմա կ'ուզեմ զայն ձեզմէ անո՛ր տալ որ մէկ տարուան ժամանակամիջոցի մէջ լաւագոյն գործը պիտի ընէ :

Տղափները մեկնեցան և տարի մը վերջը, ուրոշեալ օրը, գարձեալ հաւաքուեցան իրենց հօր շուրջը և սկսան կարգաւ պատմել իրենց ըրած գործը :

Առաջինն ըստ. «Հարուստ օտարական մը որ ճամբորդութիւն պիտի ընէր, ոսկիով լեցուն քամէ մը յանձնեց ինծի՝ պահելու համար. բայց վերադառնալէ առաջ մեռնելով՝ քսակը քովս մնաց և եթէ ուզէի, կրնայի ողահել զայն, ինչու որ մէկը չէր զիտեր . սակայն չուզեցի վար դնել զայն և տարի յանձնեցի իր այրի կնոշ : Հայրը պատասխանեց . «Ատիկա թէպէտեւ բարի գործ մըն է, բայց արդէն քու պարտքդէ էր, ինչու որ ուրիշն ստացուածքը պահելը անպարկեշտ բան է :»

27. Հ Յ Ա Հ Ա Ն Պ

Պատասխանեցէ՛ հետեւեալ հարցումներուն:

1. Ո՞նչ է այն առնկը զոր կը մշակեն գինիի պատրաստութեան համար : — 2. Այդ առնկին պատուզը ի՞նչ կ'ըստի : — 3. Տարիին ո՞ր եղանակին մէջ կը հասունաց անոր պտուզը : — 4. Ի՞նչ է այդեկութքը :

Երկրորդ որդին ըստ. «Օր մը երբ մեծ լիճի մը եղերքէն կ'անցնէի, տեսայ որ պղտիկ տղայ մը ինկած էր հոն և խեղդուելու մօտ էր . անմիջապէս լիճը նետուեցայ և ազատեցի զայն մահուընէ :

— Քու գործդ, տղա՛ս, ըստ հայրը, իրաւ է որ խիստ դովելի է, բայց ատով հետեւած եղար Յիսուսի այն խօսքին որով մեզի կը պատուիրէ բարի սիրտ ունենալ :

Վերջապէս կրտսեր տղան սապէս խօսեցաւ . — Իրիկուն մը տեսայ որ մէկ ամենամեծ թշնամիս կը քնանար ահազին անդունդի մը եղերքը, այնպէս որ փաքը շարժումով մը անդունդին մէջ պիտի գահավիժէր : Ամէն վտանդ աչքս առնելով՝ կամաց մը դացի, զինքը արթնցուցի և փախայ : — Ո՞հ, սիրելի զաւակս, գուշեց այն ատեն հայրը, եկո՛ւ զրկէ՛ զիս, և տո՛ւր ձեռքդ ինծի, մատանին քուկդէ . թշնամիին բարիք ընելը առսքինութիւններուն գերագոյնն է :

Զարիքի գէմ բարիք, ահա՛ Աստուծոյ հաճելի գործը :

28. Հ Յ Ա Հ Ա Ն Պ

Պատասխանեցէ՛ հետեւեալ հարցումներուն:

1. Մառ մը ի՞նչ մասերէ կը բազկանայ : — 2. Ծառերն ալ կեանք ունի՞ն : — 3. Տերեւները ի՞նչ բանի կը ծառայեն : — 4. Ի՞նչ է արժանը և ի՞նչ է անոր պաշտօն : — 5. Ծառերը ընդհանրապէս երբ կը ծաղկին : — 6. Պաղաստ ծառ որո՞նց կ'ըստի : — 7. Քանի մը պաղաստ ծառի անուն առէ՛ք : — 8. Քանի մը վայրի ծառեր մշեցէ՛ք :

22. ԿԵՆՑԱՂԱՎԱՐՈՒԹԻՒՆ

Կոշտութիւնը խոտելի բան է : Ո՞չ ոք կ'ուզէ դործ ունենալ այնպիսի մարդոց հետ, որոնք չունին հեղութիւն, քաղաքավարութիւն և լաւ կենցաղավարութիւն: Դուք կանուխէն ջանալու էք իրարու հետ քաղաքավարութեամբ վարուիլ սորվիլ, որպէս զի ամէն մարդու հետ պատշաճ վարմունք ունենալ գիտնաք:

Քաղաքավարութիւնը պէտք է անբաժան ըլլայ ձեր ամէն արարքէն և գործերէն: Ձեր խօսակցութեան, նայուածքին և շարժումներուն մէջ քաղաքավարութիւնը միշտ անպակաս պէտք է ըլլայ: Ի՞նչ որ ալ ընէք, զգուշացէ՛ք որ չըլլայ թէ ուրիշները վշտացնէք կամ անհանգիստ ընէք: Միանդամ ընդ միշտ լաւ մը ձեր միտքը դրէ՛ք թէ որչափ ալ առաքինի, արժանաւոր, տաղանդաւոր և լաւ յատկութիւններով օժտուած ըլլաք, եթէ չունիք լաւ կենցաղավարութիւն, անտանելի կ'ըլլաք ամէն պարկեշտ մարդոց :

29. Հ Բ Ս. Հ Յ. Ն Գ.

Ի՞նչ բաներ կրնան ըլլալ

Կապոյտ, գեղին, գորշ, սպիտակ, անգոյն, թափանցիկ, սեւ, մեծ, փոքր, բարակ, թանձր, երկայն, կարծ, նեղ, լայն, թեթեւ, կոր, ուղիղ, կաղ, տիսուր, զուարթ, զառն, անուշ, լեղի, թթու, տաք, պաղ, բարի, թարմ, օթեկ, հրտասային, հարաւային, ջրային, ծովային, զաշտային, երկրային, երկնային:

ՕՐԻՆԱԿ.— Երկինքը եւ լեղակը կապոյց են:

23. Թ Ղ Թ Ա Պ Ա Ն Ա Կ Ը

Օր մը, Յակոբ՝ շուկայէն վերադարձած ատեն՝ ճամբուն վրայ թղթապանակ մը գտաւ, որ շատ մը ոսկեդրամ և թղթադրամ կը պարունակէր: Սիրար ուրախութեամբ լեցուած այս անակնկալ հարստութեան վրայ՝ «Գտածս գտած է» ըսելով՝ թղթապանակը գրպանեց և տուն գնաց: Մարդու բան չըսաւ, այլ միայն մեծ խնամքով պահեց զայն գաղտուկ տեղ մը: Քանի մը օր ետքը, իրենց գիւղին հրապարակին վրայ, մունետիկ մը՝ թղթապանակին կորուստը բարձրածայն ծանուցանելով, կը յայտնէր թէ անոր տէրը, հարուստ վաճառական մը, գոհացուցիչ պարդե կը խոստանար թղթապանակը գտնողին, եթէ բերէր: Յակօբ մտածեց թէ այս աղդաբարութիւնն ընդհանուրին համար էր, և թէ՝ քանի որ ուղղակի իրմէ չէին պահանջեր, կրնար հանդարտ խիզճով պահել գտած գանձը: Գնաց խառնուիլ ամբոխին մէջ: Հոն ա-

Յ Յ Ո Հ Յ Ն Գ.

Ի՞նչ տարբերութիւն ունին իրաւուկ

1. Ա. Բաւը և ձմեռը: — 2. Գիշերը և ցորեկը: — 3. Արշալոյսն ու վերջալոյսը: — 4. Ծովուն ու աղբիւրին ջուրը: — 5. Արեն ու լուսինը: — 6. Հարուստն ու աղքատը: — 7. Ծերն ու երիտասարդը: — 8. Գիտունն ու տգէտը: — 9. Շաքարը և պղպեղը: — 10. Շոգինաւը եւ առագաստանաւը:

ՕՐԻՆԱԿ.— Ամառը տաֆ, իսկ ձմեռը ցուրտ կ'ըլլայ:

մէն մարդ այս կորուստին վրայ կը խօսէր և շատ
գէշ խօսքեր կ'ըսէին անոնց համար որ դժամնին կը
պահէն. նոյն իսկ դոլ կ'անուանէին այնպիսիները:

Այն ատեն Յակոբ սարառու մը զգաց: Ո՛չ
միայն իր խիզճը զինքը կը տանջէր, այլ կը կար-
ծէր տեսնել, իբրև երազի մէջ, ոստիկաններ,
դատարան, բանտ, և այլն, և սաստիկ վախցաւ:
Անմիջապէս տուն դնաց, առաւ պահած տեղէն
թղթապահնակը, և իրիկուան մութը վրայ հասնե-
լուն՝ տարաւ յանձնեց զայն քաղաքապետին որ
տիքջը վերադարձնէ դայն:

Յակոբ այն զիշեր կրցաւ խաղաղ քուն մը
քնանալ և հասկցաւ թէ ուրիշն ինչքը իւրացնե-
լը գողութիւն է:

31. Հ Բ Ս. Հ Ա. Ն. Գ.

Խօսին իմաստը շրջեցէ՛ շեղաղիր բառերուն տեղ
իրենց հականիշը դնելով:

Աղյատուրինը մողութիւն չէ: — Աղյատուրինը շր-
յուջուրիան դուստրն է: — Դիտուրինը բարիներու
մեծագոյնն է: — Ապերախտուրինը կը նուաստցնէ
մարդս: — Ծովուրինն ու շոայլուրինը կ'աղյատա-
ցրեն: — Դիտուրինը միաքին խաւարն է: — Յիշէ՛ ըն-
դունած ծառայութիւնդ: — Արդարին աղօթքը հաճելի է
Աստուծոյ: — Անպարկեց մարդոց երջանկութիւնը վա-
ղանցիկ է: — Դատարկուրինն ու ամծուժկաշուրինը
վնասակար են առողջութեան:

ՕՐԻՆԱԿ — Հարստուրինը առաջինուրին չէ:

24. Խ Ա Ղ Ո Ղ Ը

Տերեւներուն մէջէն բարակ,
Որք սընդուսի կը նմանին,
Կուռ ողկոյզներ սև ու ճերմակ
Վար կը կախեն հատիկներնին:
Ոմանք երկայն, ոմանք կըլոր,
Մանրիկ, փայլուն և լուսանցիկ,
Տերեւներուն վըրայ խոշոր՝
Կը կարծուի բանուած ծաղիկ:
Արցո՞ւնք են թէ շաղի կաթիլ,
Ամսին ցանցէն ցողուած շիթ շիթ,
Զմրո՞ւխտ արդեօք, վա՞րդ նորածիլ
Կամ երկինքէն ինկած ժըպիտ:
Անոնք արծաթ չեն, ո՛չ գոհար,
Ո՛չ ալ ծաղիկ, ո՛չ ալ կիտուած.
Անուշ խաղող են զովարար,
Միբդ, զոր միայն օրհնեց Աստուած:

32. Հ Բ Ս. Հ Ա. Ն. Գ.

Բսէ՛ ինչո՞վ կը կատարեն հետեւեալ գործողուրին-
ները:

Դիրքը կը սպէն... (ինչո՞վ): — Մշակը կը հնձէ...
— Կերակուր կ'ուտենք...: — Հորէն ջուր կը քաշենք...:
Որմանագիրը պատ կը շինէ...: — Զկնորոր ձուկ կը բըռ-
նէ...: — Ծովու վրայ կը ճամբորդենք...: — Երկաթա-
գործը երկաթը կը ծեծէ...: — Հողը կը փորեն...: —
Մազը կը սանտրեն...: — Ճրագը կը վառեն...: — Սա-
ռին վրայէն կը սահին...: — Ծառերը կը կտրեն...: —
Տակառէն գինի կը քաշեն...: — Ապակին կը կտրեն...:

Զայն շինեցին լոյս հրեշտակներ
Նուրբ մատներովին իրենց ճարտար,
Այդիներուն աշնան նուէր,
Միրուն տղաք, ձեզի համար:

25. ԿՄԱԽՔ ԵՒ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐ

Մեր մարմինին մէջ կարծր նիւթեր կան ու-
րոնք ուկոր կ'ըսուին և իրարու հետ կապուելով
կը կազմեն բազմաթիւ յօդուածներ: Ոսկորներուն
ամբողջութիւնը կիմախիք կը կոչուի: Կմախքն է որ
մեր մարմինին ձեւ կուտայ և զայն կանգուն կը

բռնէ ամէն դիրքի մէջ:
Իրանը երկու մեծ խոռոչի բաժնուած է. մէկը
յանցին է և միւսը որովայնը: Լանջքին մէջ գըտ-
նուող գործարաններն են սիրտը, երկու րովերը,
շնչափողը և ստուզը (որկոր): Որովայնին մէջ կան
ստամուս, աղիք, յեարդ, երիկամներ, փայծաղ:

33. Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ.

Որոշեցէ՛ տեսանելի կամ նիւթական եւ անտեսա-
նլի կամ մուառոր բաներու անունները:

Տուն, Աստուած, մարդ, գառնուկ, հրեշտակ, կա-
փէ, պատիւ, խելք, միտք, սուլիչ, աշխատութիւն, ձա-
հիճ, սէր, սէր, ձանձ, կրիայ, մնդիկ, ապրուստ, մե-
լան, ուսանող, փափաք, թաւիչ, սատանայ, լոյս, կամք,
առիւծ, զգացում, ծուլութիւն:

Միրաը արիւնի շրջաններուն կեղրոնն է: Ա-
խւնը անկէ մեկնելով կ'երթայ մեր ամբողջ մարմի-
նն մէջ կը տարածուի և անոր զանազան մաշած-
ասերը նորոգելով՝ վերստին սիրտը կը դառնայ:
իրաը միշտ շարժումի մէջ է. երբ կեանքը դադ-
ի, այն ատեն միայն սիրտին շարժումն ալ կը
աւելի:

Երկու թոքերը չնշառութեան գործարաններ
ն. անոնց մէջն է որ մեր չնշած օդը կը մտնէ և
ոն աղտոտած ուե արիւնին խառնուելով՝ կը մաքրէ
այն և կարմիր արիւնի կը վերածէ: Երկու թոքե-
րուն մէջ զետեղուած է սիրտը: Թոքերը կոկորդին
էջ կը բացուին չնշափող անուն խոզովակի մը մի-
ոցաւ:

34. Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ կետերուն տեղ մկյմէկ յարմար բառ դրէ՛
գրեցէ՛ սապէս. Քահանային աղօքքը, եւշն.

Եկեղեցին մէջ	Տունին մէջ	Մարզագետնին մէջ
... ազօթքը	... դուռը	... մայիսնը
... զօդանջը	... անկիւնը	... բառաչը
... քարոզը	... ապակին	... հաչիւնը
... շապիկը	... ծխնիքը	... զոհնչը
... գաւաղանը	... խորչերը	... խրխինջը
... ուրարը	... ծօճումը	... խոխոջը
... կրակը	... տախտակները	... երգը
... ձրագները	... մարմարները	... ուլը

Ենչափողին վերի ծայրը փոքր գործիք մը կը կը կոչուի խոչակ: Ասիկա ձայնի գործարանն

Ստամբար պարկ մըն է որ վերի կողմէն ստո մէջ նստած կը դասախոսէր իր աշակերտներին կամ որկորին միջոցաւ կոկորդին մէջ կը բառն, այս վերջինները հարցուցին իրեն թէ ինչուի և վարի կողմէն միացած է աղիքներու հետ պէտք է մարտնչիլ մոլութիւններու գէմէ կերուած կերակուրներն այս գործարանին մէջ տնականը սա կերպով պատասխանեց: Իր ադիզուին, և մասամբ հոն մարսուելով՝ կ'անցն կերաններէն մէկուն փոքրիկ ծառ մը ցոյց տապահիքն մէջ, ուր բոլորովին մարսուելով արիւն՝ հրամայեց անոր որ զայն արմատախիլ ընէց մէջ կ'անցնին: Ուրեմն մարսողութեան գործարաքերտը՝ անմիջապէս, մէկ ձեռքով և առանց ներն են բերան, կոկորդ, ստուգ, ստամբու և ազդ մը ընելով՝ ծառը տեղէն հանեց: Յետոյ զիտարդիքին կմախիքը մկաններով, այսից կանը երկրորդ ծառ մը ցոյցոց որ քիչ մը միսի կտորներով ծածկուած է, իսկ մորթը ելի մեծ էր: Աշակերտը զայն ալ տեղէն հանեց պատէ ամբողջ մարմինը:

35. Հ Ռ Ա. Հ Ա. Ն. Պ.

Ի՞նչ կը կոչուի

1. Ծաղիկ մը որ գարունը կը փթթի: — 2. Եշան ծառը գետնէն խլել: Վերջապէս զիտնադիցի վերաբերեալ պատմութիւնը: — 3. Երաժշտութիւնը անոնց ցոյց տուաւ որիշ ծառ մը որ խիստ որ առանց գործիքի, միայն ձայնով կը կատարուի:
4. Փայտէ կամ ատաղձէ շինուած տուն մը: — 5. Մմիններ որ երկինքին երեսը կը գանուին: — 6. Մարդ որ միայն մէկ աչք ունի: — 7. Ճահիճներով ծածկուած մը: — 8. Դասագիրք մը որ պատկերներով զարդարուած է: — 9. Հեղուկ մը որ գոյն չունի:

ՕՐԻՆԱԿ. — Ծաղիկ մը որ զարունը կը փրրի, ի՞նչ

26. ՄՈԼՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԶԳՈՒՇԱՆԱԼ

Օրին մէկը երբ զիտնական մը ծառաստանի մէջ նստած կը դասախոսէր իր աշակերտներին կամ որկորին միջոցաւ կոկորդին մէջ կը բառն, այս վերջինները հարցուցին իրեն թէ ինչուի և վարի կողմէն միացած է աղիքներու հետ պէտք է մարտնչիլ մոլութիւններու գէմէ կերուած կերակուրներն այս գործարանին մէջ տնականը սա կերպով պատասխանեց: Իր ադիզուին, և մասամբ հոն մարսուելով՝ կ'անցն կերաններէն մէկուն փոքրիկ ծառ մը ցոյց տապահիքն մէջ, ուր բոլորովին մարսուելով արիւն՝ հրամայեց անոր որ զայն արմատախիլ ընէց մէջ կ'անցնին: Ուրեմն մարսողութեան գործարաքերտը՝ անմիջապէս, մէկ ձեռքով և առանց ներն են բերան, կոկորդ, ստուգ, ստամբու և ազդ մը ընելով՝ ծառը տեղէն հանեց: Յետոյ զիտարդիքին կմախիքը մկաններով, այսից կանը երկրորդ ծառ մը ցոյցոց որ քիչ մը միսի կտորներով ծածկուած է, իսկ մորթը ելի մեծ էր: Աշակերտը զայն ալ տեղէն հանեց պատէ ամբողջ մարմինը:

36. Հ Ռ Ա. Հ Ա. Ն. Պ.

Հետեւեալ բառերուն սահմանները տուիք:

1. Ծով.
2. Առուակ.
3. Կղզի.
4. Եկեղեցիքիր.
5. Տարի.
6. Արեւ.
7. Երկիր.
8. Վարդարագիր.
9. Աստուած.
10. Կոկոն.
11. Լորագաց.
12. Մատուռ.
13. Դրամատուն:

ՕՐԻՆԱԿ. — Ծաղիկ մը աղի ցուրի ընդարձակ տարաքին մըն է:

մեծ էր, Բոլոր աշակերտները միանալով և
ճիղեր թափելով չյաջողեցան ծառը տեղին հայ-

«Սիրելի տղաքս, ըսաւ այն ատեն գիտ-
կանը, մեր մոլութիւններն ալ այսպէս են իմն՝
ակղբան, երբ տակաւին չեն արմատացած, քիչ չնորդեց հայրը: Երբ հոն հասան. «Հիմա կը քա-
ջանքով, կարելի է զանոնք ջնջել, բայց երբ զիս հոս թողլով երթալ, ըսաւ ծերուկը, հոս
նոնք երկար սովորութեամբ մեր սիրտին ու հոգ որ ես ալ ժամանակ մը հայրս բերի և թո-
մէջ խոր արմատներ են թողած, այլ եւս ան ցի:» — Ա՛հ, հայր իմ, ազագակեց երիտասար-
րելի է բառնալ զանոնք:»

27. ԻՆՉ ՈՐ ՑԱՆԵՍ, Ա՛Ն ԿԸ ՀՆՁԵՍ

Երիտասարդ մը որ ամուսնանալու վրայ ունը ամէնէն գեղեցիկ սենեակը և իր սեղանին
որոշեց իր հայրը տունէն գուրս հանել և ույլաւագոյն տեղը հօրը յատկացուց: Աստուած
մը դրկել. կը վախնար որ մի գուցէ իր ծեր ներկայութիւնը տան մէջ անհաճոյ երեւի իր
կնոջ: Հայրը հարիւր տարեկան հասա-
մէջ ըլլալով՝ չկրցաւ դէմ դնել իր տղուն, որ
կառքի մը վրայ դնելով տարաւ գիւղի մը
ունեցած իր մէկ ագարակը, ուր պիտի թո-
զայն առանձին:

37. Հ Յ Ա Հ Ա Ն Գ.

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն:

1. Ի՞նչո՞ւ պղնձէ ամանները կ'անագեն: — 1. Ի-
ֆայտաչէն տունները կը ներկին: — 3. Ի՞նչո՞ւ փողո-
կը սալարկին: — 4. Ի՞նչո՞ւ ձիերուն սուքը կը լուսնի
5. Ի՞նչո՞ւ կանդեղին մէջ պատրագ կը դնեն: — 6.
չո՞ւ կը խուզեն ոչխարիները: — 7. Ի՞նչո՞ւ կը յօտեն
աերը: — 8. — Ի՞նչո՞ւ իւղով կ'օծեն մեքենաները:

«Տղա՛ս, ըսաւ ծերունի հայրը, կը տեսնեմ
որ ընել կ'ուզես. բայց քեզմէ բան մը պիտի
դրեմ. ինծի սա հեռուն դտնուած քարէ սե-
կանը, մեր մոլութիւններն ալ այսպէս են իմն՝
ակղբան, երբ տակաւին չեն արմատացած, քիչ չնորդեց հայրը: Երբ հոն հասան. «Հիմա կը քա-
ջանքով, կարելի է զանոնք ջնջել, բայց երբ զիս հոս թողլով երթալ, ըսաւ ծերուկը, հոս
նոնք երկար սովորութեամբ մեր սիրտին ու հոգ որ ես ալ ժամանակ մը հայրս բերի և թո-
մէջ խոր արմատներ են թողած, այլ եւս ան ցի:» — Ա՛հ, հայր իմ, ազագակեց երիտասար-
րելի է բառնալ զանոնք:»

Այս ըսելով՝ առաւ հայրը և վերատին քա-
րերաւ: Աւիկա, այս վայրկեանէն սկսեալ, իր
որոշեց իր հայրը տունէն գուրս հանել և ույլաւագոյն տեղը հօրը յատկացուց: Աստուած
մը դրկել. կը վախնար որ մի գուցէ իր ծեր ներկայութիւնը տան մէջ անհաճոյ երեւի իր
կնոջ: Հայրը հարիւր տարեկան հասա-
մէջ ըլլալով՝ չկրցաւ դէմ դնել իր տղուն, որ
կառքի մը վրայ դնելով տարաւ գիւղի մը
ունեցած իր մէկ ագարակը, ուր պիտի թո-
զայն առանձին:

28. Վ Ե Հ Ա Ն Ձ Ն Ո Ւ Թ Ւ Ւ Ն

Այս մարդիկ որ չնչին բաներով կը զբաղին,
որդի կ'ըսուին. փաքրողի մարդը միշտ ուրիշին
ծը գէշ կը գտնէ, ամէնուն վրայ արատ կը

38. Հ Յ Ա Հ Ա Ն Գ.

Զանազանեցէ՛ վայրի ու պտղատու ծառերը
Նարնջենի, րալի, կազնի, կրնի, սալորենի, կեռա-
կ, կաղամախի, ուռի, նանենի, նոճի, հացի, սեր-
ի, տանձենի, ինձորենի, բնկուզենի, արմաւենի,
մ, թթենի, ծիրանի, մորմենի, բարտի, թղենի, լու-
րոնչի, զկեռի, շագանակենի, նշենի, պիտակենի:

տեսնէ, ամէն բան ծոռ կը մեկնէ: Թէ որ ի
ու խնդաս, կը կարծէ թէ իր վրայ կը խօսի
կը խնդաս: Նախանձուէ, որ իշխն բարիքը չ'ո
չ'ուզեր որ որիշ մէկն իր արհեստը բանի. ճը այնպիսի ընկերներ որոնք ճեղի հաճելի են և
աշքով կը նայի իր գրացիին յաջող վիճակին: Աղափարակից: Թերեւս հո՞ անոնց մէջ պիսի
թեթեւ թշնամանք մը կը՝ սիրտին մէջ ով կը պոնէք այնպիսիներ որոնց հետ ամբողջ կեան-

Բայց մեծահոգի մարդն այնպէս չէ, շուրնուդ մէջ, բարեկամութեամբ կապուած պիսի
ու րիշին խօսքէն չ'առնուիր, չի բարկանար, ու աք: Զիայ բան մը աւելի քայլցը և հաստատոն՝
աղէկութիւնը կ'ուզէ: Թէև ինքը դժբաղդ բան մանկութեան ժամանակի մէջ և դպրոցա-
Միշտ բարի նախանձու կ'աշխատի որ իր վի՞ն գրասեղաններու վրայ վաստկուած բարեկա-
բարւոքէ: Անզգուշութեամբ եղած սխալմունքի թիւնը: Բայց զիացէք թէ ճեր ընկերներուն
կը դոցէ, թէև այդ սխալմունքը իրեն վնաս պ'ը ընտրութիւն ընելու իրաւունքը երբեք չի ներեր
ճառած ըլլայ: Մեծահողի ու վեհանձն մ. ճեր բոլոր ընկերներուն հանդէպ հաւասարա-
բնաւ գէշ միջոցներ չի գործածեր իր նպատէս բարեացակամ չըլլաք: Անոնցմէ և ո՛չ մէկուն
հասնելու համար: Բնաւ չ'արհամարեր և վատ պէտք չէ խիստ վարմունք մը ունենաք: Ե-
զարներ որիշները՝ իր պատիւը աւելցնելու մէջ ճեղմէ ծառայութիւն մը պահանջեն, տուէք
և բնաւ փոյթ չ'ըներ երբոր չարասիրտ մասնց բարեկամաբար ճեր ճեռքը: Արդարե միե-
զինք կը բամբասեն ու կը նախատեն:

29. ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆ

Դպրոցին մէջ, բնական է որ դոք կը վնար-
չ'ուզեր որ որիշ մէկն իր արհեստը բանի. ճը այնպիսի ընկերներ որոնք ճեղի հաճելի են և
աշքով կը նայի իր գրացիին յաջող վիճակին: Աղափարակից: Թերեւս հո՞ անոնց մէջ պիսի
թեթեւ թշնամանք մը կը՝ սիրտին մէջ ով կը պոնէք այնպիսիներ որոնց հետ ամբողջ կեան-
Բայց մեծահոգի մարդն այնպէս չէ, շուրնուդ մէջ, բարեկամութեամբ կապուած պիսի
ու րիշին խօսքէն չ'առնուիր, չի բարկանար, ու աք: Զիայ բան մը աւելի քայլցը և հաստատոն՝
աղէկութիւնը կ'ուզէ: Թէև ինքը դժբաղդ բան մանկութեան ժամանակի մէջ և դպրոցա-
Միշտ բարի նախանձու կ'աշխատի որ իր վի՞ն գրասեղաններու վրայ վաստկուած բարեկա-
բարւոքէ: Անզգուշութեամբ եղած սխալմունքի թիւնը: Բայց զիացէք թէ ճեր ընկերներուն
կը դոցէ, թէև այդ սխալմունքը իրեն վնաս պ'ը ընտրութիւն ընելու իրաւունքը երբեք չի ներեր
ճառած ըլլայ: Մեծահողի ու վեհանձն մ. ճեր բոլոր ընկերներուն հանդէպ հաւասարա-
բնաւ գէշ միջոցներ չի գործածեր իր նպատէս բարեացակամ չըլլաք: Անոնցմէ և ո՛չ մէկուն
հասնելու համար: Բնաւ չ'արհամարեր և վատ պէտք չէ խիստ վարմունք մը ունենաք: Ե-
զարներ որիշները՝ իր պատիւը աւելցնելու մէջ ճեղմէ ծառայութիւն մը պահանջեն, տուէք
և բնաւ փոյթ չ'ըներ երբոր չարասիրտ մասնց բարեկամաբար ճեր ճեռքը: Արդարե միե-
զինք կը բամբասեն ու կը նախատեն:

40. ՀՐԱՄԱՆ

Պատասխանեցէ՞ հետեւեալ հարցումներուն:

Կետերուն տեղ պատշաճ բառեր դրէ՞:

1. Քանի՞ տեսակ նուազարան գիտէք: — 2. Արեւը կը լուսաւորէ . . . : Հողագործը կը հերկէ . . .
մն հողմաւոր նուազարանները: — 4. Ո՞ր ձայնը ւ գիրքերը . . . կը զարդարեն և . . . կը կրթեն: Քո-
գաւոր է, ո՞րը աղմիացին: — 5. Ի՞նչ է արձագանքոս գտաւ: . . . կիւթթէմպէրկ գտաւ: . . . Արծիւը կը
6. Ի՞նչ կըսուի այն գործիքը զոր խուլերը կը գործակէք: . . . Պարափզպանը կը խլէ . . . Նաւը կը ճեղքէ
լսելու համար: — 7. Զայնը ի՞նչ բանի միջոցաւ . . . Փայտահարը կը կարէ: . . . Թռչունը կը շինէ իր
կանչին կը հասնի:

. . . Մայրը կը խնամէ իր . . .

ւակներու պէս են, անոնք պէտք է որ միշտ եմիշոյ մըն է:

մանակ կ'անուանենք, գիտցէ՛ք որ խիստ կարճ
րու օգնեն դասերնին սերտելու համար:

30. ԱՇԽԱՏՈՒԹԵԱՆ ՎՐԱՅԻ ԽՐԱՏՆԵՐ

Անգործութիւնը, ժանգին նման, կը մաշե
մարդը, մինչդեռ աշխատութիւնը կը նորոգէ զոր
Գործածուած բանալին միշտ փայլուն կը մի
եթէ կը սիրես կեանքը, ժամանակդ պառկիլը
գործածէ, ինչու որ ժամանակը այն կերպառութիւն կուտայ մեղի:

Եթէ ժամանակը ամէն բանէ աւելի թանկա
է, զայն պարապ տեղը վատնելը ամէնէն մեծ չունկ որ
լութիւնն է, որովհետև կորսուած ժամանակը չէ որ իրեն պատիւ և շահ կը բերէ:
բելի երբեք ձեռք անցընել, և ինչ որ շահ

Օդտակար կերպով անցուցած այս օրդ եր-
կու վաղը կ'արժէ:

Ան որ առտուն ուշ կ'ելլէ, ամբողջ օրը
պտտելէ վերջ, հաղիւ գիշերը գործ կը գտնէ:

Դատարկութիւնը այնչափ կամաց կը քալէ
աղքատութիւնը շուտով կը հասնի ետեւէն:

Առտուն կանուխ ելլել և իրիկունը կանուխ
գործածէ, ինչու որ ժամանակը այն կերպառութիւն կուտայ մեղի:

Առանց յոգնութեան վաստակ չկայ:
Ով որ արհեստ մը ունի, հողի մը տէր է.
որ տաղանդ ունի, հարստութիւն մը ունի
լութիւնն է, որովհետև կորսուած ժամանակը չէ որ իրեն պատիւ և շահ կը բերէ:

Անօթութիւնը՝ աշխատող մարդուն դռնէն
երս կը նայի, բայց չի համարձակիր ներս մտնել:

Աշխատութիւնը պարտքեր կը հատուցանէ,
մինչդեռ ծուլութիւնը կը շատցնէ զանոնք:

41. Հ Ր Ա Հ Ս Ն Գ

Հետեւալ խօսերը ամբողջացուցէ:
Որդին կը հնազանդի : Մայրը կը խորհի
Հայր մը կ'աշխատի : Բարձր լեռները ծածկուա
. . . . Մայր մը դիւրաւ կը ներէ : Մենք կը տես
. . . . և կը լսենք : Արեւը կը ծագի : Գարուէ
յաջորդէ : Գետերուն մեծ մասը կը բղխին
ատարիմ եղիք : Աշակերտներն հնազանդ պէ
ըլան : Մաթուածալա ապրեցաւ : Աշխարհիւ ժարուկ .
տեղագործութիւնը տեւեց :

ՕՐԻՆԱԿ. — Որդին կը հնազանդի իր ծնողին:

42. Հ Ր Ա Հ Ս Ն Գ

Ո՞ր կենդանիներուն ձագերն են հետեւալները:
Գառնուկ . ուլ . թոժիւն . հորթ . կորիւն . վառեակ .
ըլան : Մաթուածալա ապրեցաւ : Աշխարհիւ ժարուկ .
տեղագործութիւնը տեւեց :

ՕՐԻՆԱԿ. — Ոչխարին ճագին կ'ըսէն զառնուկ:

31. ՆԱՊԱՍՏԱԿ

Ցից ականջներդ ուղղած ի վեր,
Վար կախած զոյդ կարճուկ թեւեր,
Մացառին մէջ, շուքին տակ,
Բաէ՛, այդ քու վառ սև աչեր
Ինչե՞ր կուզեն տեսնել, ինչե՞ր . . . :

Փոքրիկ, կայտա՛ռ նապաստակ,
Թեթև, փափկիկ, ճարպիկ, արթուն՝
Այլ կարճամիտ էակ մ'ես դուն,
Կը սիրես խաղ ու կատակ.
Եւ անառակ արզոց նըման՝
Անդադար հօս ու հօն գաս ման,
Անհոգ, անգործ, անվաստակ:

32. ԳՈՅՆԵՐ

Եատ դոյներ կան. ամէնէն ծանօթները մաս
նաւոր անուններով կը բառին. ճերմակ. սեւ, կար
միր, կապոյտ, շէկ, գեղին, կանաչ, գորշ, թուի

43. ՀՐ Ա. Հ Ա. Ն. Գ.

Հետեւեալ նմանաձայն բառերուն նշանակութիւնն
տուե՞լ եւ մեյմեկ խօսի մէջ զործածեցե՞մ:

Գայլ-քայլ. շաղաղ-շաղախ. հարկ-յարկ. թոյլ-դոյլ. զկաւ-
հոտ-հօտ. յարդ-հարթ. համբ-յամբ. թիակ-դիակ. սէր-էստ,
սեր. դեւ-թեւ. ձող-ցող. գամել-քամել:

մն դոյներ ալ որ մասնաւոր անուններ չունենաւ
վ՝ առարկաներու անունով կը կոչուին, ինչպէս՝
սրնջագոյն, վարդագոյն, մանիշակագոյն, մոխ-
սդոյն, լեզակագոյն, երկնագոյն, շառագոյն, ևն.
Հինգ մայր գոյներ կան. սեւ, ճերմակ,
սրմիր, կապոյտ, գեղին: Մնացեալներն ամէնին ալ
յս հինգ գոյներով կրնան բաղադրուիլ: Կապոյտ
գեղին խառնելով՝ կ'ունենանք կանաչ. կապոյտ
կարմիր խառնելով՝ կ'ունենանք մանիշակագոյն.
սրմիր և գեղին խառնելով՝ կ'ունենանք նարն-
գոյն, ևոյլն: Դոյներու բաղադրութիւնը նկա-
չներն ու ներկարաբները գիտեն, միայն հինգ
արդ դոյներն ունենալով՝ կրնան անհամար ներ-
բր պատրաստել:

Միեւնոյն դոյնը կրնայ շատ տեսակներ ու-
նալ: Նախ՝ աւելի բաց կամ աւելի մուժ կրնայ
լալ: Երկրորդ կը պատահի որ գոյն մը իր վը-
լալ ուրիշ դոյնի մը նմանութիւնը ցուցնէ, այն

44. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Գ.

Հետեւեալ բառերուն նշանակութիւնը տուե՞լ եւ ա-
նց արմաները գտե՞մ:

Մեղաւոր, հոգեւոր, եկեղեցական, ծերունի, կու-
րէն, օղային, վարդունի, մարմնաւոր, կառապան,
ոխային, ականջեղ, խնձորենի, թղենի, անակ, լճակ,
զկաւ-հօտ, յարդ-հարթ. համբ-յամբ. թիակ-դիակ. սէր-էստ,
սեր. դեւ-թեւ. ձող-ցող. գամել-քամել:

ՕՐԻՆԱԿ. — Մեղաւոր կը նշանակէ մեղք ունեցող,
մասն և մեղք:

ատեն նմանեալ գոյնին ծայրը որակ մասնիկը ։ Ի՞ՆՉՈՒՍ ՊԷՏՔ Է ԸԼԼԱՅ ԲԱՐԻ ՇԹՐՈՑԱԿԱՆԸ ԵԵՂՑՆԵԼՈՎ կ'ըսենք՝ սեւորակ կարմիր, դեղնոյ ։ 1. Դուն պիտի սիրես քու դպրոցդ, որովհեւ կանաչ, կարմրորակ, թխորակ, մոխրորակ, ևայտեւ սա այն փառաւոր տունն է, ուր կ'աշխա-
Պիակատոր կ'ըսենք երբ բաց գոյնի մը վին դքեզ ուսեալ և պարկեշտ անձ մը ընելու։
մութ գոյնի մը մանրիկ մասերը ցանուած են, կ' 2. Պիտի սիրես ուսուցիչը և ընկերներդ, պի-
հակառակը. յովազին մուշտակը պիսակաւոր ի ըլլաս անոնց հետ անկեղծ և բարի, որպէս զի
Խայտաւոր (խատուտիկ) կ'ըսենք երբ բաց գոյնի նոնք ալ քեզի հետ ըլլան անկեղծ և բարի։
վրայ մութ գոյնի մը զիծեր կամ շերտեր շարու 3. Պիտի ըլլաս ծշդապահ. եթէ մէկը ուշ
են միօրինակ բացութեամբ. վագրին մուշտ սանի գասին, հետեւանքը դէշ է։
խատուտիկ է։ Երկիներանգ կ'ըսենք երբ քանի գոյներ խառն ի խուռն կը դանուին միեւնոյն
ուարկային վրայ. ծիածանը երփներանդ անըն է երկինքին վրայ ձեւացած։ 4. Մտիկ պիտի ընես դասերուդ և ուշադիր
գոյներ խառն ի խուռն կը դանուին միեւնոյն իտի ըլլաս միշտ. երբ գուն կը խօսիս ընկերոջ մը
ուարկային վրայ. ծիածանը երփներանդ անըն է երկինքին վրայ ձեւացած։ իտնալուդ համար վերջը պիտի ցաւիս

ծիածանին եօթը գոյներն են՝ իրենց բնա
կարգով. մանիշակագոյն, լեղակագոյն, կապո-
կանաչ, դեղին, նարնջագոյն և կարմիր։

45. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Գ.

Կետրուն տեղ դրէ բառեր որ հետեւեալ կենդա-
ներուն ձայները յայտնեն։

կատուին . . . ը :— Ոչխարին . . . ը :— կովին . . . դեղծեց (ի՞նչ բանի) :— 3. Լուսինը իր լոյսը կ'առնէ
Տատրակին . . . ն :— Սոխւծին . . . ը :— Շունին . . . ւրկի (որ) :— 4. Աստուած աշխարհը սուեղծեց (ժանի՞ օր-
էշուն . . . ը :— Զիուն . . . ը :— Հաւին . . . ը :— Գորան միջ) :— 5. Յիուս մասնուեցաւ (որմէ) :— 6.
Աշուն . . . ը :— Ագուաւին . . . ը :— Խոզին . . . ը :— Դայլին. իստափոր թումակոս գտաւ (ի՞նչ բան) :— 7. Սահակ
— Օձին . . . ը :— Աղուէսին . . . ը :— Սոխակին . . . ը :— Մեսրոպ հնարկցին (ի՞նչ բան) :— 8. Յիուս մկրտ-
Մեղուին . . . ը :— Արագիլին . . . ը :— Աքաղաղին . . . ը :— Դաշտ (որմէ) :— 9. Զորս աւետարանիչներն են (Տը-
Այծին . . . ը :

46. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Գ.

Հետեւեալ խօսիեր ամբողջացուցի՛՛:

1. Յիուս մնաւ (որմէ) :— 2. Աստուած մարդը
3. Լուսինը իր լոյսը կ'առնէ
4. Աստուած աշխարհը սուեղծեց (ժանի՞ օր-
էշուն) :— 5. Յիուս մասնուեցաւ (որմէ) :— 6.
6. Դայլին . . . ը :— 7. Սահակ
7. Օձին . . . ը :— 8. Մեսրոպ հնարկցին (ի՞նչ բան) :— 9. Զորս աւետարանիչներն են (Տը-
Այծին . . . ը :

Հանքը պարզ բան մըն է. և մանկութենէ պէտք յարդես այն բանը՝ որ պարտք կը կոչոի:

6. Հոդ պիտի տանիս տեսորակներուդ. Ել առաջին էջերը մելանոտ են և գէշ գրուած, հո շես տանիր միւսները լաւ գրելու:

7. Հոդ պիտի տանիս գիրքերուդ. գիրքեր կը բովանդակեն գիտութիւնը. պէտք է յարդե գիտութիւնը:

8. Պիտի պանծառ քու դպրոցիդ յաջողութեանց վրայ. պիտի ուրախանաս երր ընկերներ քննութեան մէջ ընդունուին, և դուն խոկ պիտ ուղես բերել քու ուսուցիդ՝ բարի վկասագիրդ:

9. Երր թողուս դպրոցը, յաւէտ պիտի սիրես զայն ու պիտի պահես սիրտիդ մէջ ուսուցիչին յարգելի յիշատակը:

47. Հ Յ Ա Հ Ա Ն Գ

Հետեւալ սահմաններուն համապատասխանող բաները գտե՛մ:

1. Կենդանի մը որ թէ՛ ջուրի և թէ՛ ցա աքի վրա կրնայ ապրիլ: — 2. Ծատ պղտիկ մարդ մը: — 3. Հիւ անդութիւն մը ուրիէ միմւնյն ժամ հանակ չատ մը մարդեր կը վարակուին: — 4. Մարմին մը որուն մէջէն լոյ որ չերեւար: — 5. Տեսակ մը բոյս որուն զաշելու ըլլանք, տերեւները կը կծկէ: — 6. Թոյնին ազդեցութիւնը չեղոքացնող գեղ մը: — 7. Գործիք մը որ օդի փոփոխութիւնը կը ցուցնէ:

34. Զ Ա Փ Ա Ւ Ո Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ամէն մարդ, թէ՛ մեծ և թէ՛ պղտիկ, մնունդի պէտք ունի որ ապրի. ոմանք շատ մնունդ կ'ուղեն, ոմանք քիչ: Ուժեղ և քաջառողջ մարդը շատ աւելի կերակուր կ'ուտէ, քան թէ տկար ու վտիտ մարդը: Բայց ամէնուն համար յափ մը կայ և պէտք չէ այս չափը անցնիլ, որպէս զի անհանգ գեստ չըլլայ:

Ո'վ որ չափէն աւելի կ'ուտէ, որիրամոլ կ'ըսուի, ո'վ որ փափուկ կերակուրներ կը սիրէ փափի կակեր կը կոչուի: Որկրամոլը ի՞նչ որ գտնէ կ'ուտէ՛ չնայելով որ կերածն օգտակա՞ր թէ զնասակար է իրեն. փափկակերն՝ ընտրելով կ'ուտէ և եր բոլոր խելքը լաւ ու աղուոր կերակուրի հետ է: Անշուշտ մարդիկ ապրելու համար պէտք է ուտեն. բայց պէտք չէ որ իրենց բոլոր բանն ու գործը կերակուրը ընեն, և կարծեն թէ երջանիկ են երբոր միայն կ'ուտեն: Որկրամոլն ատելի կը դառնայ ամէնուն. խոհեմ տղան ամէն բանի մէջ չափաւոր կ'ըլլայ և առող իր առողջութիւնը կը պահպանէ:

48. Հ Յ Ա Հ Ա Ն Գ

Հետեւալ բաներուն իւրաքանչիւրեն երեական ուրիշ բան շինեցէ՛:

Օրէնք, նաև, լոյս, կարգ, մեծ, դիւան, գիր, ընկեր, խաչ, հիւանդ, հիւր, հող, նիւթ, չափ, պակաս: Օրիւնել. — Օրէնք, օրինաւոր, օրինասէր, օրինադիր, ապօհան, ելղն:

ՅՅ. ԵՐԿՈՒ ՄԵՂՈՒ

Մայիս ամսուն՝ շատ աղուոր առտու մը, երկու մեղու ելան որ մեղր փնտուն : Մէկն ուշիմ ու ժուժկալ էր, միւսն անհոգ ու խենդուկչ Քիչ մը ետքը պարտէղ մը հասան, ուր անուշահամ խոտեր, հոտաւէտ ծաղիկներ ու շատ համեղ պտուղներ կային : Բաւական ատեն այս աղուոր բաները ճաշակեցին. մէկն ասդին անդին իր փորիկը կը լեցնէր մոմով, որպէս զի իր փեթակը շենելու նիւթ ունենայ . միւսը մինակ անուշ նիւթերը կը ծձէր և իր հաճոյքը կը մտածէր :

Վերջապէս մեծկակ աման մը գտան որ դեղձի մը ճիւղէն կախուած էր, այս ամանին մէջ մեղր կար : Շուտ մը՝ անխոհեմ և շատակեր մեղուն գլուխն ամանին մէջ խոթեց և սկսաւ ուրախ զուարթ քամել, թէկ իր ընկերը կը խրատէր որ

49. Հ Պ Ա. Հ Ս. Ն Գ.

Ի՞նչ կ'ըսուի

Չեռքին ամէնէն փոքր մատը : Հոտառութեան գորկողմը : Տեսողութեան գործարանը : Չեռքին մէջի կողմը : Խոշոր մատը : Վէրքի մը թողած հետքը : Անկինդան մարդկային մարմինը : Առողջութիւնը պահելու արուեստը : Քունին մէջ պարտող մարդը : Հօրմէ և մօրմէ մնացած հարստութիւնը : Սրեւը ծագելէն քիչ առաջ երեւցած լոյսը : Տան մը գեանին վրայ գտնուող մասը : Երկաթուղիի կառքերը քաշող մեքենան : Ծէնքերը կայտականող սրածայր երկաթէ ձողը :

շափէն աւելի չճաշակէ : Իսկ խելացի մեղուն քանի մը վայրկեան քիչ քիչ ծծեց . ըմպելիին համը թէկ անուշ էր բայց չսիրեց և կարծեց թէ անոր մէջ վտանգաւոր բան մը կայ, ուստի ձայն տուաւ իր ընկերին և նորէն պտուղներուն ու ծաղիկներուն վրայ թուաւ և իր սնունդը չափով կերաւ :

Իրիկուան դէմ գնաց իր ընկերին մօտ որպէս զի մէկտեղ փեթակը դառնան . բայց ի՞նչ տեսնէ աղէկ : Շատակեր մեղուն այնչափ ուռեր էր որ չէր կրնար շարժիլ : Իր թեւերն անուշին կպեր էին, իր ոռքերը թրջեր էին և բոլոր մարմինը վատեր էր.—մեռնելու վրայ էր: Հազիւ կրցաւ իր վերջին բարեւը տալ իր ընկերին, ողբայ, թէեւ ուշ, իր անխոհեմ ու անդոյլ ընթացքին վրայ և շունչը փչեց :

50. Հ Պ Ա. Հ Ս. Ն Գ.

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

1. Գլխաւոր հագուստները որո՞նք են : — 2. Շապիկը ի՞նչ բանով կը մինեն : — 3. Կտաւը ի՞նչ տեսակ պիկը ի՞նչ բանով կը մինեն : — 4. Ճերմակելէն ի՞նչ բան է և ի՞նչէ պատրաստուած : — 5. Բամագակէ շինուած տեսակ հագուստներու կ'ըսուի : — 6. Որ հագուստներն ի՞նչ տեսակ հագուստներ գիտէք : — 7. Վերարկուն ըլ ընդհանրապէս բուրդէ կը մինեն : — 8. Մուշտակը ի՞նչ է : — 9. Մերնչ բանի կը ծառայէ : — 10. Մուշտակը ի՞նչ է և ի՞նչ ապահէ հագուստներուն նախնական սիւթը ի՞նչ է և ի՞նչ բանէ յառաջ եկած է : — 11. Ի՞նչ բաներէ կը մինեն կուբանէ յառաջ եկած է : — 12. Մուճակները ի՞նչո՞վ կը մինեն :

36. ՀԱՆՁԱՐԵԼ ԴԱՏԱՒՈՐ ՄԸ

Հարուստ վաճառական մը շատ մը սետուքու հակեր յանձնած էր ջորեպանի մը որ զանոնք հետաւոր քաղաք մը պիտի տանէր։ Վաճառականն թէպէտեւ ճամբան ջորեպանին պիտի ընկերանար բայց ծանր հիւանդութեան մը պատճառաւ չկը ցան ճամբորդել, և ջորեպանը ստիպուեցաւ մինչամեկնիլ մետաքսի հակերով։ Երբ հասաւ երթագիքաղքը, տեսնելով որ վաճառականը կ'ուշանալ և զրեթէ յոյս ալ չկար որ պիտի առողջանացը չար խորհուրդ մը յղացաւ։ Վաճառքը ծախեց և այլ ևս ջորեպանութենէ հրաժարեցաւ։ Վաճառականը, բաւական ժամանակ վերջը, ճարտար բժիշկի մը դարմաններուն չնորհիւ առողջանալով, եկաւ փնտուել ջորեպանը։ Երկար ժամանակ փնտուեցէ ետքը, վերջապէս դտաւ զայն և պահանջեց մետաքսները։ Բայց ջորեպանը բոլորովին ուրացաւ։

51. Հ Ռ Ա. Հ Ա. Ն. Պ.

ԴՏԿՇ ուտելիներ եւ ըմպելիներ որոնց կը յարմարին հետեւալ յատկուրինները։

1. Կակուզ, կարծր, նեարդաւոր։ — 2. Սպիտակ թուխ, օթեկ։ — 3. Հասուն, հրթաւոր, թթու։ — 4. Բնափր, չին, փրփրուն։ — 5. Վճիտ, պղաոր, կաղամին։ — 6. Անարտա, սերաւոր, մածեալ։ — 7. Թարմ, պղած, հալած։

ՕՐԻՆԱԿ. — Կակուզ, կարծր, նեարդաւոր (միս)։

և պնդեց թէ նոյն իոկ այդ տեսակ ջորեպան ով ժանշնար։ Խնդիրը դատարան տարուեցաւ, բայց դժբախտաբար յայտնի ապացոյցներ չգտնուելու լուն, դատաւորը չկրցաւ վճիռ մը արձակել։ Երբ լուն, դատաւորը կիրցաւ դատարանին կը մեկներկու հակառակորդները դատարանին կը մեկնին, դատաւորը հանճարեղ զաղափար մը յղացաւ։ Հազիւ թէ անոնք մէկ երկու քայլ առած երին փողոցին մէջ և ահա՝ դատաւորը անոնց ետեւէն սապէս պուաց։ «Ջորեպան, ջորեպան, ինձի՞ն նայէ, բան մը պիտի հարցնեմ։» Ջորեպանը մէկէն ի մէկ չկրնալով միշել թէ քիչ մը առաջ ջորեպան ըլլալը բոլորովին ուրացած էր յանկարծ գլուխը ետին դարձուց։ Այս կերպով ինքինքը մատնած ըլլալով՝ դատաւորը զանոնք վերսին դատարան կանչեց, և ո՛չ միայն մետաքսներուն զինը հատուցանել տուաւ ջորեպանին, այլ նաեւ ծանր պատիժ մը տուաւ անոր եր խարեբայութեանը համար։

52. Հ Ռ Ա. Հ Ա. Ն. Պ.

Հետեւեալ բառերուն իւրաքանչիւրին յարմար երեսական յատկուրին ցուցնող բառ գտկՇ։

1. Ծով։ — 2. Մարդաղետին։ — 3. Գետ։ — 4. Գետափին։ — 5. Ամպ։ — 6. Լեռ։ — 7. Արահետ։ — 8. Յանկապատ։ — 9. Ծառ։ — 10. Զոր։ — 11. Ծաղիկ։ — 12. Չիք։ — 13. Շուն։ — 14. Էշ։ — 15. Կատու։ — 16. Կոլ։ — 17. Առիւծ։

ՕՐԻՆԱԿ. — Ծով (լայնատարած, խաղաղ, աղեկոծեալ)։

37. ԱՍՏՈՒԱԾ

Լոյս տառերով քու անուն
Սիրտերու մէջն է դըրուած。
Այս տիեզերը անհուն
Պատմէ բարիքդ, ո՞վ Աստուած:
Ինչ անուշիկ Հայր մ'ես Դուն,
Տաս մեղ չնորհներ լիուլի.
Քեզմով այս շքեղ բնութիւն
Գեղեցկութեամբ կը վայիր:
Քու գործերուդ աննըման
Ե մարդկութիւնն՝ օրհնաբան,
Կ'երգեն քու փառքդ անսահման
Թէ՛ բանաւոր, թէ՛ անբան:
Երկինք լոյսեր ունի զարդ,
Երկիր՝ ծաղիկ գոյնըզդոյն,

53. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Կետերուն տեղ երկերկու պատշաճ բառ դրէֆ:
1. ... թանկագին մնտաղներ են: — 2. ... ան-
գութ են: — 3. ... հաւասարապէս օգտակար են տուն-
կերուն: — 4. ... վայրի կենդանիներ են: — 5. ...
Բատլիոյ ամէնէն մեծ գետերն են: — 6. ... Ամերիկայի
ամէնէն բաղմամարդ քաղաքներն են: — 7. ... երկրիս
երկու բերեներն են: — 8. ... կը պահպանին ոչխար-
ները: — 9. ... տարիին ամէնէն ախորժելի եղանակ-
օրինակ: — Ուկին եւ արծարը բանկազին մետաղներ են:

Իմաստութեանդ լոյսը զուարթ
Օ՞ն, զարդ ըրէ՛ իմ հոգւոյն:
Լոյսի մը ծոցն ես հանգչած՝
Ա՞ն, գէթ օր մը տեսնէի
Քու պայծառ գէմքդ, ո՞վ Աստուած,
Այդ օրուան բիւր երանի:

38. Ծ Ւ Ծ Ե Ռ Ն Ա Կ Ն Ե Բ Ը

Աստուր գպրոց կ'երթար. բայց դրան առ-
ջեւ յանկարծ կանդ կ'առնէ և գլուխը վեր վեր-
ցընելով կը սկսի դիտել ծիծեռնակներու խումբ մը,
որ երկինքին երեսը թռչութելով՝ կ'երթային կու-
գային, մերթ գետնին երեսէն երթալով, մերթ
տանիքին վրայ բարձրանալով: «Ա՞ն, կ'ըսէ ան,
ինչ երշանիկ ապրելու եղանակ:»

Մարդ մը որ հոն զանի կը դիտէր, հասկցաւ
Աստուրին միազը և ըստ անոր. «Դուն չես գի-
տեր թէ ի՞նչ կ'ընեն այս ծիծեռնակները: Աննք

54. Հ Ր Ա Հ Ո Ն Գ

Ի՞նչ կը կոչուի

1. Այն պաշտօնեան որ դատ կը վարէ, կը վճռէ:
եւլն: — 2. Այն պաշտօնատուունն ուր դատ կը տեսնուի:
— 3. Այն որ ուրիշն գէմ բողոքելով դատ կը բանաց:
— 4. Այն վճիռը որով դատ կը վերջանաց: — 5. Մէ-
կուն գէմ դատարան բողոքելը: — 6. Դատելու գոր-
ծողութիւնը: — 7. Միտքին դատելու կարողութիւնը:

Ճանձ կը բոնեն, ողպէս զի իրենց ձագերուն տան
որոնք, առանց անոր, պիտի մեռնէին:

— «Այս, կը հասկնամ, ըստ Աստուր, առ
չէկ բան է առ, և դպրոց վաղեց:

ԲԱՐՈՅԱԿԱՆ. — Հանգիստ սիրտով կատարուած
աշխատոթիւնը ձանձրացոցից չէ երեք: Զուար-
թութեամբ դպրոց մտիլ, լաւ աշխատէ և առանց
նեղուելու: Ծիծեռնակները ուրախ են, որովհետեւ
իրենց ձագերուն համար կ'աշխատին: Քու ծնողքը
ալ հաճոյքով կ'աշխատին, մտածելով որ դու
անոնց պէտք ունիս: Դուն ալ նոյնպէս զուար-
թութեամբ աշխատէ, որովհետեւ գուն պիտի ու-
ժախացնես ծնողքդ, երբոր բարի և ուսեալ մէկն
ըլլաս:

55. Հ Ռ Ս. Հ Ս. Ն. Գ.

Պատախանեցէ՞ հետեւեալ հարցումներուն:

1. Մեծ պահքի մէջ եկեղեցին խորանը ի՞նչ վի-
ճակի մէջ է: — 2. Վարագոյրին վրայ ի՞նչ պատկեր
կախուած է: — 3. Մեծ պահքի մէջ վարագոյրը ե՞ր-
կը լացուի: — 4. Ի՞նչու ժողովուրդը կիրակի իրիկու-
ներն եկեղեցի կը լեցուի մեծ պահքին: — Մեծ պահ-
քին մէջ օրը քանի անդամ ժամերգութիւն կ'ըլլայ: —
5. Կէս օրուան ժամերգութիւնը ի՞նչ կ'ըսուի: — 7.
Մեծ պահքին յասուկ որ աշուկը կայ որ ամէն օր կը
կարդացուի: — 8. Քանի շաբաթ կը տեւէ մեծ պահքը:
— 9. Ի՞նչ բակէ բակիախորան: — 10. Մեծ պահքին
մերջին շաբաթը ի՞նչ կը կոչուի:

39. ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ՎԻՃԱԿԸ

Մարմինները երեք վիճակ ունին, հաստատուն,
հեղուկ և կազային: Հաստատուն կ'ըսենք անոնց
որ քիչ շատ պնդութիւն ունենալով՝ ձեւ մը չեն կրնար
պահել և կը հոսին. ասոնք ամանի մէջ պէտք է
թութեամբ դպրոց մտիլ, լաւ աշխատէ և առանց
նեղուելու: Ծիծեռնակները ուրախ են, որովհետեւ
իրենց ձագերուն համար կ'աշխատին: Քու ծնողքը
ալ հաճոյքով կ'աշխատին, մտածելով որ դու
անոնց պէտք ունիս: Դուն ալ նոյնպէս զուար-
թութեամբ աշխատէ, որովհետեւ գուն պիտի ու-
ժախացնես ծնողքդ, երբոր բարի և ուսեալ մէկն
ըլլաս:

Հաստատուն մարմինները պնդութեան նոյն
աստիճանը չունենալով՝ ոմանք կակույդ կ'ըսուին և
ամանը կարծր: Կակույդ են անոնք որ ձեռքի մէջ
կրնան ճգմուկիլ, այսինքն մեր մատներուն ճնշման
տեղի տալով՝ կը ծռին, կը փոքրանան, ինչպէս
մարմիններ, ինչպէս են լուսատու կազ, թըթ-
ուածին, ջրածին, ևայն:

56. Հ Ռ Ս. Հ Ս. Ն. Գ.

Հետեւեալ անուններուն բնուրիներ որոշելով՝ ըսկէ
թէ հաստատուն, նեղուկ թէ կազային են:
Երկաթ, պղինձ, մնդիկ, ջուր, օդ, շոգի, քար,
քական, փայտ, հող, ծծումբ, ածխաթթու, դարձուր,
կաւիճ, թթուածին, գինի, կաթ, սառ, ջրածին:

սպունդը, թուղթի թերթ մը, մեղրամումը, կերպաները։ Կարծը են անոնք որ չեն ճզմուիր ձեռ, մէջ, ինչպէս փայտը, քարը, մետաղները։

40. ԴԻՒՐԱԿԵՑՈՒԹԻՒՆ ԵՒ ՀԱՐՍՈՒԹԻՒՆ

Առաջինն քան երկորդն նախամեծար համարուի։

Մարդ աշխատութեամբ և խնայոլութեա կրնայ հասնիլ բարեկեցութեան, բայց խնայողութիւնը այն ատեն միայն կարելի կը լլայ, երբ մարդիտէ դիմադրել եր կիրքերուն։

Պէտք է որ կիրքերնիս չափաւորել գիտնան, երբ մարդ քիչ բանի կը տենչայ, խիստ քիչ բան զրկուած կը զգայ ինքզինքը։

Զկայ չափ՝ այնպիսի մարդու մը հասար անցած է հարկաւորին սահմանը։ Քիչով գոհ չ լողը բանէ մը գոհ չի կրնար լլալ։

57. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Ի՞նչ կ'ըսեն

1. Քերականութիւն շինողին։ — 2. Դեղարանի տիրոջ։ — 3. Լրագրի մը տիրոջ։ — 4. Լրագրի մէջ յօնուած գրողին։ — 5. Պաշտօնատան մը մէջ պաշտօնութղթեր պահողին։ — 6. Եկեղեցին մէջ երգողին։ — 7. Բաղադրի մը բնակիչներուն։ — 8. Գիւղի մը բնակիչն բուն։ — 9. Կղզիի մը բնակիչներուն։ — 10. Պատմութիւն գիւղողին։ — 11. Շատ մը Եկուներ գիւղողին։ — 12. Ամէն ինչ յորի տեսնողին։ — 13. Լաւ տեսնողին

Սոկրատ օր մը վաճառատեղիէ մը անցած պահուն, հոն գտնուած բազմաթիւ ծախու առարկաները աեսնելով՝ ըստ «Որքան բան որոնց և ոչ մէկուն պէտք ունիմ։»

Խելացի մարդ մը պարտաւոր է միայն պէտք եղածով գոհանալ և թողուլ աւելորդը։ Ան որ աւելորդը կը դնէ, քիչ ատենէն պիտի ստիպուի պիտանին ծախելու։

Հարուստ է ան՝ որ իր ունեցածովը կը գոհանայ, եթէ քեզի պէտք եղածը ունիս, երջանիկ եւու Շքեղ տուները, մեծ ստացուածքները, արծաթի և ոսկիի դէղերը, չեն կրնար երբեք բժշշկել ոչ մարմինին և ոչ հոգին աենդերը։

41. ԵՐԿՐԱԳՈՐԾԻՆ ՀԱՐՍՈՒԹԻՒՆԸ

Երկրագործները որքան շատ տղաքներ ունենան, այնքան շատ հարուստ են։ Որովհետև անոնց տղաքները, իրենց փոքր հասակէն իսկ, կը սկսին ոգնել իրենց հօրը։ Կրտսերագոյնները ոչխարները

58. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Պատասխանեցի՛ հետեւեալ հարցումներուն։

1. Թարթիչները ի՞նչ բանի կը ծառային։ — 2. Ոչ ևսարին բուրգը ի՞նչ բաներու կը գործածուի։ — 3. Սատապները ի՞նչ բան կ'արտադրմ։ — 4. Եերամը ի՞նչ կը շինէ և ինչեր կ'ըսեն անոր շինածովը։ — 5. Ի՞նչ է պաղամանլը և ի՞նչ բանի կը գործածուի։ — 6. Կանեփը ի՞նչ է և անոր գործածութիւնը ի՞նչ է։

արօտավայրը կ'առաջնորդեն, աւելի մեծերը մեկնդանիներու խումբերը կը վարեն, իսկ երիցադոյնները իրենց հօրը հետ կը հերկեն երկիրը։

Ասդին, ընտանիքին մայրը կերակուր կը պատրաստէ իր էրկանն և զաւակներուն համար, որոն օրուան աշխատութենէն յոգնած պիտի վերադառնան իրիկուան։ Ան կը կթէ իր կովերը և ոչ խարները, կը վառէ մեծ կրակ մը որուն բոլորափ. քը հաւաքուած՝ պիտի զուարճանան իրիկունը խօսելով երգելով՝ մինչև քնանալու ատեն։ Մայրը կ պատրաստէ նաև պանիրը, և ձմեռուան համազանաղան պառւղներ այնպէս թարմ՝ որ կարծեցեւ նոր փրցուած են։ Երկրագործը տուն կուգայ իր արօրովը. իր խոնջած եղները՝ գլուխնին կախ հանդարտութեամբ կը քալեն։ Յորեկուան աշխատութեան յոգնութիւնները կը վերջանան օրուան միասին։ Հուսկ ուրեմն ամէնքը կը քնանան առանց մտածելու վաղուան յոգնութեան վրայ։

59. Հ Բ Ս. Հ Ա. Ն. Պ.

Կետերուն տեղ յարմար բառեր դրէ՛ք.

... է այն որ աշխատութիւնը չի սիրեք :

... է այն որ հիւանդանալու չափ կ'ուատէ :

... է այն որ առանց խորհրդածութեան կը գործէ :

... է այն որ ուսումը կը սիրէ :

... է այն որ աշխատութիւնը կը սիրէ :

... է այն որ աեսողութիւնէ զրկուած է :

ՕՐԻՆԱԿ. — Ծոյլ է այն որ աշխատութիւնը չի սիրեր։

42. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ (Շար.)

ՑԱՄԱՔՆԵՐՈՒ ՑԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐ

ԴԱՇՏ կամ ԴԱՇՏԱԳԵՑԻՆ կը կոչուի գրէթէ հարթ հաւասար ընդարձակ գետին մը :

ԼԵՌՆԱՌՆԱՌԸ հարթ հաւասար տարածութիւն մ'է՝ գաշտագետինէն աւելի բարձր :

ԼԵՌՆԸ ցամաքին մակերեւոյթէն վեր բարձրացած հողի կամ ժայռի մեծ զանգուած մըն է :

ԼԵՌՆԱՌՆԱՌԸ կամ ԼԵՌՆԱՌԸ ըսուածը իրարու կցուած լեռներու շարք մըն է :

Լերան մը ԴԱԳԱԹԸ նոյն լերան ամէնէն բարձր տեղն է :

ԲԼՈՒԻՐ կը կոչուին փոքր լեռները :

ՀՈՎԻՑ կամ ՉՈՐ կ'ըսուի երկու լեռներու կամ րլուրներու միջեւ գտնուած տեղը :

60. Հ Բ Ս. Հ Ա. Ն. Պ.

Պատախաննեցէ՛ք հետեւեալ հարցումներուն.

1. Լուսաւորութեան համար ի՞նչ միջացներ կը գործածենք : — 2. Ճրագը, մամը ի՞նչ բանով կը շնին : — 3.

Ճրագին, մոմին պատրոյզը ի՞նչ բանէ շննուած է : — 4.

Կանգեղին մէջ ի՞նչ բան կը վասեն : — 5. Վասելու յատուկ իւզը ի՞նչ բանէ կը պատրաստեն : — 6. Ի՞նչ է ըեղրողը. ուրիէ կը հանուի : — 7. Փողոցները ընդհանրապէս ի՞նչո՞վ կը լուսաւորեն : — 8. Օքային կազը ի՞նչ բանով կը պատրաստուի : — 9. Լուցին ի՞նչո՞վ կը շնին : — 10. Կայծքարը ի՞նչ է :

Կիրձ կամ լե՛նԱՄէջ կը կոչուի երկու լեռի մէջտեղ դանուած շատ նեղ անցքը :

ՀՌԱԲՈՒԴԻԽ կը կոչուի այնպիսի լեռ մը որ բոցավառուած հեղուկ նիւթեր դուրս կը ցայտեցնէ, ինչպէս ծուխ, բոց, մոխիր, ևայլն:

Հրաբուխին բերանը կը կոչուի խառնարան:

ԱՆԱՊՈՏ կը կոչուին երկրին անջուր և անբեր մասերը որոնց մէջ մարդ չի կրնար բնակիլ: Անապատներու մեծ մասը ծածկուած է աւազով կամ ժայռերով:

ՏԾՓԱՍՑԱՆ կը կոչուին այն դաշտագետինները սրոնք խոտերով կամ մացառներով ծածկուած են:

43. ԱՍՏՈՒԱԾ

ԵԿԵՇ. տեսէՇ.ք սա բացուած վարդը, նայեցէՇ ինչպէս կ'երերայ իր կանաչացած ճիւղին վրայ: Ա-

61. Հ Ր Ա. Հ Յ. Ն Գ.

Հսկ' թէ ի'նչ ընտանիի կամ տեսակի կը պատկանին հետեւեալները.

Ապարանջան, գլխարկ, իմ, քանդակործ, լուրիա, սպունգ, նուագարան, Յունիս, լուսին, սոսրէ, կարմրախայտ, չարութիւն, գութ, կապոյտ, քիմիագիտութիւն, սատ, գիրք, անիսոն, Արեւելք, մանիչակ, աստղձագործ, սպոց, կաղամախ, ցարեն, արմաւ, արև, թիթեռնիկ, փասեան, բաճկոնակ, Ա.գրիկէ, Փրանսացի:

ՕՐԻՆԱԿ.—Ապարանջան (զոհարեկէն), զյաւարկ (հազուս):

միկա է ծաղիկներուն ամենադեղեցիկը. թերթերն են կարմրուկ. տեսքն է աղնիւ ու գեղեցիկ. հոտը բաներ է օդին մէջ. բայց աս վարդը ընողն՝ աւելի գեղեցիկ է. ամէն միրտի միրելի է:

Առիւծը ամէն կենդանիներէն ուժով է. երբոր իր ծակին ելլէ ու պոչը շարժելով սկսի մուրնչել, արածող կենդանիները վախէն կը թողուն դաշտը և գաղանները անապատ կը փախչին: Ուժով է առիւծը բայց իր ստեղծողը աւելի՝ զօրաւոր է:

Պայծառ է արեւը՝ երբոր անամպ երկինքէ ծագի. երբոր փայլուն ճամբովը առաջ կուգայ՝ բոլոր երկիրս իր լուսովը կը լեցնէ: Բայց աւելի՝ փառաւոր է ան՝ որ Արեւը ստեղծեր է. ինքը ամէն տեղ կը մտնէ, իր երեսին լցյալ իր ամէն ստեղծածները կը լուսաւորէ, ու ինքը գիշեր չունի. անոր անունն է Աստուած. իր գործն է աշխարհս: Ինք ալ իր ամէն գործէն վեր է, ինք է գեղեցկութիւն, զօրութիւն ու կարողութիւն:

62. Հ Ր Ա. Հ Յ. Ն Գ.

Կետերուն տեղ դրէ այնպիսի բառեր որ հետեւեալ իրերուն առաջ բերած աղմուկը յայտնեն.

Կրակին...ը: — Հովին...ը: — Ճօնանակին...ը: — Ասուակին...ը: — Կառքերու...ը: — Զուրին...ը: — Ալիքներուն...ը: — Տերեւներուն...ը: — Խալրազանին...ը: — Կայծակին...ը: — Տախտակամածին...ը: — Զանդակին...ը:

44. ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉՆԵՐ

Ստեփան և Մինաս, հասարակ դերձակի մը զաւակները, երկու նշանաւոր նկարիչներ էին։ Անոնք իրենց տղայութեան աղքատ վիճակին շատ հեռու էին, որովհետեւ իրենց տաղանդին չնորհիւ փառք և հարստութիւն շահած էին։

Անոնցմէ մէկը՝ Ստեփան՝ մոռնալով իր խոնարհ ծագումը՝ ամբարտաւան կեանք մը կը վարէր, աղնուական և հարուստ մարդերով շրջապատուած։ Բայց Մինաս ամէնուն նկատմամբ բարի էր, թէ՛ ամէնէն աղքատին և թէ՛ ամէնէն հարուստին։ Օր մը ասոր եղբայրը յանդիմանեց անոր այս ընթացքը։ Այս ունայնամիտը խօսելու պահուն այնքան բորբոքեցաւ որ չտեսաւ թէ Մինաս թերթ մը թուղթ առած էր և՝ իրը թէ անոր ուշադրութեամբ մտիկ ընել ձեւացնելով՝ կը դժէր։

«Ի՞նչ կ'ընես հոգ» ըստ անոր վերջապէս։

— Եղբայր իմ, պատասխանեց Մինաս, այս թուղթին վրայ կը դժեմ անոր պատկերը՝ որ պէտք

63. Հ Պ Ա. Հ Ա. Ն. Գ.

Հետեւեալ բառերուն սահմանները տուի՛՛։

Մակրնթացութիւն, անգամուսութիւն, սիւնհողոս, ինքնաշարժ (մեքենայ), որմնաքար, ջրմուղ, քիմիագործ, աեղաղբութիւն, առած, պատկամ, հեռատես, մանրադիտակ, երախայրիք, մաքրանոց, ժամանէր, անկելանոց, կրկէս։

է միշտ մնայ մեր երկուքին սիրտին մէջ, և մեղմիրեկի ընէ ամէն մարդիկը՝ ի՞նչ վիճակի մէջ ալ ըլլան անոնք։

Եւ Մինաս ցուցուց իր եղբօրը՝ գործասեղանին վրայ ծալապատիկ նստած, ասեղը ձեռքը՝ դերձակի մը պատկերը։ Իրենց հօրը պատկերն էր անհիւ փառք և հարստութիւն շահած էին։

45. Խ Ա Բ Ո Ւ Ա Ծ Գ Ո Ղ Ը

Սպանիացի ճամբորդ մը օրին մէկը անապատին մէջ ամերիկացի Հնդիկի մը հանդիպեցաւ։ Երկուքն ալ ձի հեծած էին։ Սպանիացին՝ տեսնելով որ Հնդիկին ձին աւելի մատղաշ և ուժեղ է, և վախնալով որ մի գուցէ իր ձին չկարենայ ճամբան շարունակել՝ առաջարկեց անոր՝ փոխել ձիերը։ Հնդիկը մերժեց անոր այս առաջարկը։ Սպանիացին՝ տեսնելով որ Հնդիկը չհամոզուեցաւ՝ պատրուակ մը գտնելով սկսաւ վիճարանիլ անոր հետ։ Վիճարանութիւնը այնքան սաստկացաւ որ կոխի փոխուեցաւ։ Սպանիացին յափշտակեց Հըն-

64. Հ Պ Ա. Հ Ա. Ն. Գ.

Ի՞նչ բանի կը գործածեն

Կիրը, գաճը, շաղախը, կաւը, աղը, սաթը, սընդիկը, քարը, յեսանաքարը, սոսինձը, սպունդը, կայծքարը, խէժը, կաւիճը, քարիւղը, հանքածուիրը, քըրքումը, չոճը, գարին, վարսակը, պղպեղը, կինամոնը։

գիկին ձին, վրան հեծաւ և շարունակեց իր ճամբան : Հնդիկը մինչեւ մօտակայ գիւղ մը անոր ետեւէն երթալով՝ գիմեց տեղին դատաւորին և բողքեց իրեն եղած այս անիրաւութեան գէմ : Սպանիացին ձիովը միասին դատարան բերուեցաւ, սակայն հոն բոլորովին ուրացաւ եղելութիւնը, և նոյն իսկ պնդեց թէ այդ ձին շատ փոքր եղած ատենը գնած և տարիներով պահած ու մեծցուցած էր :

Ասոր հակառակը ապացուցանելու փաստ մը զբալով՝ դատաւորը բոլորովին շուարեցաւ, և երբ կ'ուզէր ճամբել զանոնք դատարանէն, Հնդիկը յանկարծ պոռաց . «Ձին իմա է, Տէ՛ր դատաւոր, և զայս կրնամ ապացուցանել :» Եւ անմիջապէս վերարկուն հանեց և անով ձիւն գլուխը գոցելով՝ ըստ դատաւորին. «Քանի որ այս մարդը կը պնդէ թէ ինքը շատ տարիներէ ի վեր պահած ու մեծցուցած է այս ձին, հրամայեցէ՛ք իրեն որ ըսէ թէ անոր ո՞ր աչքը կոյր է :» Սպանիացին չուզելով վարանում ցոյց տալ, անմիջապէս պատաս-

65. Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ.

Հսկ' թէ ի՞նչ զործիներ կը զործածեն հետեւեալ արհեստաւորները .

Ատաղձաղործ, հիւսն, մսավաճառ, փայտահար, երկրագործ, ժամագործ, կօչկակար, քարակոփ, ծեփիչ, դարրին, գերձակ, ձենորս, պատկերհան, որմնադիր, պարտիզան, ջաղացպան, լոլուտ :

խանեց. «Զա՞խ աչքը :» Այն ատեն Հնդիկը ձիուն գլուխը բանալով ցոյց տուաւ թէ ձիուն աչքերէն և ո՞չ մէկը կոյր էր. Դատաւորը այս հանճարեղ ու զօրաւոր ապացոյցէն համոզուելով՝ հրամայեց Սպանիացիին որ ձին իր բուն տիրոջը վերադարձնէ :

46. Ը Ն Տ Ա Ն Ի Ք

Մինչ դարուն է, Բնութիւն չքեղ,
Լսե՞ս թռչնոյն զուարթ գեղգեղ.
Հաստատած է իր նոր բունիկ,
Իրեններուն սիրուն տունիկ :

Մինչ կը հսկէ մնյրիկն զդուշ,
Իր ձագուկներ ճճուեն քնքուշ .

66. Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ սահմաններուն համապատասխանող քառերը գտէ՛ֆ :

1. Գործիք մը որ հողին ուղղութիւնը կը ցուցնէ :
2. Գործիք մը որ օդին ջերմութեան աստիճանը կը ցուցնէ : — 3. Գործիք մը որ շոգիին ոյժը կը չափէ : — 4. Գործիք մը որ օդին խոնաւութիւնը կը չափէ : — 5. Գործիք մը որ մթնոլորտին ճնշումը կը չափէ : — 6. Գործիք մը որ երկրիս չորս կողմերը գանելու կը ծառայէ : — 7. Գործիք մը որ գետնին հարթութիւնը ցոյց կուտայ : — 8. Գործիք մը որ ուղղաձիգ գիծը ցոյց կուտայ :

Մօր թեւին տակ յետոյ ննջեն՝
Անոնք թռչիլ դեռ սորված չեն։

Դիտէ թռչունն աչքով անթարթ
իր ձագուկները անհանդարտ։
Սրտիկն հանգիստ չունի երբեք,
Այլ հուսկ ննջէ մայրն անձկաբեկ։

Տեսէ՞ք, հանգչի պատկեր չքնաղ,
Բայց յուզուած է իր քունն, աւաղ։
Խոկայ քունին մէջ յաւիտեան,
Զագուկներուն երանութեան։

Առառն, երբ մայրն կը թողու բոյն,
Աշխատելու ինք՝ օրն ի բուն,
Անոնք անուշ ձայնով կ'երգեն
Երբ բաժնուին այն մօր գրկէն։

Մանկիկ գուն ալ ունիս մի բոյն՝
Ուր վայելես երանութիւն՝
Հոն կը ննջես իբրեւ հրեշտակ,
Քու մայրիկիդ թեւերուն տակ։

47. Հ Ր Ա Յ Հ Ո Ն Գ.

Դրեցէ՛ շաւ եւ գէշ յատկութիւնները
1. Տղու մը :— 2. Բնակարանի մը :— 3. Հա-
զուսափ մը :— 4. Կօշիկի մը :— 6. Մնունդի մը :— 7.
Զիու մը :— 8. Բահանալի մը :— 9. Գիրքի մը :— 10.
Բարեկամի մը :— 11. Փողոցի մը :— 12. Անկողինի մը :

47. Ս Ն Ո Ւ Ն Գ

Ամէն ապրող կենդանի, և մասնաւորապէս
մարդը, մնունդի պէտք ունի իր կեանքը պահպա-
նելու համար։ Մենք այդ պէտքը կը զգանքը անօ-
թութեան և ծարաւի զգացողութեամբ։ Եթէ այդ
զգացողութիւնները չունենայինք, անտարակոյս
չպիտի մտածէինք մնունդ առնելու հարկաւորու-
թեան վրայ և հետեւաբար չպիտի կարողանայինք
ապրիլ։

Կերակուրները մեղ կը կշացնեն, իսկ ըմպե-
լիները ծարաւնիս կ'անցընեն։ Ընդհանրապէս՝ կե-
րակուր, մնունդ կ'ըսուին բոլոր այն բաները, որոնք
երբ ուտուին, ստամբսին և աղիքին մէջ մարսուե-
լով՝ արիւնի կը վերածուին և կրնան մարմինին
կորուսաները գարմանել, հիւսուածներ շինել։ Սը-
նունդները շատ տեսակ են, ոմանք բուսական են
ինչպէս՝ հաց, բանջարեղիններ, ընդեղիններ, պը-
տուղներ, շորոլա, խողեր, ըմպելիներ։ ոմանք կեն-
դանական են, ինչպէս՝ միս, կաթ, հաւկիթ, կա-
րագ, մեղր, և այլն։

48. Հ Ր Ա Յ Հ Ո Ն Գ.

Գրեցէ՛ շաւ եւ գէշ յատկութիւնները
Հինդ կտուցաւոր կենդանիի անուն :
Հինդ պոչաւոր կենդանիի անուն :
Հինդ եղջերաւոր կենդանիի անուն :
Հինդ ձիրանաւոր կենդանիի անուն :
Հինդ թեւաւոր կենդանիի անուն :
Հինդ թունաւոր կենդանիի անուն :

Ամէնէն լաւ մնունդը խառն կերակուրն է Արթիւնը այլ և այլ նիւթերէ կը բաղկանայ . այ կը խմենք՝ զովութիւն, տաքութիւն, արթնութիւն նիւթերէն մէկ քանին աւելի առատ կը դանուի և այլ ազգեցութիւններ ընդունելու համար։ Ըմբելիներուն մէջ, մէկ քանին ալ միսերու մէջ։ Սո. պելիներուն գլխաւորն է ջուրը որ կը զովացնէ և վորական միսերուն մէջ կովուն և ոչխարին միս ծարաւը կ'անցընէ . գինին, զարեջուրը և ողիներն ամէնէն մննդարարն է և դիւրամարար։ Հում կամ այլորանոր ըմպելի կը կոչուին. ասոնք թէ՛ մնունդքիչ եփուած միսն աւելի մննդարար է . կով են և թէ՛ զանազան դրդութիւններ կուտան։ միսը աւելի օգտակար է հորթի միսէն, իսկ ոչ Սուրճը և թէյը չափաւոր գործածուելով՝ դրդոիչ խարի միսն ալ՝ գառնուկի միսէն։

Բուսական մնունդներ են հացն ու թանը բրինձն ու գարին . Ասոնք սովորաբար ալիւր կամ սալայ (սոսինձ) պարունակող տունկեր են և շատ կարեւոր, քանի որ մեր մարմինին մէջ այրող մարսելու համեմատ են 0թեկ հացն աւելի դիւրամարս է քան թարմը, թուխ հացն աւելի օգտակար է քան թէ ճերմակը։

Պէտք է լաւ ծամել կերակուրները և ապա կլել, այսպէս աւելի շուտ կը մարսուին .— ստամբովին անհանգստութիւնը որ անմարսութիւն կ'ըստի, կերակուրը լաւ չժամելէն առաջ կուգայ։

69. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Հետեւեալ արմաս բառերուն իւրաժանչիւրեալ հինգական բազմեցելք.

Խոսք, սէր, լուր, խոյս, միտք, խելք, սիրո, կմը, գլուխ, գիր, լոյս, ջուր, ծով, համար, միուք, հարկ, պարտք, փայլ, կարգ, դատ, քուն, ծեր, յոյս, գանձ, ծաղիկ, դրամ, դառ, վաճառք, նաւ, քար առողջ, բարի։

Ըմպելիները սննդաւոր հեղուկներ են, զորս Արթիւնը այլ և այլ նիւթերէ կը բաղկանայ . այ կը խմենք՝ զովութիւն, տաքութիւն, արթնութիւն նիւթերէն մէջ մէկ քանին աւելի առատ կը դանուի և այլ ազգեցութիւններ ընդունելու համար։ Ըմբելիներուն մէջ, մէկ քանին ալ միսերու մէջ։ Սո. պելիներուն գլխաւորն է ջուրը որ կը զովացնէ և վորական միսերուն մէջ կովուն միս ծարաւը կ'անցընէ . գինին, զարեջուրը և ողիներն ամէնէն մննդարարն է և դիւրամարար։ Հում կամ այլորանոր ըմպելի կը կոչուին. ասոնք թէ՛ մնունդքիչ եփուած միսն աւելի մննդարար է . կով են և թէ՛ զանազան դրդութիւններ կուտան։ միսը աւելի օգտակար է հորթի միսէն, իսկ ոչ Սուրճը և թէյը չափաւոր գործածուելով՝ դրդուիչ և սննդարար են :

Սովորաբար՝ բաւական է օրը երեք անդամ կերակուր ուտել, բայց աւելի կարեւոր է կանոն մը պահել ճաշի ժամանակներուն մէջ։ Կերակուրը մարսելու համար պէտք եղած ժամանակը, կերակուրին տեսակին համեմատ, երկուքէն մինչև չորս ժամ կը տեւէ . Ո՞ր և է սննդ ճաշէն գոնէ երկու ժամ ետքը առնելու է . իսկ կանոնաւոր միջոցը մէկ ճաշէն մինչեւ միւս ճաշը՝ պէտք է առնուազն չորս ժամ տեւէ . Հարկ է պառկելէն առնուազն երկու ժամ աւաշ ընթրել, որպէս զի ստամբուը,

70. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Հետեւեալ հարցումներուն պատասխանեցէ՛:

1. Ո՞ր բաներն են որ կրակին մէջ կը հալին .— 2. Երկաթը բաներն են որ ջուրին մէջ կը հալին .— 3. Երկաթը ո՞ր պարագայի մէջ կը մանդուի .— 4. Ի՞նչ ըստի է ջրարաջիւական մամուլ . ի՞նչ են անոր կիրառութիւնները .— 5. Ելեկորականութիւնը ի՞նչ կիրառութիւններ ունի .— 6. Ի՞նչ ըսել է օդերեւոյթ . քանի որ օրինակ տուէ՛ք .— 7. Ի՞նչ ըսել է զիարական .

ինչպէս նաև մարմինին միւս մասերը՝ հանդար մնան քնանալու ատեն։ Երկար ատեն ծոմ պահելն ալ վնասակար է, ինչպէս և չափէն աւել ուտելլը։

48. ՀԱՄԵՍՏՈՒԹԻՒՆ

Խելացի մարդը շուտով կը ճանչցուի իր համեստութենէն, ինչպէս յիմարը՝ իր հապատութենէն։

Համեստութիւնը արժանիքին զարդն է։ Համեստութիւնով կ'երեւայ և կը փայլի արժանիք եթէ կ'ուզէք որ ուրիշները լաւ խօսին ձվրայօք, դուք երբեք մի՛ խօսիք ձեր անձին վրա եսը միշտ ատելի է։

Հպարտութեան հակառակ եղող առաքինութիւնը՝ համեստութիւնն է, այսինքն անձնակառուն արժանիքին ճշմարիտ գիտակցութիւնը։

71. Հ Բ Ս. Հ Ա. Կ Պ

Հետեւեալ բառերը վերացեալ անունի վերածեցի ուրին մասնիկով։

Հայր, մարդիկ, եղբայր, մայր, մանուկ, ծերանաստեղծ, նկարիչ, վաճառական, ինքնակալ, երժիշտ, բժիշկ, կոյցը, ուսանող, նախարար, գիւցադրաբեկամ, որսորդ, բարերար, մտերիմ, ճարտարապետով։

ՕՐԻՆԱԿ. — Հայրութիւն, մայրութիւն, եղին։

Համեստութիւնը պէտք չէ որ միայն արտաքին ըլլայ, այլ և ներքին։ Արտաքուստ՝ պարտականութիւն մ'է սա՝ հանդէպ ուրիշներուն զրոս պէտք չէ երբեք նսեմացնենք մեր գերազանցութեամբ, իսկ ներքնալիս՝ պարտք մ'է նոյն իսկ հանդէպ մեր անձին զոր պէտք չէ խաբենք մեր իսկական արժէքին վրայով։ Երբեմն մարդիկ արտաքուստ համեստ կ'ըլլան առանց ներքնալիս ալ ըլլալու, և երբեմն ալ՝ ասոր հակառակը։ Երբեմն կընանք ուրիշներու այնպէս մը ցոյց տալ թէ բնաւ մեծ գաղափար մը չունինք մեր անձին վրայ, մինչդեռ ներքնալիս ինքինքնիս մեծ արժանիքի տէր կը կարծենք. ասիկա պարզապէս կեղծաւորութիւն է։ Ընդհակառակը՝ երբեմն ալ արտաքին կերպով կ'ուզենք յատկութիւններ և առաւելութիւններ վերագրել մեր անձին, որոնց և ոչ մէկը չունենալիս կ'ըզգանք ներքնալիս. աս ալ շաղակրատութիւն է։ Ուշեմն ջանանք որ ըլլանք համեստ թէ՛ ներքուստ և արտաքուստ, թէ՛ մտածութեամբ և թէ՛ խօսքով։

72. Հ Բ Ս. Հ Ա. Կ Պ

Հետեւեալ վերացեալ անուները ածական ըրեմ ուրին մասնիկը չնցելով։

Թշնամութիւն, ատելութիւն, համրութիւն, խլութիւն, աշխուժութիւն, կայտառութիւն, զուարթութիւն, ձեռներեցութիւն, յանդգնառութիւն, բազմութիւն, շատութիւն, նրբութիւն, տիրութիւն, իմաստութիւն, պրութիւն, հնութիւն, առուգութիւն, փափկութիւն։

ՕՐԻՆԱԿ. — Թշնամի, ատելի, ելլն։

49. ԲԺԻՇԿԸ ԵՒ ԻՐ ԶՈՐԻՆ

ԲԺԻՇԿ մը իր ջորիկն վրայ հեծած՝ կ'երթալ
այցելել հիւանդի մը որ կոկորդին մէջ ուռեցք մը
ունէր։ Ճիշդ հիւանդին տանը դրան մօտ, բարե-
կամի մը հանդիպելով՝ ջորիկն վար կ'իջնէ և սան-
ձը թողլով՝ կը սկսի այդ բարեկամին հետ խօսիլ։
Զորին՝ տանը դուռը բաց գտնելով՝ ներս կը մտնէ
և արձակ համարձակ գետնայարկին վրայ գտնուող
հիւանդին սենեակը կ'երթալ։ Հիւանդը ազմուկ մը
լսելով սենեակին մէջ՝ կը կարծէ թէ բժիշնէ է
եկողը և առանց գլուխը ասդին դարձնելու, բա-
զուկը անոր կ'երկնցնէ։ Զորին իր առջև երկնցած
բազուկը տեսնելով՝ բերանը կ'առնէ զայն և կը
սեղմէ ակուաներուն մէջ։ Հիւանդը՝ ահաբեկած
գլուխը կը դարձնէ և տեսնելով կենդանին՝ կը

73. Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ.

Պատասխանեցէ՞ հետեւեալ հարցումներուն։

1. Որո՞նք են մեր գլխաւոր մատնդները։ — 2. Մե-
զի մատնդ հայթայթող գլխաւոր կինդանիները որո՞նք
են։ — 3. Տունկերն ալ մատնդ կ'ըլլան մեզի։ — 4.
Յիշեցէ՞ մէկ քանի տունկեր որո՞նք իբր մատնդ կը
գործածուին։ — 5. Ամէն տունկ ուտուելու յարմա՞-
է։ — 6. Ասոնցմէ զատ մեր մատնդին ծառայող բաներ
կան։ — 7. Ի՞նչ աեսակ ըմպելիներ գիտէ՞։ — 8. Ի՞նչ
բաներէ կը պատրաստուին այդ ըմպելիները։ — 9. Օդ-
տակար ըմպելիները որո՞նք են։ — 10. Օրը քանի՞ անդամ
կը ճաշենք։ — 11. Ի՞նչ է խրաքանչիւր ճաշին անունը։

սոսկայց Անմիջապէս վար կը ցատքէ անկողինէն որ-
պէս զի զայն դուրս արտաքսէ, յետոյ սաստիկ ջղա-
գրգութիւնով մը, այն աստիճան կը խնդայ որ
կոկորդին ուռեցքը ինքնիրեն կը պայթի։

Ճիշդ այդ միջոցին, բժիշկը ներս կը մտնէ և
ջորին հոն տեսնելով՝ կ'ուզէ ծեծել զայն խարա-
զանի հարուածներով։ Բայց հիւանդը կը պոռայ։
«Լեցէ՞ք, կեցէ՞ք, պարո՞ն բժիշկ, մի՛ զարնէք այդ
կենդանին։ զարմանալի դէպքը մը պատահեցաւ,
ջորին հիւանդութիւնս բժշկեց։ Ինչ որ շատ ան-
գամ դիտութիւնն անկարող կ'ըլլայ ընելու,
պարզ միջոցով մը կարելի կ'ըլլայ։ Ասկէ վերջը
երբ դարձեալ այս ողորմելի վիճակին մէջ իյնամ,
փոխանակ դուք դալու՝ ջորինիդ զբկեցէք ինծի և
դուք հանդիստ ըրէք ձեր տան մէջ»։

74. Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ.

Կետերուն տեղ յարմար բուական ածականներ դրէֆ։

Տարին կը բազկանայ ։ ամիսէ կամ ։ օրէ։ —
Տարուան մէջ ։ եղանակ կայ. իւրաքանչիւր եղանակ
կը բազկանայ ։ ամիսէ։ — Մէկ ամիսը ընդհանրապէս
։ օր է. կան ամիսներ օր ։ օր էն։ — Փետրուար
ամիսը ։ կամ ։ օր է։ նոյեմբերը տարուան ։ ամիսն
է։ — Մէկ չարաթը ։ օր է։ — Շաբաթ օրը չարթուան
վերջին օրն է, այսինքն ։ օրը։ — Մէկ օրը ։ ժամ
է. մէկ ժամը ։ վայրկեան է. ուրեմն ժամը օրուան
։ մասն է։ — Մարդու ունի ։ բերան ։ ականջ ։
աչք ։ ձեռք, և մէն մի ձեռքի վրայ ։ մատ։

50. ԲԱՐԵԳՈՐԾ ՊԱՐՏԻԶՊԱՆԸ

Մեր և պարկեցո պարտիզպան մը աղքատաներուն շատ բարիք կ'ընէր։ Այն զանազան փոքր գումարները՝ դորս կրնար գործածել իր հաճոյքին համար, իրմէ նպաստ խնդրող աղքատներուն կուտար։ Այն ատեն կ'ըսէր. «Ահա ցանկին վրայէն նետուած խնձոր մըն ալ»։ Հարցուեցաւ իրեն թէ ի՞նչ կը նշանակէր այդ խօսքը։ «Օր մը, կ'ըսէ ան, քանի մը տղաքներ միգաստան կանչեցի և թոյլ տուի իրենց որ ուզածնուն չափ ուտեն ծառի մը վրայ գտնուած պտուղները, արդիկելով սակայն իրենց գրապանը դնելը։ Տղաքներէն մէկը, պտուղներէն ուտելով հանդերձ, մաս մըն ալ ցանկին վրայէն նետեց, որպէս զի դուրս ելելուն, զանոնք առնէ։ Այս խարէութիւնը կըթիչ դաս մը տուաւ ինձի։ Կ'ըսէմ ինքնիրենս. «Ի՞չ

75. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

Կետերուն տեղ յարմար բառեր դրե՛մ.

1. Մարդուն սովորական և օգտակար ըմպելին է ...ը։ — 2. Զուրը կը ծախէ ...ը։ — 3. Այն տեղը՝ ուր ատմիքի ջուրերը կը ժողվուին, կ'ըսուի...։ — 4. Ամառ ատեն բայսերու արմատին ջուր լեցնելու գործողութիւնը կ'ըսուի...։ — 5. Զուրի այն հոսանքն՝ որ բարձր տեղէ մը վար կը թափի ուժին՝ կ'ըսուի...։ — 6. Այն գործիքն՝ որ ջրհորներուն բերանը զետեղուած է և զար շարժելով ջուր վեր կը հանեն՝ կ'ըսուի...։ — 7. Խորունկ փոս մը՝ ուրկէ դայլով ջուր կը քաշեն՝ կ'ըսուի...։

որ այս տղոց պատահեցաւ պարտէզիս մէջ, խիստ շատ անգամ մարդոց կը պատահի իրենց կեանքին մէջ։ Աշխարհի բարիքները կը վայելենք առանց անոնցմէ բան մը մեզի հետ տանելու։ Ինչ որ խեղճերուն կուտանք, զայն կը նետենք պարտէզիս մը ցանկին վրայէն, որպէս զի զայն նորէն գտնենք յաւիտենականութեան մէջ։

51. ԱՂԲԻԿՐԸ

Նատ տաք երկրի մը մէջ, փոշելից ճամբումը մօտերը աղրիւր մը կը վաղէր։ Զուրը յստակ ու զով էր՝ ժայռերէ պատսպարուած ըլլալով, և վրան հին տառերով գրուած սա բառերը կը կարդացուէին. «Զիս օրինակ առէ՛ք»։

76. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ սահմաններուն համապատասխանող բառեր գտի՛:

1. Իրարու կապուած տախտակի կաորներ՝ որ ծովուն երեսը տախտակամած մը կը կազմին։ — 2. Նաւուն վրայ ցցուած փայտ մը՝ որ առագաստը կը կրէ։ — 3. Նաւու մը ետեւի կողմը։ — 4. Նաւուն առջնւի կողմը։ — 5. Մեռաղի կաոր մը՝ որ երկաթը իրեն քաշելու յատկութիւնը ունի։ — 6. Զուրի և օդի նշանաձեւ մաս մը՝ որ կը բարձրանայ ծովուն երեսէն և մեծ աւերութիւնը կը գործէ։ — 7. Մեծ չորքուանի մը՝ որ քիթին վրայ եղիւր ունի։ — 8. Երեք ամսուան տեւողութիւնը։ — 9. Ինկուզին կանանչ կեղեւը։

Օր մը աղբիւրին մօտ երեք անցորդներ պէս պէս մաքուր, ինչպէս իր ջուրն յստակ է ։ Երբ տահեցան՝ վաճառական մը, ծեր մը, տղայ մը ջուրը աղտոտ է, ոչ ոք կ'ուզէ անով թրջել իր որոնք ջուր խմելէ ետք՝ ժայռերուն տակ նստել լինքները ։ Երբ մեր սիրտն ալ մաքուր չըլլայ, ցան։ Այն ատեն արձանագրութիւնը կարդալ ոչ ոք կ'ուզէ այլեւս մեր բարեկամն ըլլալ»։ իրարու հարցուցին. «Ի՞նչ կը նշանակէ»։

— Այս ջուրը, կ'ըսէ վաճառականը, հեռու ները կը վաղէ, ուրիշ վատակներ կ'ընդունի՝ կ'ը լայ գետակ. միշտ շարժելով՝ անդադար կը մեծ մեծ գետ մը կ'ըլլայ։ Արձանագրութիւն կ'ուզէ. Զեր շահուն մէկ մասը պահեցէք որպէսզի հարստանաք»։

— Ո՛չ, կ'ըսէ ծերը, ես ուրիշ իմաստ մը տեսնեմ։ Բարերար աղբիւրը կը հոսեցնէ իր դուրը՝ ծարաւած ճամբորդներուն համար։ Նմանինք անոր, Միշտ օդնենք աղքատներուն որ պէտունին։ — Իսկ դուն, տղա՛ս, ի՞նչ կը մտածե՞ս

Այն ատեն տղան կ'ըսէ. «Կը կարծեմ աղբիւրը մեղի կը խրատէ պահել մեր սիրտը այն.

77. Հ Ծ Ա. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ սահմաններուն համապատասխանող բաներ զՏէ՛ֆ.

1. Ճերմակ խաշխաշին հիւթը՝ որ թմրեցուցիչ յառկութիւն ունի; — 2. Ծովու մէջ կղզիներու խումբ մը;
- 3. Երկիրը պատող օդը; — 4. Սրեւուն կամ լուսին մասամբ կամ ամբողջութեամբ սեւնալը; — 5. Թուչուններ որսացող մարդ մը; — 6. Ցցուած փուշերու ծածկուած պղտի չորքոտանի մը; — 7. Աննդուզի եղերքը գտնուող վանդակապատը; — 8. Ա. Հազոր դութիւն պարունակող ամանը։

52. ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆԸ ԳԱՆՁ Է

Պետրոս անունով գործաւոր մը՝ որ շատ օրերէ ի վեր կը ճամբորդէր գործ գտնելու համար՝ պանդոկ մը մտաւ կազդուրուելու և հանդշելու, վասն զի շատ յոդնած էր։

Հազիւ նստած էր, տեսաւ պանդոկին առշեւ գեղեցիկ կառքի մը հասնիլը՝ որուն մէջ շատ լավ հագուած մարդ մը կար որ պահանջեց կտոր մը խորոված և շիշ մը աղնիւ գինի։ Նատ մը խոնարհութիւններով՝ ուղածներն իր կառքին մէջ բերուեցան։

Պետրոս հակառակասիրութեամբ և նախանձով կը գիտէր զանի. «Ահ, մրմնջեց, եթէ ես այս մարդուն տեղն ըլլայի»։ Հարուստ ճամբորդը

78. Հ Ծ Ա. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ ածականներուն յարմարող մէյ մէկ գոյակն զՏէ՛ֆ.

Հոյակապ, հոկայաքայլ, հրաշալի, տիրատեսիլ, միծանուն, սիրասուն, նողկալի, քատմելի, անկողմանկալ, եղերելի, լայնատարած, գիւրագրդիս, այլանիլ, պախարակելի, դատարկապորտ, մտացիր, քաղցրահամ, գեղատեսիլ, արագինթաց, բարձրաբերձ, անթառամ, մեղուածան, խորիմաց։

հասկցաւ Պետրոսին մտքէն անցածը և բառ անոր . «կը յօժարէք ձեր դիրքը իմինիս հետ փռ ինելու» :

— Ո՞հ , անշուշտ պատասխանեց գործաւորը առանց վարանելու : Թո՞ղ պարոնը հաճի միայնել իր կառքէն և ինծի յանձնել ինչ որ ունի ես սիրով պիտի տամ անոր՝ բոլոր ունեցածս» :

Հարուստ մարդը իսկոյն պատուիրեց ծառային զինքը կառքէն դուրս հանել : Աստուած իմ ինչ տեսարան . իր ոտքերը բոլորովին հաշմ էին չըր կրնար ոտքի վրայ կենալ , ոչ քայել առաներկու անթացուպերու :

«Ճակաւին կը փափաքի՞ս ունեցածդ իմինի հետ փոխել », հարցուց չարամտութեամբ :

— Աստուած շնէ , պոռաց Պետրոս , լաւ և սեպեմ իմ սրունքներս հաղար ձիու սրունքէն : Աւել կ'ընտրեմ սեւ հաց ուտել , և ոտքերովս քայել քան թէ սնանիլ խորոշածով և գինիով , և ուրիշներու օգնութեան կարօտ ըլլալ միշտ :

Այս խօսքերուն վրայ իր պայուսակն առա և ուրախութեամբ նորէն ճամրայ ելաւ :

79. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Գ.

ի՞նչ ըսել կ

1. Թանձր հեղուկ : — 2. Զեռնատ մարդ : — 3. Պարբերական թիրթ : — 4. Միջատասաղան կենդանի : — 5. Ժուժկամ մարդ : — 6. Սառուցեալ գօալի : — 7. Հաւատարիմ սպասաւոր : — 8. Պարտաճանաչ մարդ : — 9. Ինքնակոչ հիւր : — 10. Վաճառաշահ քաղաք : — 11. Առեւարական նաւահանգիստ :

53. Ծ Ն Ո Ւ Ն Դ

Երկինքն է սեւ , երկիր՝ սպիտակ , թող հընչէ ձայն զանգակներուն .

Ծընաւ Յիսուս . Կոյս վայրահակ Զայն կը դիտէ դէմքով սիրուն :

Հոն սրահակներ չըկան զարդի Պահել ցուրտէն մանկիկը գերգ

Ու միմիայն ոստայն սարդի Գերաններէն կը կախուի պիրկ :

Զոլ յարդին վրայ կը սարսըռի Սիրուն փոքրիկ Յիսուսն , ու զայն Տարցընել մէջն իր մըսուրի

կը ու եղը շընչեն վըրան :

Զիւնն իր ծոգեր կախէ գունդ գունդ , Տանիքին վրայ երկինք՝ պայծառ .

Հովիւններուն՝ «Ծընունդ , Ծընունդ »

Հըրեշտակներ կ'երգեն անձառ :

80. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Գ.

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն .

1. Հունտ ի՞նչ բաներու կ'ըսեն : — 2. Տնկուած հունտ մը ի՞նչ վիճակներէ անցնելով պառող կ'ըլլայ : — 3. Բոյսերը ի՞նչ օգտակարութիւններ ունին մեղի : — 4. Որո՞նք են սնունդ եզող բոյսերը : — 5. Իրք դեղ գործածուող քանի մը բոյսեր յիշեցէք : — 6. Մեզի օգտակար կենդանիները որո՞նք են : — 7. Վնասակար կենդանիները որո՞նք են : — 8. Ամառ ատեն ո՞ր միջաները մեղ կը նեղեն :

54. ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Կենդանի կը կոչուին բոլոր այն մարմիններն որոնք գործարաններ ունին զգալու և շարժելու :

Կենդանիները բոյսերուն պէս կեանք ունին, այսինքն միեւնոյն պայմաններով կը ծնին, կ'ածին և կը մեռնին : Կեանքը յառաջ բերելու համար կենդանիները մասնաւոր կազմութեամբ գործարաններ ունին, ուստի պէտք է կոչուին բոյսերուն պէս գործարանական մարմիններ : Մարդն ալ մարմինի կազմութեամբ տարբերութիւն չունի կենդանիներէն . ուրեմն կարելի է կենդանիներուն խումբէն համարիլ զայն, միայն թէ մարդը բանականութիւն ունի, այսինքն մտային կարողութիւններ և ընդունակ է անպայման կերպով զարգանալու, մինչդեռ կենդանիները՝ առ հասարակ՝ բնագրով կը կառավարուին :

Տ1. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

Ի՞նչ կը կոչուի

1. Աման մը՝ որուն մէջ սոխ, սխտոր, եւայլն կը ծեծն : — 2. Գործիք մը՝ զոր շիշին բերանը կը դնին մէջը ջուր լեցընելու համար : — 3. Գործիք մը՝ որով նետ կ'արձակեն : — 4. Սւագան մը՝ որուն մէջ կը լուացուին : — 5. Գործիք մը՝ որով կրակ կը բանեն : — 6. Փայտէ գործիք մը՝ որուն վրայ դերձան կը փաթթիւն : — 7. Փայտէ աման մը՝ որուն մէջ կը հարեն կարագը : — 8. Դարան մը՝ որուն մէջ գիրքեր կը դնին : — 10. Գործիք մը որով փայտը կը ծակեն :

Կենդանիներ կան որ ոսկրային կմախք ունին՝ ասոնք ողնայարաւոր կենդանի կ'ըսուին : Մտնաւորները, թռչունները, սողունները, գորտազգիները և ձուկերը ողնայարաւոր կենդանիներու խումբեր են : Կենդանիներ ալ կան որ ոսկրէ զուրկ են, հետեւապէս անողնայար կենդանի կը կոչուին . օղակաւորները, թռչումորթները և կենդանաբոյսերը անողնաար կենդանիներու խումբեր են :

Կենդանիները չնշառութեան չորս եղանակներէ մէկը կ'ունենան . ոմանք թռքային չնշառութիւն ունին և թռքերով կը չնչեն, ինչպէս են ստնաւորները, թռչունները և սողունները . ոմանք չնշափողային չնշառութիւն ունին և շնյափողը ըսուած խողովակներու և անոնց ճիւղերուն միջոցաւ օդը իրենց մարմինին ամէն կողմերը կը շջեցնեն ,

Տ2. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

Ի՞նչ կը կոչուին

1. Անոնք՝ որ միեւնոյն հասակն ունին : — 2. Անոնք՝ որ միեւնոյն տարիին ունին : — 3. Անոնք՝ որ նոյն ժամանակի մէջ ասպրած են : — 4. Անոնք՝ որ միեւնոյն կրօնին ունին : — 5. Անոնք՝ որ նոյն անունն ունին : — 6. Անոնք՝ որ նոյն յաղաքը կը բնակին : — 7. Անոնք՝ որ միեւնոյն վիճակն ունին : — 8. Անոնք՝ որ միեւնոյն մարդու աշակերտ են : — 9. Անոնք՝ որ սրտը իրարու կապուած են : — 10. Անոնք՝ որ միեւնոյն զաղափարը ունին :

ՕՐԻՆԱԿ. — Անոնք որ միեւնոյն հասակը ունին կ'ըսուին հասակակից :

ինչպէս են միջատները, սարդազգիները և բաղմուտանիները. ոմանք խոփկային շնչառութիւն ունին և խոփկներու միջոցաւ՝ ջուրին մէջ լուծեալ օդը կը շնչեն, ինչպէս են ձուկերը, ջրային խեցեմորթները, ջրային որդերը և ջրային թուլամորթները. վերջապէս ոմանք ալ մորթային շնչառութիւն ունին միայն, և իրենց մորթին ծակտիքներէն կ'ընդունին հարկ եղած օդը, ինչպէս են կենդանաբոյսերը՝ առ հասարակ։ Թոքային և շնչափողային շնչառութիւններ կատարող կենդանիները օդի մէջ կ'ապրին և օդէն դուրս շնչահեղձ կը մեռնին. խոփկային շնչառութիւն կատարողները ջուրի մէջ կ'ապրին և ջուրէն դուրս շնչահեղձ կ'ըլլան։

Քանի մը կենդանիներու մարմինին ջերմութիւնը բաւական շատ է. այս տեսակ կենդանիները տարարին կենդանիներ կը կոչուին, ինչպէս են սողունները, գորտազգիները և ձուկերը։

ՏՅ. Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ.

Ի՞նչ բաներ կրնան ըլլալ.

Հին, կայտառ, օտար, բարեգործ, թանձր, համառօտ, անժաւոր, անձնական, հաստ, կարմրագոյն, երջանիկ, սուր, աղնիւ, անդրանիկ, կատաղի, երկդիմի, կապոյտ, չորհապի, հետաքրքիր, մերձաւոր, գէր, նոր, թանձրացեալ, նուրբ, դիւրաբեկ, կազուն, մածուցիկ, կծու, լեղի, քաղցր, կիզիչ, ողորկ, դերփուկ, շողողուն, խիտ, անօսր։

55. ՊԱՐՏՖԸ ՆՈՒԻՐԱԿԱՆ ԲԱՆ Է

Կարապետ բարի գործաւոր է. անիկա կանոնաւորապէս իր թոշակը տուն կը բերէ, անոր ընտանիքն երջանիկ է և բանի մը պակասութիւն չունի։

Օր մը հիւանդացաւ և ամբողջ ամիս մը չաշխատեցաւ։ Իր բոլոր խնայողութիւնները հատան բժիշկի և գեղագործի ծախքերուն համար։ Կարապետ վերջապէս առողջացաւ, բայց կինն ու տըղաքը հացի կարօտ էին։

Կարապետ իր բարեկամներէն մէկուն դիմեց և անոր յայտնեց իր վիճակը. բարեկամը աղնուութիւն ունեցաւ իրեն փոխատուութիւն մը ընելու։

—Պիտի վճարեմ այս պարտքս՝ ամիսը 100 դր. տալով, կ'ըսէ անոր կարապետ, և չնորհակալ եմ բարեկամնութեանդ այս ապացոյցին համար։

ՏԱ. Հ Բ Ա. Հ Ա. Ն Գ.

Շեղազիր բառերուն ներհակը գործածելով նախադասութեանց իմաստը շրջեցէ՛ֆ.

1. Սշխատութիւնը սիրող ձեռքը հարստութիւն առաջ կը բերէ։ — 2. Քաղաքներու մէջ ոչ կը պառկին։ — 3. Ժուժկալ մարդիկ երկար կեանք կ'ունենան։ — 4. Գիտունին համեստութիւնը կը գովեն։ — 5. Մեր մարմինը մահկանացու է։ — 6. Աղիսը յաճախ ողորմած է։ — 7. Երախսազիտութիւնը մարդը կ'ազնուացնէ։ 8. Ինչ որ անօգուտ է՝ միշտ սուղ է։ — 9. Ցիշե՛ ընդունած բարիքներդ։ — 10. Գովենի բարին, ճշմարին և զեղեցիկը։

— Աղե՛կ, աղե՛կ, կ'ըսէ բարեկամը, կուիւ չենք
ըներ :

Կարապետ մեծ հոդ մը ունեցաւ, այն է
իր խոստումը կատարել : Ամէն շաբաթ՝ շահածէն
մաս մը մէկ կողմ կը դնէր : Աւելի լաւ պիտի
սեպէր անօթի մնալ, քան թէ խոստումը չկա-
տարել :

Պարկեշտ մարդ մը խղճի մտօք իր խոստում-
ները կը պահէ :

56. ՅՈՐ ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՍՆՈՒՑԱՆԷ ԸՆՏԱՆԻՔԸ

Տղայ մը այսպէս կ'ըսէր օր մը իր հօրը .
«Հայր իմ, ինչո՞ւ համար առաւօտուն կանուխ
աշխատութեանդ գործիքները ուսդ առնելով՝ մեզ
կը թողուս կ'երթաս : Քու այդ ծանր և ամէ-
նօրեայ աշխատութիւնդ անդադա՞ր պիտի ըլլայ :
Ինչո՞ւ համար քու զաւակներուդ քով հանդիսա-
չես ըներ» :

Տ. Բ. Ա. Հ. Ա. Գ.

Հետեւեալ բառերուն սահմանը գրեցէ՛ք .

Սիւք, քամի, զեփուս, հալ : — Կոշիկ, մոճակ,
մոյկ, հողաթափ, արեխ : — Պատ, որմ, պարխապ, պատ-
նէշ : — Գլխարկ, փեղոյր, խոյր : — Զահ, լապտեր,
լամբար, կանդեղ : — ձաշ, ընթրիք, նախաճաշ, նախ-
ընթրիք, հացկերոյթ, կոչունք : — Խուց, սենեւակ,
սրահ, դաշիճ : — Յոււպ, գաւառան, մական, ճոկան,
բիր : — Ուրագ, մուրճ, կուան : — Զոր, հովիտ, եմակ,
ծակ : — Գաւաթ, բաժակ, պնակ, սկաւառակ : —
Շիշ, սրուակ, հադադակ :

Հայրը կը պատասխանէ .

— Զաւակս, աշխատութիւնս անդադար պի-
տի ըլլայ՝ ցորչափ որ դոք և ես ապրինք, որով-
հետեւ այդ աշխատութիւնն է որ ձեզ կը մնու-
ցանէ . իմ աշխատութիւնս ձեզի համար է :

Երբ ձեզ թողում, զաւակներս, և երթամ
առանձին գաշար կամ արհեստանոց, խելքս միշտ
ձեր վրայ է . մինչ թեւերս կը գործեն ծանր
գործիքներով և քրտինքը կը հոսի ճակտէս վար,
կը մտածեմ ընտանիքիս վրայ, որ իմ այսօրուան
յոդնութենէս կը սպասէ վաղուան հացը : Այս մը-
տածութիւնը կը կրկնապատկէ կարողութիւնս և
նոր ոյժ կուտայ բազուկներուս :

— Տղա՛ս, մի՛ խնդրեր ինձմէ որ հանդիսա-
ընեմ, ինչու որ հօր մը հանգիստը իր ընտանիքին
թշուառութիւնն է : Ինչպէս որ ձեր մայրը իր
կաթովը սնուցած է ձեզ, երբ դուք տակտին

Տ. Բ. Ա. Հ. Ա. Գ.

Հետեւեալ սահմաններուն համապատասխանող բա-
ները գտէ՛ք .

1. Երկաթէ երկխանի գործիք մը՝ որով նաւերը ծո-
վուն վրայ անշարժ կը մնան : — 2. Պղափկ մոլորակ մը՝
որ աւելի մեծ մոլորակի մը շուրջ կը դառնայ : — 3.
Մովսէսի հինգ գիրքերուն անունը : — 4. Գիրք մը՝ որ
ամէն գիտութեանց վրայ կը խօսի : — 5. Պարանէ պղզ-
տիկ գործիք մը, որով տղաք քար կը նետին : — 6.
Պաշտօնեայ մը՝ որ իր կառավարութիւնը կը ներկայա-
ցնէ օտար երկրի մը մէջ :

խիստ փոքր էիր, այնպէս ալ ես հիմայ պիտի
մնուցանեմ ձեզ ու ձեր մայրը՝ իմ անխոնջ աշխա-
տութեամբու։ Ասիկա աղնիւ պարտականութիւն
մըն է զոր կը կատարեմ այսօր, և զոր դուք ալ
օր մը պիտի կատարէք»։

57. ՊԷՏՔ Է ԶԱՓՍԻՈՐԵՆՔ ՄԵՐ ԻՂՋԵՐԸ

Փայտահար մը հին կաղնիներ կը տապալէր
անտառի մը մէջ։ Յոգնութենէն ոգեսպառ և
քրտնաթոր՝ խեղճ մարդը կը հառաչէր և կ'ող-
բար. «Ի՞նչ դժբախտութիւն, կըսէր, ինծի պէս
աղքատ ծնիւ. ի՞նչ ըրած եմ այս տեսակ գէշ
բաղդի մը արժանի ըլլալու համար. ինչո՞ւ հա-
մար հարուստ և երջանիկ չեմ»։

Հաղիւ թէ այս խօսքերը լմնցուցած էր,
ահա կը նշարէ քանի մը քայլ անդին՝ զարդա-
րուն զգեստներով զեղեցիկ ու խարտեաշ պա-
տանի մը, որ կ'ըսէ իրեն մեղմիւ.

«Աստուած օրհնէ զենց, խեղճ մարդ, խընդ-
րէ ինձմէ ի՞նչ որ կ'ուզես և պիտի շնորհեմ քեզի»։

87. Հ Ռ Ս. Հ Ա. Ն Գ

Հետեւեալ բաղդատութեանց եղրերը գտնել.

1. Երկար ասլիլ իբրեւ — 2. Փայլիլ իբրեւ
. — 3. Հիւանդը մարեցաւ իբրեւ — 4. Ծնիլ
իբրեւ — 5. Երդել քաղցր իբրեւ — 6. Գոր-
ծունեայ իբրեւ — 7. Զարչարուկ իբրեւ — 8.
Ցամատ իբրեւ

Փայտահարը կէս մը ուրախացած և կէս
մը ահաբեկ՝ քաղաքավարութեամբ վերարկուն
վրայ բերելով պատասխանեց, առանց երկար մը-
տածելու .

—Ո՛վ բարի ոգի, քանի որ այդքան մեծ կա-
րողութիւն ունիք, հրամայեցէք որ ինչ որ բոնեմ
ոսկիի փոխուի»։

—Կ'ուզէի որ, ըստ պատանին տխուր դէմ-
քով մը, աւելի աղէկ բան մը պահանջէիր. բայց
ինչ որ է, քանի որ ա'տ կը խնդրես, թող ըլլայ
ուզածդ»։

Այս խօսքերը ըսելէ վերջը, անծանօթը անհե-
տացաւ, ախորժելի անուշահոտութիւն մը բուրե-
լով օդին մէջ։

Փայտահարը հիմա ուզելով փորձել իր ստա-
ցած նոր կարողութիւնը՝ կաղնիի ճիւղ մը բոնեց
որ խկոյն իր տերեւներովը միասին ոսկիի փոխ-
ուեցաւ։

«Ո՞հ, ի՞նչ ուրախութիւն, ի՞նչ հրաշք, կ'ա-
զազակէր փայտահարը, ասկէ վերջը ա'լ չպիտի աշ-
խատիմ, այլ եւս միայն ճերմակ հաց և համեղ

88. Հ Ռ Ս. Հ Ա. Ն Գ

Հետեւեալ խօսքերուն մէջ նմանութեանց եղրերը գտն'.

1. Այն որ կը խօսի առանց մտածելու, կը նմանի այն
պատրդին՝ որ հրազէն կ'արձակէ առանց — 2. Զար-
ծունեալը տարափոխիկ է պէս : — 3. Առիւծին մոըն-
չունը կը նմանցնեն — 4. Երկիրը մեծ վեկթակ մըն
է, մարդիկ կը նմանին

խորոված պիտի ուտեմ, և ջուրի տեղ Պորտոյ և Շամբանեայի դիմի պիտի խմեմ։ Հիմա նստիւ սա ծառին հովանիին տակ և վերջին անդամ ըլլ լալով ուտեմ սա թուխ հացս և խմեմ կուժի ջուրը։ Այս ըսելով նստեցաւ ու քոլը դանուան հացէն պատառ մը կարեց և բերանը տարաւ ինչ զարմանք, հացը անմիջապէս ոսկիի փոխուեցաւ. յետոյ ձեռք առաւ կուժը որ ջուր խմէ բայց ջուրը ոսկիի ձոյի փոխուելով չէր վաղեր։

«Ի՞նչ ըրի, կ'ըսէք հիմա փայտահարը յու սահատ և դողդոջուն։ Ոսկիին սէրը ինչ սիալ գործել տուաւ ինձի. Միթէ այս գեղեցիկ մետաղ կրնայ անցընել անօթութիւնս ու ծարաւս։ Ա՛հ ամբողջ աշխարհի ոսկիները պատրաստ եմ տալու քիչ մը հացի և գաւաթ մը ջուրի փոխարէն։ Յիշաւի անիծեալ եմ ես, ինչ որ ինձի երջան կոթիւն կը թուէր, կը տեսնեմ թէ մահուան պատճառ պիտի ըլլայ»։

Փայտահարը կ'արտասուէր՝ երբ արթնցաւ քունէն, որովհետեւ երաղ էր տեսածը. — «Օրհնեալ ըլլայ Աստուած, աղաղակեց, ոսկիի տեղ սեւ հացս և վճիտ ջուրս ունիմ։ Արքան դո՞ւ եմ վիճակէս»։

89. Հ Ր Ս. Հ Ս. Ն Գ.

Ի՞նչ կ'ըսեն

Քուն բերողին, անձրեւ բերողին, պտուղ բերողին, աւանդ առնողին, պարզեւ առնողին, փոխ տուողին, կեսնաք տուողին, ծնողքը սիրողին, որդին սիրողին, մարդ սիրողին, ինքինքը գովողին, միջատ սպաննողին, բարի գործողին, չար գործողին։

ՕՐԻՆԱԿ. — Քնարեր, անձեւաբեր, պտղաբեր, եւայլն

58. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔ

ԵՐԿԻՐԻՆ ՀԻՆԳ ՄԱՍԵՐԸ
ՑԱՄԱՐՔՆԵՐԸ ԵՒ ՈՎԿԻԱՆՈՍՆԵՐ

Ցամաքներ. — Ծովը կը շըշապատէ բոլոր ցամաքներն ու կղզիները։

Ցամաքները երեք հատ են. Հին Ցամաքը, Նոր Ցամաքը և Աւատրաշիա։

Ցամաքները, ասկէ զատ, կը բաժնուին նաև հինգ մասերու, որոնք երկրի կամ Աշխարհի մասերը կը կոչուին և ասոնք են։

Եւրոպա, Ասիա, Ափրիկէ, Ամերիկա, Ովկիանուիա; Երեք ցամաքներուն մէջ ամէնէն մեծն է Հին Ցամաքը որ կը պարունակէ Երկրի երեք մասերը, այսինքն Եւրոպան արեւմտեան կողմը, Ասիան՝ արեւելեան կողմը, Ափրիկէն՝ հարաւային արեւմտեան կողմը։

Նոր Ցամաքը կը պարունակէ Ամերիկան։ Աւատրաշեան ցամաքը և իրեն յարակից կը դիմերը կը կազմեն Ովկիանուիան։

90. Հ Ր Ս. Հ Ս. Ն Գ.

Հետեւեալ խօսերը բարեցեկ'։

Թեւը երկայն. ոտքը կարճ. շրթունքը լայն. զօրութիւնը մեծ. տունը մեծ (հարուստ). զգեստը կարճ. ոտքը արագ. բեռը ծանր. քայլը թեթեւ, մորթը թոյլ. բերանը լի. այտը կարմիր. զէմքը գեղեցիկ. անունը վատ. միտքը պակաս. միտքը թեթեւ. լեզուն ծանր. սիրով խիստ. սիրաը փափուկ. ձեռքը ունայն. բարուկը երկայն. միտքը թանձր. հաւատքը ուղիղ։

Գ. Սայր. Լեզու Դաւթեան։

Ովկիանոսներ. — Ովկիանոս կը կոչուին՝ ցամաքներուն կամ աշխարհի զանազան մասերուն միջեւ գտնուած ծովու մեծ տարածութիւնները :

Հինգ ովկիանոս կայ որոնք են .

Հիւսիսային Սառուցեալ Ովկիանոս .

Հարաւային Սառուցեալ Ովկիանոս .

Աշխանտեան Ովկիանոս .

Խաղաղական Ովկիանոս .

Հնդկական Ովկիանոս :

Ովկիանոսներուն դիրքը.—Հիւսիսային Սառուցեալ Ովկիանոսը և Հարաւային Սառուցեալ Ովկիանոսը կը գտնուին երկրագունդին հակառակ կէտերուն վրայ, առաջինը՝ Հիւսիսային բեւեռին շուրջը, երկրորդը՝ Հարաւային բեւեռին շուրջը : Այս Սառուցեալ անունը առաջ եկած է՝ երենց ջուրերուն մակերեւոյթին, սաստիկ ցուրտի պատճառաւ, դրէթէ շարունակ սառած ըլլալէն : Խաղաղական Ովկիանոսը կամ Մեծ Ովկիանոսը ամէնէն մեծ ովկիանոսն է . ասիկա ծու

91. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

Կետրուն տեղ յարմար բառեր դրէ՛ֆ.

1. Յիսուս Քրիստոս կը միսիթարէր . . . , կը բժշկէր . . . , հաւատքի կը դարձնէր . . . , կեանք կուտար . . . , լոյս . . . , խօսք . . . :

2. Մի՛ խօսիք ձեր . . . վրայ հիւանդի մը առջեւ, ո՛չ ալ ձեր . . . վրայ աղքատի մը առջեւ :

3. Զկայ վարդ առանց . . . , երկինք՝ առանց . . . , ծով՝ առանց . . . , երջանկութիւն՝ առանց . . . :

վոն այն մասն է որ կը գտնուի Ասիայի, Ամերիկայի և Աւստրալիայի միջեւ և կը պարունակէ բազմաթիւ կղզիներ :

Աշխանտեան Ովկիանոսը կը գտնուի՝ մէկ կողմէն՝ Ամերիկայի, միւս կողմէն Եւրոպայի և Ափրիկէի միջեւ . ամէնէն աւելի նաւարկուած ովկիանոսն է այս :

Հնդկական Ովկիանոսը կը գտնուի Ասիայի, Ափրիկէի և Աւստրալիայի միջեւ :

Երկրորդական ծովեց . — Ովկիանոսները՝ ցամաքներուն դէպի ներսերը թափանցելով՝ կը կազմեն երկրորդական ծովեց, որոնցմէ մէկ քանին կարեւոր են : Այսպէս է Միջերկրական ծովը, որ կը կազմէ Եւրոպայի Հիւսիսային սահմանը, Ասիայի Արեւմտեան սահմանը մասսամբ, Ափրիկէի Հիւսիսային սահմանը . այս կերպով այս ծովը թափանցած է Հիմնածագին ներսերը :

92. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

Պատախանեցէ՛ֆ հետեւեալ հարցումներուն .

1. Ի՞նչ ըսել է ուխտառեղի : — 2. Քանի մը ուխտառեղիներու անունն առուեք : — 3. Ի՞նչ կ'ըսուի մեռելներու հոգիին համար կատարուած ժամերգութիւնը : — 4. Ի՞նչ կը կոչուի տօնական օրերու առջի իրիկուան կատարուած ժամերգութիւնը : — 5. Ի՞նչ կը կոչուի եկեղեցիին բեմէն վարդապետին խօսած ձառը : — 6. Ի՞նչ է մլրտութեան խորհուրդը : — 7. Աւագ շաբթու մէջ եկեղեցիին ի՞նչ բաներու յիշատակը կը տօնէ : — 8. Ի՞նչ անուն կուտանք սուրբերու նշխարներուն :

59. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹԻՒՆԸ

Առողջապահութիւնը այն գիտութիւնն է որ կը սորվեցնէ մեզի՝ մեր առողջութիւնը պահելու միջոցները և զոր կրնանք մեկնել սապէս. ստանալ երիտասարդ հասակէն խակ՝ լաւագոյն սովորութիւններ և պահել զանոնք մինչեւ կեանքի վերջը։

Այն մխաները զորս կը գործենք՝ մեր երիտասարդութեան ատեն՝ առողջապահութեան օրէնքին դէմ, չարաչար կերպով պիտի քաւենք մեր ծերութեան ժամանակ։ Ուրեմն պէտք է, ամէն կարելի միջոցներով, խնամք տանիլ մեր մարմինին և հեռի կենալ այն պատճառներէն որոնք միշտ մեզի վնասել կը սպանան. այս կերպով շատ հիւանդութիւններու առաջքը առած կ'ըլլանք։

Բայց առողջապահութիւնը կարծուածին պէս միայն մարմինին առողջութեան համար հարկաւոր չէ, այլ նաեւ հոգիին և մարմինին համար։

93. Հ Ր Ս. Հ Մ. Ն Գ.

Հետեւեալ խօսերուն մէջ գոյականը ածականի փոխեցէ՛ և փոխադարձարար։

Երկնային գեղեցկութիւն. կայտառ մանուկ. գույնի անկեղծութիւն. մահացու ցաւ. երաժշտական գործիք. գիշերային լուսութիւն. չար սատանայ. գեղեցիկ տառօտ. հպարտ յիմարութիւն. գէշ սովորութիւն. քաղցր ընկերութիւն. արեւելեան հիւրասիրութիւն. հոգեկան՝ աղնուառթիւն. քաղցր լեզու։

ՕՐԻՆԱԿ. — Գեղեցիկ երկինք, եւայլն։

Առողջապահութիւնը պէտք է ըլլայ միանդամայն ֆիզիքական, մտաւորական և բարոյական։

Գիտէք թէ, օրինակի համար, մարմինը ամէն օր բաւական քանակութեամբ լաւ և առողջարար մնունդի մը պէտք ունի, բայց ոչ չափազանց շատ։ Միտքին և հոգիին համար ալ այսպէս է չափազանց մտաւորական և բարոյական մնունդն ալ կը վնասէ։ Մէ՛ կարծէք որ անվնաս կերպով կրնաք կարդալ ամէն տեսակ գիրք և ներկայ գտնուիլ ամէն տեսակ տեսարաններու առջեւ։ Զեր ծնողքին և դաստիարակներուն պարտքն է ձեզի ըսել. «Աս գէշ է, աս աղէկ է»։ Ինչո՞ւ համար անոնք ձեզի թող չեն տար որ ժանդուած երկաթ մը կամ լուցկի մը բերաննիդ դնէք, որովհետեւ գիտեն թէ անոնք կրնան թունաւորել ձեր մարմինը։

Ուրեմն, եթէ ձեզի արգիլեն այս կամ այն տեղը երթալը, այս կամ այն գիրքը կարդա-

94. Հ Ր Ս. Հ Մ. Ն Գ.

Հետեւեալ բաղդատութեանց ստորոգելիները գտնել.

Կաթի պէս . . . : Փետուրի պէս . . . : Աշտարակի պէս . . . : Կրակի պէս . . . : Կայծակի պէս . . . : Ովկիանոսի պէս . . . : Շաքարի պէս . . . : Աւազի պէս . . . : Զուրի պէս . . . : Շղարչի պէս . . . : Կապարի պէս . . . : Ածուխի պէս . . . : Ապակիի պէս . . . : Օձի պէս . . . : Մարմարինի պէս . . . : Քարի պէս . . . : Աղաւնիի պէս . . . : Քացախի պէս . . . : Վամբակի պէս . . . : Վագրի պէս . . . :

լը, եթէ պատուիրեն ձեզի հեռի կենալ սխա-
լումներէ, ստախօսութիւններէ, մոլութիւններէ,
այն պատճառաւ է որ գիտեն թէ ատոնք մա-
հացու թոյներ են ձեր միտքին ու սիրտին:

Ինչպէս որ օդը մարմինին առաջին սնունդն
է, այնպէս ալ ճշմարտութիւնը առաջին սնունդն
է միտքին և արդարութիւնը՝ սիրտին:

60. ԽԱՇ, ՕԳՆԷՇ ԻՆԾԻ

Օրօրանիս մօտը նստած՝

Մայրըս անուշ երգելով՝
Ինձ շատ անդամ քուն էր ըրած՝
Խաչանըշան կրկելով՝
«Այն ու խաչը քեզ պահապան»
Անթիւ անդամ կրկներ էր,
Խաչն իր սիրոյն միշտ ապաստան
Ամէն բողէ կանչեր էր:

95. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

Դրեցէ՛ սա բառերուն սահմանները.

1. Կառք, սայլ, սայլակ, յոպնակ:
2. Սահնակ, բալխիր:
3. Մակոյկ, նաւակ, չոգենաւ, առագաստանաւ,
մարտանաւ, փոխադրանաւ, ցոկանաւ, լաստ:
4. Շուն, գամփո, բարակ, սկունդ, լակոտ:
5. Պատ, պարիսպ, պատուար, պատնէշ:
6. Ցուպ, մական, գաւազան, ճոկան, բիր, ճպոտ:

Երբոր թողթով լեզուս բացաւ,
Խաչի դասը աւանդեց.
Խաչ, օգնէ՛ ինձ, կրկնէ, ըսաւ,
Գըթոս սիրով պատուիրեց:
Քանի՛ տարի այս սիրուն դասն
Ես շարունակ կրկնեցի,
Մայրիկիս հետ ժամ գընացի
Խաչելութիւն սիրեցի:
Ուխտատեղի թէ մատուռներ
Ուր որ ես ուխտ գընացի,
Համբուրեցի ես խաչքարեր,
Խաչ, օգնէ՛ ինձ, կրկնեցի:
Երբոր քիչ մը ես մեծացայ,
Մայրըս տըւաւ Քերական,
Խաչ, օգնէ՛ ինձ, կրկնէ, ըսաւ.
Խաչն ուսմունքի օդնական:
Խաչն օգնական ինձ կանչելով՝
Այբուբենէն ըսկըսայ,
Ամէն գասիս միշտ կրկնելով
Շուտով կարգալ սորվեցայ:

Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ. 96.

Պատախաննեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

1. Ի՞նչ ըսել է համեմ. տուէ՛ք քանի մը համեմի
անուն: — 2. Գունաւորիչ նիւթ որո՞ւ կ'ըսուի: — 3.
Գտէ՛ք այնպիսի բոյսեր՝ որոնցմէ ներկ կը պատրաստուի:
— 4. Ներկ տուող հանքեր ալ գիտէ՛ք: — 5. Դիւրա-
վառ նիւթ որո՞ւ կ'ըսուի. քանի մը օրինակներ տուէք:
— 6. Զրային կիրը ի՞նչ է: — 7. Հայելին ի՞նչպէս շնո-
ռած է: — 8. Գոգաւոր և գմբեթարդ հայելինները ի՞նչ
տարրերութիւն ունին իրարմէ:

61. ՄԱՅՐԵՆԻ ՍԷՐ

Մօր սէրը չի մեռնիր, կենդանի կը մնայ ան՝
գուշկին մահէն ալ, անոր ապերախտ մոռացութենէն
ալ ետքը։ Այրերուն համար՝ հայրութիւնը,
կարծես, դէպք մըն է. կնոջ համար՝ մայրութիւնը
կեանքն իսկ է։ Դիտէ՛ զայն, երբ իր զաւկին ա-
ռաջին քայլափոխը տեսնէ, երբ լսէ անոր բերնին
առաջին մրմունջը, երբ ընդունի անոր վերջին
հառաջանքը։ Եթէ կ'ուղես գիտնալ թէ ի՞նչպէս
կը խօսին հրեշտակները, թէ ի՞նչ անուշութիւն
կայ անոնց նայուածքին մէջ, թէ ի՞նչ է անոնց
անպատճմ զմայլանքը, լսէ՛ մօր հնարած լեզուն,
տե՛ս անոր աչքին ցոլմունքը։ Երբ որդին մեռնի,
հայրը կուլայ ծանրաթախիծ. այլ ժամանակը ա-
նոր այս ցաւը միւս ցաւերէն աւելի չի՛ յարգեր։
Բայց տարիներով ետքը, նայէ մօր սիրած՝ գեռ
նոյն վէրքը արիւնահոս է։ Արարչագործութեան
մէջ, այն սիրոյն նմանող բան չկայ. մէկ վայր-
կեանի մէջ կը ծնի՛ սուրբ, անհուն, աննուած։
Անոր համար՝ ոչ զարգանալ, ոչ նուազիլ կայ՝
վասն զի այսպիսի փոփոխութիւններ անկատարու-
թեան նշաններ են։

ԳՀ. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

Պատասխանեցէ՛ հետեւեալ հարցումներուն .

1. Ի՞նչ իւղեր գիտէք։ — 2. Զէթը ի՞նչ է և ի՞նչ-
պէս կը պատրաստեն։ — 3. Ցնորդ իւղերը որո՞նք են
և ինչո՞ւ այսպէս կը կոչուին։ — 4. Օճառը ինչո՞վ կը
պատրաստեն։ — 5. Խմորեալ ըմբկելիներու անուն
տուէ՛ք։ — 6. Սուրբ ի՞նչ է և իրը ի՞նչ կը գործած-
ուի։ — 7. Իւղ արտազրող տունկերու անուններ տուէ՛ք։

62. Բ Ո Յ Ս

Բոյս կը կոչուին բոլոր այն մարմինները՝
որոնք հողի վրայ կ'ապլին և անկէ մնանելով կ'ա-
ճին։ Բոյսերը կեանք ունին, այսինքն կը ծնին,
կ'ապլին և կը մեռնին։ Բոյսի մը մասերն են
արմատ, ցողուն, Տերեւ ու ծաղիկ։ Արմատը բոյսին
այն մասն է՝ որ հողին մէջ կը մնայ ու երկու
պաշտօն ունի. առաջին՝ արտաքին պատահարնե-
րու դէմ բոյսը հաստատ բռնել հողին վրայ,
երկրորդ՝ իր ճիւղերուն միջոցաւ հողէն սնունդ
քաղել։

Յօղունը բոյսին այն մասն է որ արմատին
վրայ օդին մէջ կը կանգնի՝ իր վրայ կրելով ճիւ-
ղեր ու տերեւներ։ Յօղունն ալ անօրներ կը պա-
րունակէ որոնք արմատին ու տերեւներուն մէջտեղ
սնունդի փոխադրութեան միջոցն են։

98. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

Ի՞նչ կը կոչուի

1. Ծովին վրայ կամ ծովեղերքը գտնուած փոքր
աշտարակ մը՝ որուն վրայ թաւալող լոյս մը կը վառի
գիշեր ատեն, որպէս զի՞նաւերը հոն չմօտենան։ — 2.
Ծովուն եղերքը քարով աւագով շինուած շիտակ եւ
երկայն ձամբայ մը։ — 3. Ծովեղերեայ քաղաքները
ծովի ջուրերուն ողողման դէմ պաշտպանելու համար
շինուած պատնէշը։ — 4. Վաճառականի ասլանքները
պահելու յատուկ մեծ շնչք մը։ — 5. Տեղ մը՝ ուր
ոչխար և այլ անասուններ կը մորթին։ — 6. Շէնք մը՝
ուր կառավարութեան պարտաթուղթերուն առուծախը
տեղի կ'ունենայ։

Յօղունին առաջին պաշտօնն է ճիւղեր ու տերեւներ կրել, երկրորդը՝ արմատէն դէպի տերեւն և տերեւէն դէպի արմատ՝ սնունդ փոխադրել երրորդը՝ ձմրան դէմ իր մէջ սնունդ ամբարել, գարնան զանոնք վատնելով՝ նոր ճիւղեր արձակելու և տերեւ ու ծաղիկ բանալու համար։

Տերեւները կանաչ թերթեր են որ բազմութեամբ առաջ կուգան ցօղունին, ճիւղերուն և կամ սատերուն վրայ, և ընդհանրապէս կորուն ըսուած լարով մը բռնուած են։

Տերեւները երկու երես ունին, վերին և ստորին. ստորին երեսի կողմէն յայտնի կ'երեւան ջիղերը՝ որ կոժունէն ելլելով՝ տերեւին սկաւառակին մէջ կը ցրուին ամէն կողմ։

Տերեւները երեք պաշտօն ունին, առաջին՝ ողէն բնածուխ իւրացնել, երկրորդ՝ շնչառութիւն կատարել, երրորդ՝ շոգի արտաշնչել։

Մաղիկը բոյսին վերարտադրման գործարանն է, կը յօրինէ պտուղ և հունտ։ Մաղիկի մը կաղ-

99. Հ Ր Ա Շ Ա Ն Գ.

Գտե՛ք հետեւեալ շրջաբանութեանց համապատասխանող բառերը.

1. Անտառներու երգիչը : — 2. Արդուն հաւատարիմ կենդանին : — 3. Առաջին մարդը : — 4. Փարաւունին երազը մեկնողը : — 5. Գարնան սուրհանդակը : — 6. Եւան խաբողը : — 7. Արքանեան սոխակը : — 8. Բակրոսի տաճարը : — 9. Յաւիտնական էակը : — 10. Արդարներուն բնակարանը : — 11. Ծովուն բնակիչները : — 12. Անապատի նաւը :

մութիւնն է դուրսէն ներս՝ բաժակ, պասկ, առէջ, սերմնալիակ և սերմնափակին տակ ձուարան։ Մաղիկը ունիկով մը հաստատուած է ցօղունին կամ ճիւղին վրայ։

63. ԴԵՐՁԱԿԻՆ ԴՐՈՇԸ

Դերձակին մէկը ծանրապէս հիւանդացած ըլլալով՝ գիշեր մը զարմանալի երալ մը տեսաւ։ Կը կարծէր որ վերջին դատաստանին օրն էր, և մահուան հրեշտակը իրեն դէմ պարզած էր ահագին դրօշ մը՝ շինուած իր յաճախորդներէն գողցած կերպասի բազմաթիւ կտորներէ։ Նոյն վայրկեանին, կարծեց թէ դժոխք տարուեցաւ, և իսկոյն մեծ երկիւղով մը քունէն արթնցաւ՝ պաղքրտինքի մէջ թաթխուած։ Դերձակը այս երազը Աստուծոյ մէկ ազդարարութիւնը նկատեց և ուխտեց որ, երբ առողջանայ, այլ ևս ուղղամտութեամբ կատարէ իր գործը։ Արդարե քիչ ատենէն առողջացաւ, և որովհետեւ ինքն իր վրայ վստահութիւն

100. Հ Ր Ա Շ Ա Ն Գ.

Հետեւեալ խօսերով բարդ բառեր կազմեցէ՛ք.

Սրինգ հարկանող, պատկեր հանող, կուռք պաշտող, տօն ցուցնող, հարկ տուող, հարկ հաւաքող, նաւ վարող, սակիով օծուած, հիւր մեծարող, միտքը չար, ինքնին ծնող, լոյս տուող, պարզեւ տուող, Աստուծած պաշտող, կրօնքը սիրող, հրաշք գործող, բարի կամեցող, կէս մեռած, բեռ կրող, երկաթ գործող։

չունէր, պատուիրեց իր գործաւորներէն մէկու շեցնէ գրօշը:

Մեր մարդուկը երկար ատեն իր ուխտին հաստարիմ մնաց. բայց օր մը երբ թանկագին կերպ կը ձեւէր, չկրնալով դիմանալ՝ ուխտ մոռցաւ: Աշակերտը անոր քանից յիշեցուց դրա, բայց ան՝ սրտնեղած՝ և առանց ականջ դնելու անոր խօսքին՝ ըստ. «Էյ, ալ հերիք զիս ձանձ, բացնես, երազիս մէջ տեսած գրօշիս վրայ այդոնք կերպաս չի կար:»

64. ԽՆԱՅՈՂՈՒԹԻՒՆ ԵՒ ՇՌԱՅԼՈՒԹԻՒՆ

Մարդուս պիտոյքներէն շատերուն բուն պատճառն ու աղբիւրները՝ իր բնաւորութիւնը, կերքերն ու ախորժակներն են. ուստի, որչափ հնարէ, մեր մանկութենէն պէտք է շափաւորութեան, սակաւապէտութեան ու պարզութեան վարժուիլ,

101. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ խօսերով բարդ բառեր կազմեցէք.

Վեր ամբարձած, կանխաւ ըստուած, կանխաւ գուշակուած, հաղիւ գտնուող, կէս եփած, ծովու պէս ծաւալած, պինդ կազմուած, կանխաւ մտած, նոր սակուած, լայն տարածուած, փոփ ըսող, բարձրէն նայող, դարանը մտած, հաստատ հիմնուած, սովէ պկուած, ամուր կազմուած, թղթէ կազմուած, ամուր շնուած, յառաջ դասուած:

Հիմողուլ որ մոլութիւնը, ոնայնասիրութիւնը և առասակրութիւնը մեր սիրտին վրայ տիրեն: Դրաշեցնէ գրօշը:

Համար եղեր են, բայց այս գործածութեան նպաստարիմ մնաց. բայց օր մը երբ թանկագին կերպ կը ձեւէր, չկրնակի է. երբեմն մեղի վայելք տալու պաս մը կը ձեւէր, չկրնակի է ըլլան, երբեմն ալ ուրիշ նոր բարիքներ հասցնելու համար: Իրեն համար ապրուած միջոց մը ըլլալիք հարստութիւնը վատնող շոայշու աշխարհիս վրայէն նոյն չափով կտոր մը ճարշացնես, երազիս մէջ տեսած գրօշիս վրայ այդոնք կերպաս չի կար:»

Համար պէտք չունեցող մարդը մէկէն չի վախնար, ու թէ որ ունեցածը քիչ ալ ըլլայ, գոնէ այդքիցը ի՞րը եղած կըլլայ. և իր բոլոր աշխատանքը ուրիշներուն անյագ աչքը լեցնելու համար չէ, այլ իր ու իր ընտանիքին բարեկեցութիւնը աւելցնելու համար: Բրած ժուժկալութիւնները անպատող չեն

102. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ ածականները բաղդատական լրէ՛ֆ ագոյն իտաղաս մասնիկով: — Օրինակ. հօգոր — հօգորագոյն:

Մեծ, թեթեւ, փոքր, սուրբ, չերմ, ճշմարիտ, բարձր, նուրբ, գեղեցիկ, տկար, նոր, հին, երեց, լաւ:

Հետեւեալներն ալ զերադրական լրէ՛ֆ ամենա նախաղաս մասնիկով. Օրինակ. հարտար — ամենահարտար:

Դառն, ծանր, կարող, քաղցր, ողորմած, սուրբ, խաղաղ, կակուղ, կարծր, տփուր, ծոյլ:

մնար, և թէպէտ առջի բերան քիչ մը դժուարութիւն կը քաշէ, բայց ետքը՝ իր վիճակը շուայլ մարդուն վիճակին հետ բաղդատելով՝ երբ տեսնէ որ ծուլութիւնը, պարտքերը, աղքատութիւնն ու յուսահատութիւնը անոր չորս կողմը առեր են, գոհ կ'ըլլայ իր վիճակէն, ու իր չափաւորութեան պատուղը եղող բարեկեցութիւնն ու հանգստութիւնը աւելի յարդ կը ստանան իր աչքին։

65. ԴՊՐՈՑԱԿԱՆԻՆ ՊԱՐՏՔԵՐԸ

ԻՐ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐՈՒՆ ՀԱՆԴԵՊ

Մարդկային ընկերութիւնը չէ կրցած երբեք պէտք եղած յարդը ընծայել ուսուցիչին . անոր պաշտօնին չափ օգտակար ու նուիրական պաշտօն չկայ աշխարհիս մէջ։ Տղա՛ք, անոր նկատմամբ մեծ յարդանք ունեցէ՛ք։ Խնդրեցէ՛ք ձեր ծնողքէն որ

103. Հ Բ Ս. Հ Ա Ն Գ.

Հետեւեալ արմատ բառերուն ակիզբը ուրիշ արմատուր դնելով բարդ բառեր կաղմեցէ՛ֆ։

Ընթաց, առաս, սէր, հայեաց, բնակ, պետ, շէն, հատ, բուղիս, բեր, գող, գործ, կոչ, ձայն, խօս, յարոց, տես, լուր, չնորհ, սուն, հոս, գիր, կամ, մարդ, զարդ, կորոյս, կէզ, ձոյլ, փայլ, շող, վաճառ, կեր, գող, զանց, ձիգ, կիր, լից։

ՕՐԻՆԱԿ. — Արագընքաց, սրընքաց, յամընքաց:
Քրառաս, շիռաս, ևայն։

զայն սիրեն միշտ և ամէն կերպով դիւրայնեն իր պաշտօնին կիրառութիւնը։

Երբ՝ ապագային՝ թողուք դպրոցը, յիշեցէ՛ք միշտ անկէ առած դասերնիդ։ Այս յիշողութիւնը պէտք է արգիլէ ձեզ անոր դէմ ապերախտ ըլլալէ։

Գիտցէ՛ք թէ շատ անգամ ուսուցիչին պաշտօնը դժուարացած է ձեր տղայութիւններով։ Բայց ան՝ համբերող է և հլու, որովհետեւ քաջ գիտէ թէ մեծ պարտականութիւն մը ունի կատարելու։

66. Ա Ռ Ա Ն Ց Հ Ա Ց Ի Ճ Ա Շ Ը

Օր մը, Լուգովիկոս ԺԲ. իմացաւ որ հարուստ մարդ մը երկրագործ մը ծեծեր է։ Անմիջապէս կանչել տուաւ յանցաւորը և, առանց բան մը ըստելու, ճաշի վար դրաւ զանի։ Եւ իր հրամանով գեղեցիկ սեղան մը պատրաստեցին անոր՝ ուր ա-

104. Հ Բ Ս. Հ Ա Ն Գ.

Գտէ՛ֆ հետեւեալ արդիւնիները առաջ բերող պատառները։

Գինովութիւն. հպարտութիւն. Ադամին՝ դրախտէն արաւաքսումը. ջրհեղեղ. անձրեւ. ծովու ալիք. հարստութիւն. սաւոյց. փոթորիկ. Բարելճնի աշտարակը. ճակատի խորշոմները. ջերմաչափին մէջ մողիկին վեր բարձրանալը. ջրհանին մէջ ջուրին ցայտելը. մուռթիւններ։

ՕՐԻՆԱԿ. — Ոգեշից ըմպելիները գինովուրիւն կը պատճռեն։

մէն տեսակ համեղ կերակուրներ կային ի բաց
առեալ հացը Հարուստը՝ այս տեսնելով շատ զար-
մացաւ և չկրցաւ հասկնալ այս բանին գաղտնիքը:
Վերջը, Լուդովիկոս գալով հարցուց հարուստին թէ
լաւ սպաս ըրած էին իրեն։ Հարուստը պատա-
խանեց. «Տէ՛ր իմ, շատ գեղեցիկ ճաշ մը տուին
ինձի. բայց բան մը չկրցի ուտել, որովհետև սնունդ
առնելու համար հաց հարկաւոր է, ինչ որ կը
պակսէր սեղանին վրայ։»

—Ուրեմն գացէ՛ք, պատասխանեց Լուդովի-
կով խոժոռ գէմքով մը, և շանացէ՛ք լաւ հասկը-
նալ ձեզի տուած դասս։ Քանի որ կ'ըսէք թէ հաց
հարկաւոր է սնանելու համար, ապա ուրեմն գիտ-
ցէ՛ք լաւ վարուիլ այն մարդոց հետ՝ որոնք հաց
պատրաստելու կ'աշխատին։»

105. Հ Պ Ա. Հ Ա. Ն Դ.

Կետերուն տեղ յարմար բառեր դրէ՛ֆ.

1. . . . ը ուղիղ գիծ մ'է որ բոլորակի մը կեղբռնէն
գէպի շըջանակը կ'երկարի։ 2. . . Եւրոպայի ամէնէն միծ
երկիրն է։ 3. Որմանկարը . . . ի վրայ շինուած տեսակ մը
. . . է։ 4. Ափրիկէն . . . էն երեք անգամ աւելի միծ է։
5. Գիշերահաւասարը տարուան այն միջոցն է ուր . . . և
. . . հաւասար են։ 6. Սուէիչի . . . ը կարմիր ծովը և . . .
իրարու կը միացնէ։ 7. Շրջանակի մը շառաւիզը . . . ին
կէսին հաւասար է։

67. Ա Շ Խ Ա Տ Ո Ւ Թ Ւ Ի Ն Ը

Ապրելու համար շատ բաներու պէտք ունինք,
զրս ճարելու հարկաւորութիւնը կը դնէ մեր վրայ
աշխատութեան պարտականութիւնը։ Աշխատու-
թիւնը պէտքէն կը ծնի։ Բնութեան մէջ ամէն ոք
կ'աշխատի, ամէն ինչ շարժման մէջ է, ամէն տեղ
կը տեսնուի ճիդ, կորով, զօրութեանց կիրառում։
Թռչունը կ'աշխատի իր բոյնը շինելու, մամուկը՝
իր ոստայնը հիւսելու, մեղուն՝ իր մեղրը պատ-
րաստելու, կուզբը՝ իր տնակը կառուցանելու, շու-
նը՝ որսը բռնելու։ Կենդանիներու մէջ ամէն տե-
սակ գործաւորներ կը տեսնուին, ինչպէս որմա-
դիրներ, ճարտարապետներ, հատանողներ, որ-
սորդներ, ճամբորդներ։ Անոնց մէջ նոյն իսկ ար-
ուեստագէտներ ալ կան, կարծես, մարդուն ամէն
տեսակ գործունէութեան օրինակը տալու համար։

Բայց աշխատութիւնը միայն պէտք մը չէ, այլ
հաճոյք մը և ուրախութիւն մը միանգամայն։ Երբ
անհատ մը դժուարին գործ մը ի գլուխ հանէ,
կ'ուրախանայ, և այնքան մեծ կ'ըլլայ անոր հպար-

106. Հ Պ Ա. Հ Ա. Ն Դ.

Հետեւեալ բայարհաներին ձեւացած բայերը զտէ՛ֆ.
Հատոյց, հար, ձիգ, արգել, նինջ, կատար, զրուժ,
գով, գէտ, արած, գիր, գարման, բարձ, կիսու, գիւտ,
խորով, գնացք, ձոյլ, գէտ, զուրկ, խոնկ, փերթ, կեր։

ՕՐԻՆԱԿ. — Հատոյցանել, հարկանել, ձգել, ևայն։

Գ. Մոյք. Լեզու Դաստիարակութեան

տութիւնը որքան դժուար ըլլայ այն դործը : Աշխատութիւնը մրցման հաճոյքն ալ կ'ընծայէ մեզի . աշխատելով կը մրցինք բնութեան զօրութիւններուն դէմ, զանոնք կարգի կը դնենք և մեզի կը հպատակեցնենք : Տղայ հասակէ՝ երբ աշխատութեան վարժուինք, ի վերջոյ դժուարին կ'երեւայ մեղ պարապ մնալը : Այն մեծ ամեծ հարստութիւնները որ այսօր մեր աչքերը կը շացնեն, այն ճոխու զարդարուն ապարանքները, կառքերը, մեքենաները և գործարանները, երկրին զանազան բերքերը որ կը պարզուին մեր առջև, բոլորն ալ արդիւնք են աշխատութեան :

68. Ա Յ Խ Ա Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Աշխատութիւն, Աշխատութիւն,
Որչա՛փ բարիք կուտաս մարդուն .
Կեանք երջանիկ, ճոխութիւն, գանձ
Քու պարդեւներդ են գերազանց :

107. Հ Ր Ո. Հ Ո. Ն Գ.

Սահմանեցէ՛ եւ գծեցէ՛ սեւ տախտակին վրայ հետեւել երկաչափական ձեւերը .

- | | |
|-----------------|---------------------------|
| 1. Ուզիղ անկիւն | 7. Հաւասարակողմ եռանկիւն |
| 2. Բութ անկիւն | 8. Երկկողմնազոյգ եռանկիւն |
| 3. Սուր անկիւն | 9. Ուզզանկիւն եռանկիւն |
| 4. Բոլորակ | 10. Զուգահեռական գիծեր |
| 5. Եռանկիւն | 11. Քառակուսի |
| 6. Քառանկիւն | 12. Տրապէզ |

Ճարտարագործ ձեռքերուդ տակ
Մետաղներն են լուռ հպատակ :
Քեղմով բացուի երկրին արգանդ,
Կուտայ հունձքեր և աղամանդ :

Հոս կը կանդնին բուրգեր հսկայ,
Քու զօրութեանդ իրրե վըկայ,
Հոն դիւթական ճոխ ապարանք
Կը հոչակէ փառքդ ու պարձանիք :

Երբ առաջին մարդն առ յաւէտ
Թողուց իր դրախտը ծաղկաւէտ,
Մենութեան մէջ քեղ գտաւ լոկ
Միմիթարող իր վիշտն ու հոդ :

108. Հ Ր Ո. Հ Ո. Ն Գ.

Պատասխանեցէ՛ հետեւել հարցումնարուն .

1. Ի՞նչ ըսել է քաղաքապետութիւն և որո՞նք են քաղաքապետութեան պաշտօնեանները : — 2. Ի՞նչ ըսել է ոստիկանութիւն և որո՞նք են պաշտօնեանները : — 3. Ի՞նչ ըսել է կուսակալութիւն . քանի՛ կուսակալութիւն կայ Օամանեան երկրին մէջ և որո՞նք են : — 4. Կուսակալութիւն մը ի՞նչ ստորաբաժանումներ ունի . իւրաքանչիւր ստորաբաժանման պետը ի՞նչ անուն ունի : — 5. Օսմ. կառավարութեան մէջ քանի՛ նախարարութիւն կայ . որո՞նք են :

69. ՔԱՐԱՍՏԱՆ ԵՒ ՀԱՆՔ

Երկրին հանքային մասը կը կաղմեն քարերը, մետաղները, այրելի նիւթերը, հողերը, աղերը, ջուրը և օդը։ Այս նիւթերը կը գտնուին երկրին երեսէն սկսեալ դէպի խորերը։ զանոնք դորս բերելու համար կը բանան յարաստան և հանիվ կոչուող խորոնկ փոսեր։ Մետաղները գետնին խորը զուտ չեն գտնուիր, այլ օտար նիւթերու հետ խառնուած՝ կը կաղմեն տեսակ մը քարեր ու հողեր դորս հանածոյ կ'անուանենք։

Այն փոսերը՝ որոնք կը բացուին քարերու շահագործութեան համար, կը կոչուին յարաստան կամ յարահանիվ։ Որովհետև քարերն ընդհանրապէս երկրին երեսը կը գտնուին և քիչ անդամ խորերը, քարաստանները մեծ մասամբ բացօղեաց կ'ըլլան, քիչ անդամ ստորերկրեայ։ Քարաստանի մը գործաւորները կը կոչուին յարահան։

Այն խորոնկ փոսերը՝ որ կը բացուին հանածուներ և այրելիներ հանելու համար, կը կոչ-

109. Հ Յ Ա Հ Յ Ն Գ

Հետեւեալ հրահանգը շարադրութեան ձեւոյ գրեցի՛ ձեր տեսրալին մեջ։

Բաղդատեցէ՛ք քաղաքացի մը զիւղացի մը հետ և ըսէ՛ք թէ անոնք ի՞նչ դէս կ'ապրին, ի՞նչերով կը սընանին, ի՞նչ զրազումներ ունին, ի՞նչ հագուստներ կը հագնին, ի՞նչ տեսակ կրթութիւն ունին, ի՞նչ ճաշակներ ունին, ի՞նչ զբօսանքներով կը զուարձանան, ի՞նչ բանի մէջ կը կայանայ անոնց հարստութիւնը։

ուին հանիվ։ Հանածուներն ու այլելիները առ հասարակ երկրին շատ խորերը թաղուած են և քիչ անդամ երկրին երեսը կը դանուին, ուստի հանանդամ երեսը երեսը կը դանուին, քիչերը բաքերը մեծ մասով ստորերկրեայ են, քիչերը կոչուին յօդեայ։ Հանքի մը դործաւորները կը կոչուին հանիվազործ։

Հանքերու և քարաստաններու մէջ աշխատութիւնը տաժանելի է. հոն հանքագործը և քարահատը մէն մի քայլափոխի կը կասին կարծր ապաւաժներու առջեւ, զորս չարաշար աշխատութեամբ կոտրելու կը հարկադրուին. իրենց բացած փոսերը քիչ ատենէն ջուրի հեղեղներով կը լեցուին, զորս հարկ կ'ըլլայ ջրհաններով պարպել. միշտ շնչառութիւնը հովահարութիւնով կ'ըլլայ. միշտ խոնաւ և անմաքուր է իրենց մթնոլորտը. արեւուն կենսատու լոյսէն զրկուած են օրերով, և միշտ կանթեղի մը պլազուն լոյսին անձնատուր՝ աւելի կը տառապին քան կ'աշխատին և երբեմն ալ արկածով մը իրենց կեանքը վրայ կուտան։

110. Հ Յ Ա Հ Յ Ն Գ

Պատասխանեցի՛ հետեւեալ հարցումներուն.

1. Ի՞նչ ըսել է հորիզոն։ — 2. Ի՞նչ ըսել է արեւելում։ — 3. Ի՞նչ ըսել է արեգակնային դրութիւն։ — 4. Ի՞նչ ըսել է մոլորակ։ — 5. Ի՞նչ ըսել է կիսագունու։ — 6. Ի՞նչ ըսել է զիսաւոր։ — 7. Ի՞նչ բանէ առաջ կուգան զիւղերը և ցորեկը։ — 8. Տիեզերք որո՞ւ կ'ըսենք։ — 9. Ի՞նչ է լուսինը։ — 10. Ի՞նչ ըսել է համաստեղութիւն։ — 0դաքարը ի՞նչ է։

70. ԱՍՏՈՒԾՈՅ ԳՈՅՉՈՒԹԻՒՆԸ

Մեր բանականութիւնը այնպէս մը շինուած է որ երբեք չե՞նք կրնար բաւականանալ միայն դիտելով և ըմբռնելով աշխարհ՝ ինչպէս որ կը տեսնե՞նք, այլ իրարու կը հարցնե՞նք և կ'ուղե՞նք դիտնալ թէ ո՞ւրկէ առաջ եկած է ան և ո՞վ է անոր հեղինակը։ Որովհետեւ ամէն ինչ որ կը պատահի՝ պատճառ մը ունի, կ'ուղե՞նք դիտնալ թէ ո՞վ է տիեզերքին առաջին պատճառը։ Երբ այս հարցումին վրայ մատածե՞նք լաւ մը, երբ հարցնե՞նք զայն, այս մասին ամէնէն աւելի հմտութիւն ունեցող անձերուն, ամէնքն ալ պիտի պատասխանեն։ Ասուած։

Աստուած ոչ միայն իրը ամենակարող արարիչ մը ճանչցուած է, այլ և աշխարհի վրայ տիրող

111. ՀՐ Ա. Հ. Ա. Կ.

Շեղագիր բառերը յատուի իմաստով զործածուած են. աշակերտը պիտի ու այդ բառերը ձեւաւոր իմաստով զործածէ։

Պտուի ծառի
Ծաղիկ դաշտի
Ճառագայթ արհեգակի
Բաղցրութիւն մեղրի
Դառնութիւն նուշի
Հուր վառարանի
Տգեղութիւն դէմքի

Փափուկ անկողին
Խոր քարայր
Սեւ մելան
Կուրութիւն ոչաց
Թեւ մարդու
Հարուած կացինի
Սուր ասեղ

ՕՐԻՆԱԿ. — Պտուղ աշխատութեան, ծաղիկ հասակի, ճառագայթ մտի, քաղցրութիւն դեմի։

Հիանալի կարգաւորութիւնը ցոյց կուտայ թէ անոր Արարիչը շատ հանճարեղ ալ է։ Ինչպէս որ գեղցիկ մեքենայ մը լաւ գործաւորի մը և լաւագոյն ժամացոյց մը՝ ճարտար ժամագործի մը ձեռաքէն ելած են, այնպէս ալ տիեզերքը՝ ուր ամէն ինչ այնքան ճարտար կերպով շինուած է, անտարակոյս անխմանալի հանճարի մը և ամենուրեք տարածուած նախախնամութեան մը գործն է։ Ոչ միայն աշխարհի մէջ մեր տեսած ամէն բաները Աստուծոյ գոյութիւնը կ'ապացուցանեն, այլ և մեր խիզճն ու հոգին կը զդան առանձին՝ աներեւոյթ զօրութեան մը, այսինքն Աստուծոյ գոյութիւնը։ Ահա թէ ինչո՞ւ համար բովանդակ մարդկութիւնը կը հաւատայ Գերագոյն էակի մը գոյութեանը և կը խոնարհի անոր առջեւ։

Գործը պատճառին վկայութիւնն է։

112. ՀՐ Ա. Հ. Ա. Կ.

Հետեւեալ բառերուն սկիզբը, ըստ յարմարութեան, ան, ապ, տ, տծ կամ դժ նախաղաս մասնիկները աւելցուցէն եւ սուե' այս կերպով կազմուած բառերուն նշանակութիւնը.

Գեղ, մարդ, լուր, կար, քուն, օրէն, ուշ, շընորհ, գործ, գին, առակ, ամօթ, գոհ, երախտիք, յայտ, յոյս, դոյ, միտք, գէտ, հարկ, զօր, հաճոյ, խոհեմ, ողոքելի, բժշկելի, բախտ, գոյն։

71. ՖՐԱՆՔԼԻՆԻ ՍՈՒԼԻՉԸ

Տօնի որ մըն էր, ֆրանքլին իր գրպանը քիչ
մը ստակ ունէր և կ'ուզէր քանի մը խաղալիք
գնել։ Ուստի շուկայ իջաւ, իր ճամբուն վրայ
տղու մը հանդիպեցաւ, որուն ձեռքը սուլիչ մը
կար։ Տղան այս սուլիչը կը փշէր և սուր ձայներ
կը հանէր, այնպէս որ ֆրանքլին լսելով՝ զմայլեցաւ,
տղուն մօտը գնաց և անոր ըստաւ։ «Ծախէ՛
այդ սուլիչն ինծի, գրպանիս մէջ եղած բոլոր ստակը¹
քեզի կուտամ։» Տղան ընդունեց այս առաջարկութիւնը, և երբ ֆրանքլին սուլիչը ձեռք ձրդեց, սաստիկ ուրախ եղաւ և զայն փշելով տուն մտաւ։ Իր եղբայրն ու քոյրերը հարցուցին անոր թէ ո'րչափ ստակ տուեր էր այդ սուլիչը գնելու համար։ Պատասխանեց՝ թէ գրպանին մէջ ունեցած բոլոր ստակը տուեր էր։ Այն ատեն ամէնքը սկսան խնդալ ֆրանքլինի պարզմտութեան վրայ

113. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

Յետադաս մասնիկներ կցեցէ՛ հետեւեալ բառերուն
եւ տուէ՛ նշանակութիւննին.

Ական մասնիկով ածանցեցէ՛ք . — լեռն, պատիժ,
օրէնք, աղնիւ, թիւ, հովիւ, չէն, իղձ, երէց, անուն,
կայսր, հայր, մայր, տուն, վանք, տարի, հոգի, բոյս .
Ուն մասնիկով . — եռանդ, փայլ, խօսք, հաստատ,
դուարթ, իրաստ :

Ոյթ մասնիկով . — երեկ, սովոր, ծածուկ, հաս,
հաւաք, ձանձիր :

և ըսին որ չափէն աւելի ստակ տուեր է։ Ֆրանքլին աս լսելով՝ երեսը կախեց և սկսաւ մտածել որ իր եղբայրներն ու քոյրերը իրաւոնք ունէին։ Ուստի միտքը դրաւ որ ուրիշ անգամ բան մը ծախու չառնէ մինչեւ որ անոր գինը չհասկնայ, միշտ յիշելով սուլիչը :

Երբոր մեծցաւ ֆրանքլին, այս դէպքը չմոռացաւ և ամէն անգամ որ բան մը գնելու երթար՝ սուլիչը կը յիշէր և իր փափաքները կը զսպէր։ Երբոր բանի մը փափաքէր կամ բան մը գնէր, ինքն իրեն կ'ըսէր. «Չափէն աւելի ստակ չտանք սուլիչին։

72. Ո՞ԻՐ ՊԻՏԻ ԵՐԹԱՆ ԱՐԴԱՐՆԵՐՈՒՆ ՀՈԳԻՆ

Վարդն անուշ հոտ մը ունի, փուշով պատածէ. գաշտին շուշանն ալ հոտաւոր է, ու դժնիկներու մէջ կը բուսնի :

Գարունը զուարճալի է, բայց շուտով կ'անցնի. ամառն աղուոր օրեր ունի, ձմեռն ետեւէն կուգայ մոռցնել կուտայ :

Ծիրանի գոտին գոյնզգոյն կը փայլի, բայց մէկ քանի վայրկեան :

114. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

(Շարունակութիւն)

Պան մասնիկով ածանցեցէ՛ք . — Հնոց, այդի, պարաէզ, ջորի, գինի, պահ, դռու, էշ, ուղտ, կառք : Ցու մասնիկով . — Հարս, փեսայ, քահանայ, վարդապետ, մահ, տէր, բժիշկ :

Ուրդ մասնիկով . — Նուազ, պարապ, արձակ, խորհ :

կեանքն ալ անուշ է, բայց մահը կը դառնացին :

Կայ երկիր մը, որուն վարդերը փուշ չունին, ծաղիկները գէշ խոտերու մէջ չեն բուսնիր. անոր գարունն անանց է, օրերը միշտ պայծառ : Հոն կ'աճի կեանքի ծառը՝ անթառամ ծաղիկներով : Հոն անթիւ անհամար հոգիներ Աստուծոյ աթոռին շուրջ հոգեւոր երդեր կ'երդեն . հրեշտակներն ոսկի քնար կը զարնեն. քերովբէները կրակէ թեւերով կը թռչին :

Այս երկիրն է արդարներուն յաւիտենական բնակարանը. գէշ բան մը հոն չի կրնար մտնել :

Հոն ոչ ոք հիւանդոթիւն և ցաւ կը քաշէ. ո՛չ ամառուան տաք կայ հոն, ո՛չ ձմեռուան ցուրտ. ամէնքն ալ զիրար կը սիրեն : Երբ մեր մէկ բարեկամը կամ ազգականը մեռնի և հողով ծածկուի, ա՛լ չենք տեսներ զինքը, բայց դարձեալ պիտի գտնենք զինքը երկինքին մէջ, ու այլ եւս պիտի չզատուինք. հոն՝ միայն սուրբեր ու առաքինի մարդիկ կը կենան :

115. Հ Յ Ա Հ Ա Ն Գ

(Շարունակութիւն)

Սյին մասնիկով ածանցեցէ՛ք . — Ծով, օդ, քաղաք, դաշտ, հիւսիս, հանք, թոք, լեարդ, նաւ, Աստուծած, սէր, հող, ջիղ, մկան, հասարակ, ժողովուրդ, ջուր, երկն, երկիր, դժոխք, մարդիկ, միտք, ոսկի:

Ան մասնիկով . — Ծոր, խած, խուժ, նիշ, շուրջ : Ում մասնիկով . — Ամիսոփ, զուրկ, հոլով, թաւալ :

Իրաւ է որ երկրիս վրայ զԱստուծած կ'օրհնանք ու կը սիրենք, բայց երկինքն ա՛լ աւելի ու կատարեալ կերպով պիտի սիրենք և օրհնենք : Հոն պիտի տեսնենք Յիսուս, որ մեզի համար երկինքն իջաւ ու մեզի անոր ճամբան բացաւ : Պիտի տեսնենք Աստուծած իր վառքին մէջ : Երկրիս վրայ չենք կրնար զինքը տեսնել, բայց կրնանք սիրել : Զենք կրնար երկիրս թողուլ, բայց պէտք է մտածենք զԱստուծած :

Այս աշխարհիս մէջ անցաւոր ենք, անդամ մը որ անդին անցնինք՝ հոն պիտի բնակինք յաւիտեանս յաւիտենից :

73. ԳԵՂՁԸ ԵՒ ՈՒՐԵՆԻՆ

Գեղձի մը հունար բուսած էր թանձր ցանկապատի մը տակ : Խեղճ փոքրիկ տունկը՝ օդէ և լոյսէ զուրկ ըլլալով՝ դետնին վրայ կը սոզար և իր քով նեցուկ մը կը վինառէր : «Ա.վասն, կ'ըսէր, եթէ կարենայի քիչ մը բարձրանալ այս ցանկապատէն՝ որ զիս կը խեղդէ, պիտի տեսնէի արել,

116. Հ Յ Ա Հ Ա Ն Գ

(Շարունակութիւն)

Անք մասնիկով ածանցեցէ՛ք . — Զախող, զուրկ, թշնամի, փրկել, աշխատիլ, խոստովանիլ, արշաւ :

Ում մասնիկով . — Մանր, մաշել, քամել, արտասաւել :

Ստան մասնիկով . — Ծառ, բոյր, այդի, Պարսիկ, Զին, Լեհ, անդ, Ուռու, Յոյն :

պիտի կրնայի ծաղկել : — Սպիտակ ու բարձր ճիւներով ուռենի, կ'ուզե՞ս որ քեզի կըթընիմ :

Ուռենին ծռեց դէպի երկիր՝ իր կակուղ ճիւներէն մէկը : Գեղձը անոր կառչեցաւ, իր փոքրի տկար ցօղունն անոր փաթթեց : Յետոյ այն ճիւնելաւ մեծ ճիւղերուն՝ որպէս զի անոնց հետ հիւսակներ : Եւ ամբողջ ամառը տեսանք ուռենին զարդարուած կապուտակ բոժոժիկներով, որոնք շնորհալի կերպով կախուած էին անոր ճիւղերէն : Հեռուէն կ'ըսուէր թէ այն ծաղիկներն իրեններէն էին :

74. ԹԶՏԻԿ ԱՏԱԽՕՍՈՒԹԵԱՆ ՄԸ ՀԵՏԵՒԱՆՔԸ

Տղաք, մտիկ ըրէք, ձեզի պատմութիւն պիտի պատմեմ, որ ցոյց պիտի տայ ձեզի՝ թէ պղտիկ ստախօսութիւն մը ի՞նչ սոսկալի հետեւնքներ կրնայ ունենալ :

117. Հ Յ Ա Հ Ա Ն Ք

(Շարունակութիւն)

Աւոր կամ ուոր մասնիկով ածանցեցէք . — Զօր նշան, ծոց, եղջիւր, աղեղն, գործ, յօդ, նեարդ զէնք, բեղմն, մանեակ, թեւ, բան, դաշն, մեղք տուն :

Աւետ մասնիկով . — Խոտ, հոտ, չահ, ծաղիկ, ծառ խունկ, դալար, օգուտ, բուրումն, ինչք :

Ա. մասնիկով . — Կառավին, ձեռն, քուն, գոյն ականչ, լեզու, ծայր, մէջք, ունչ :

Այն դէպէը զոր պիտի պատմեմ, շատ տարիներ առաջ ձեղ նման փոքր տղու մը դլառուն եկած է :

Այդ տղան հիմայ մեծած է, և գրէթէ ծերացած, բայց երբէք չէ մասցած աս եղելութիւնը և մոռնալիք ալ չունի մինչև որ մեռնի :

Յովհաննէսին ծնողքը (այս է տղան անոնը) որ մը զինքը մինակ թողած էին տունը իր դասահարակուհին հետ միասին, որ խեղճ և որը աղիկ մըն էր, և շատ ժամանակէ ի վեր իրենց տանը մէջ պաշտօն կը վարէր :

Յովհաննէս՝ որ մօրը խոստացած էր աւելի խելք կենա, , իր բացակայութեան ատեն, անոր սենեակը դացած խաղացած միջոցին՝ վառարանին վրայ ոսկի մը տեսաւ. անմիջապէս առաւ այդ դրամը և բոլորովին անհոգ և անփոյթ, առանց մոքէն գէւ բան մը անցընելու, կը զրօնուր անով՝ շարմացած անոր արտասովոր փոյլին վրոյ :

Անոր այդ փայլը աւելի լաւ տեսնելու համար, բաց պատուհանի մը առջեւ գնաց ու արեւին

118. Հ Յ Ա Հ Ա Ն Ք

(Շարունակութիւն)

Եղին մասնիկով ածանցեցէք . — Արծաթ, պղինձ, բոց, լոյս, խոտ, հող, հուր, ձիւն, մաշ, միս, հողի, ոսկի, սիւթ, ջոր, վէմ, քար, փոչի, կաւ, կտաւ, մրդ, բանջար, ձարալ, ունդ, բոյս, երկաթ, տպակի:

Եայ մասնիկով . — Աղամանդ, բեհեղ, փղոսկր, փայտ, գաճ, թուղթ, ոսկի, արծաթ, թիթեղ, թաւիչ :

ճառագայթներուն դէմ բռնեց զայն : Այս կեր պով՝ այնշափ իր մատուցներուն մէջ դարձու դրամը՝ որ վերջապէս ձեռքէն թռաւ և ինկա պարտէղին մէջ :

Յովհաննէս անմիջապէս սանդուղներէն վավազելով՝ պարտէղ իջաւ և չորս կողմը վնասուեց բայց չկրցաւ գտնել զայն, ինչու որ բարձր լուսերու մէջ ինկած ըլլալով չէր աեսնուէր :

Բոլորովին ախտոր և յուսահատ ներս եկաւ Բայց որտին մէջ ձայն մը կարծես կ'ըսէր իրեն «Յանցաւոր ես, ինչո՞ւ խաղացիր այդ ոսկիին հետևաւ զիտես թէ երբ ծնողքդ տեսնէին, չպիտի թողաին որ խաղաս անոր հետա :»

«Պահ, կ'ըսէր ինքնիրեն, մայրիկիս մտքէն բոլորովին ելած է, անիկայ չպիտի գիտնայ ոսկիի կորսուած ըլլալը, ես մէկուն բան մը չեմ ըսեր ո՞վ պիտի գիտնայ :»

Երբ Յովհաննէսին մայրը տուն եկաւ, շիտաւ

119. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

(Շարունակութիւն)

Եղ մասնիկով ածանցեցէ՛ք . — Մազ, զօր, ոյժ չուք, հիւթ, համ, գոյն, ինչք, ահ, մարմին, հանճար

Ենի մասնիկով . — Խող, գառն, այծ, կուզ, ոչխար, առիւծ, սամոյր, գայլ, ձէթ, նուշ, նուռն վարդ, սարդ, տանձ, թուզ, ընկոյզ, թութ, խնձոր կնդում, ուլ, դեղձ, ծիրան, կաղնի :

ԾԱՆՈԹ . — Ծառերու անուններէն ոմանք փոխանակ ենի առ իրին, պարզապէս ի մը կ'առնեն վերջերնին :

վառարանին քով գնաց ու ըսաւ, «Յովհաննէս, մեր հաս չեղած պահուն, վառարանին քով խաղացած ատենդ, ոսկի դրամ մը տեսա՞ր :»

Պղտիկ տղան մէկէն ի մէկ կարմրեցաւ, ներսէն ձայն մը սապէս կ'ըսէր իրեն . «Յանցանքդ խոսապանէ՛, պատմէ՛ եղածը, և պիտի ներեն քեղի :»

Երանի թէ՝ Յովհաննէս մտիկ ըրած ըլլար այդ ձայնին : Բայց տղան գոցեց այս ձայնին դէմ իր սիրտը ու սուտ խօսեցաւ :

«Զէ՛, մայր իմ, ըսաւ, ես բան մը չտեսայ հոդ :» Ետքը յանցանքը խեղճ դաստիարակուհիին վրայ ինկաւ : Կանչեցին զինքը և հարցուցին իրեն թէ ոսկին ո՞վ էր առած հոնկէ : Բայց հէտ աղջկը «Ես չառի» ըսելով սկսաւ լալ :

Նորէն Յովհաննէսին հարցուցին : Այս անդամ քիչ մնաց որ պիտի խոստովանէր յանցանքը, բայց վախնալով որ պիտի պատժեն զինքը, դարձեալ սուտ խօսեցաւ և բոլորովին ուրացաւ : Ասոր վրայ խեղճ դաստիարակուհին իրը գող վլնտեցին տունէն :

120. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

(Շարունակութիւն)

Իկ կամ ուկ մասնիկով ածանցեցէ՛ք . — Գեր, գունտ, հաց, խուց, լիճ, մանուկ, մասն, նաւ, շուն, լեզու, անասուն, թռչուն, ծով, հայր, մայր, թռու, բըւուր, թեւ, մեղմ, անոյշ, աղուոր, Սննա :

Ուս մասնիկով . — Աւազ, թաւ, ջիղ, տիղմ, քար, աւկր, օձ, մացառ, շամբ, ծարաւ, վէմ, վախ, ապաժ, յորձանք, եղեղ, ժայռ, կոպիճ :

Յովհաննէս գիշերները չէր կրնար քնանալ։ Իր միտքին առջեւէն չէր կրնար հեռացնել իր դաստիարակուհիին յուսահատ և արտասուքով թրջած խեղճուկ դէմքը։ «Անիկա անմեղ է, կ'ըսէր միտքին մէջէն, և իմ տեղս կը պատժուի։ պէտք է որ խոսառվանիմ յանցանքս վաղը մօրս պիտի յայտնեմ ճշմարտութիւնը և պիտի խնդրեմ իրմէ որ չղատժէ զիս և իմ անմեղ դաստիարակուհիս անիրաւ տեղը չփռնտէ։»

Բայց, աւազ, վաղը ա՛լ ժամանակը անցած էր և ամէն ինչ լմնցած։ Խեղճ աղջիկը՝ տեսնելով որ անիրաւ տեղը իր գող կը դատապարտուէր, գլուխը առած գացած էր կէս զիշերին։ Դեղացիները հետեւեալ առտուն անոր մեռած մարմինը բերին։ Մութ գիշերին մէջ խեղճը գետը իյնալով խեղդուեր էր։

Անկէ ետքը Յովհաննէս պատմեց եղելութիւնը։ Բայց իր ծնողքը չծեծեցին զինքը, ինչու որ արդէն անոր խղճին խայլէը և յուսահատութիւնը զինքը հիւանդացնելով անկողին ձգեցին։ Օրերով ամիսներով իր անկողին վրայ հիւանդ պառկած

121. Հ Պ Ս. Հ Օ. Ն Գ.

(Շարունակութիւն)

Ոչ մասնիկով ածանցեցէ՛ք. — Կրակ, ժանդ, ծակ ցիխ, քոս, նախանձ, մուր, բոր, ցաւ, նենդ, աղու ձարսկ, միս, խոց, ողիլ, անձուկ։

Որդ մասնիկով. — Սայլ, նաւ, ժառանդ, անց։

մնաց Յովհաննէս, և միշտ սոսկալի երազներու մէջ կը տեսնէր երիտասարդ դաստիարակուհիին արժագոյն դէմքը, որուն մահուանը պատճառ եղած էր ստախօսութեամբ մը։

Վերջապէս երկար ժամանակ յետոյ պղտիկ Յովհաննէս առողջացաւ իր հիւանդութենէն և միտքը դրաւ այլ ևս բնաւ սուտ չխօսիլ։

Այն սոսկալի օրէն ի վեր իր շրթունքները բնաւ չեն ստած։ Բայց անկէ վերջը երբեք դտած է իր առաջուան ուրախութիւնն ու զրւարթութիւնը։ Եւ այսօր, այնքան տարիներ յետոյ, իր ըրած անդարմաննելի չարկիքին յիշատակը դեռ ծանր բեռի մը պէս կը ճնշէ իր որտին վրայ։

Տղաքս, եթէ փորձուիք ստել, յանցանքնիդածկելու ու պատիժէ խուսափելու համար, միտքերնիդ բերե՛ք վերը յիշեալ պատմութիւնը, մտածեցէր թէ ամենափոքր ստախօսութիւն մը կրնայ մեծ և անդարմաննելի վիշտի մը պատճառ ըլլալ։

122. Հ Պ Ս. Հ Օ. Ն Գ.

(Շարունակութիւն)

Ոց, անոց կամ արան մասնիկներով ածանցեցէ՛ք. Հանգիստ, արուեստ, ծաղիկ, կրակ, մթերք, ձիւր, հովանի, ձմեռ, ամառ, ամուր, աղքատ, ծեր, դարրին։

Ուհի մասնիկով. — Դեսպան, ընկեր, աշակերտ, դաստիարակ, կոմս, աշկերտ։

Իչ կամ ող մասնիկով. — Թարդման, յօրինել, հըրատարակել, սրբել, ստեղծել։

Գ. Մար. Լելը Դասթեան

75. Ս Ո Խ Ա Կ

Գարնան գեղեցիկ իրիկուն մը . տղայ մը ուսուցչին հետ անտառին եղերքը կը պտտէր : Յանկարծ սոխակի ձայն մը լսուեցաւ : «Ի՞նչ գեղեցիկ ներդաշնակութիւն, ըսաւ Պօղոս, երկար ժամանակ հիացմամբ մտիկ ընելէն ետքը, հետաքրքրութիւնս կը շարժի, ուսկի՞ց կուգայ այս ձայնը :»

«Զգուշացի՞ր, ըսաւ ուսուցիչը, սոխակը այնպէս վայրենի թռչուն մըն է, որ մեր քիչ մը մօտենալը բաւական է խրտչեցնել զինքը ու երգը դադրեցնել :» «Բայց ինչո՞ւ համար, ըսաւ տղան. ինչո՞ւ այս թռչունը, որ իր երգին գեղեցկութեամբը ուրիշները կը գերազանցէ, բուի պէս միայնութիւնը կը սիրէ : Ինչո՞ւ իր քաղցր ձայնը մեր բնակութիւններէն հեռու կը հնչեցնէ, մինչդեռ մեր պարտէքին փոքր ծառերն անգամ լեցուն են անհամ և ձանձրացուցիչ ճռուղումներ ունեցող թռչուններով :»

123. Հ Ր Ս Հ Ա Ն Գ

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

1. Որո՞նք են լոյսի աղբւրներու : — 2. Ի՞նչ է ցալցումը : — 3. Ի՞նչ է հայելին : — 4. Ի՞նչ ըսել է բեկրեկում, օրինակ մը տուէ՛ք : — 5. Ուսպնեակ ի՞նչ բանի կը սուի : — 6. Ի՞սէ՛ք թէ ի՞նչ ըսել է երկուռոյց ոսպնեակ, երկողոք ոսպնեակ : — 7. Տեսողութեան գործիքները որո՞նք են : — 8. Ի՞նչ կը կոչուին այն մարդիկը որոնք հեռուն չեն տեսներ : — 9. Ի՞նչ ըսել է լուսանկար : — 10. Ի՞նչ տեսակ գործիքներ են խոշորացոյցը և մանրադեմը :

«Այո՛, պատախանեց ուսուցիչը, ասիկա մեղի կը սորվեցնէ թէ ճշմարիտ արժանիքը երկուս է և կը սիրէ առանձին կենալ, և զայն ունենալու համար պէտք է գիտնալ թէ ի՞նչ կերպով ձեռք բերելու է :»

76. Ա Ղ Ա Ւ Ն Ի Ե Ւ Կ Ա Զ Ա Ղ Ա Կ

Կարկաչող կաշաղակն
Ու համեստ Աղաւնեակն՝
Օր մը ելան ի միասին
Սիրամարդին հիւր գացին :
Լաւ ընդունեց Սիրամարդ
Հիւրերը՝ շատ մեծ արեց,
Եւ դառնախնուն ժամանակ
Նորէն դալերնին խնդրեց:
Ճամբան՝ զմայլած Աղաւնին՝
Սիրամարդին վարմունքին,
«Ի՞նչ քաղցր, սիրուն
Հիւրընկալութիւն»

124. Հ Ր Ս Հ Ա Ն Գ

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

1. Ի՞նչ միջոցներով ջերմութիւն առաջ կրնանք բերել : — 2. Ի՞նչ ըսել է լաւ հաղորդիչ, վատ հաղորդիչ (ջերմութեան նկատման իւ) : — 3. Ի՞նչ են ջերմութեան օգոտաները : — 4. Ի՞նչ է երկրին կեղրոնական ջերմութիւնը : — 5. Ինչո՞ւ համար արեւը տարաւան ամի՞ն եղանակներուն մէջ միեւնոյն ջերմութիւնը չի տար : — 6. Ի՞նչ է գործիքացումը : — 7. Ի՞նչ է եռացումը :

Բառաւ, «Ասոր կարծեմ հոգին
 «Եատ նման է դըրսի տեսրին»:
 — Բայց դիտեցի՞ր դուն,
 Հարցուց կաշաղակ,
 «Անոր ոտքերո՞ն
 «Խորթ տըգեղութիւն.
 «Այն ի՞նչ սկ, բարակ
 «Ի՞նչ անախորդ ձայն,
 «Ականջներս խըլացան»:
 «Զէ՛, կրկնեց Աղաւնի,
 «Չժեսայ ես այն տեղ
 «Ո՛չ մի բան խորթ՝ ագեղ.
 «Անոր սիրտն է բարի
 «Վայելու կերպարանք.
 «Կեցցէ՛ Սիրամարգ»:
 Զարանենգ լեզուն
 Գըանել կ'աշխատի
 — Նոյն խոկ լաւին մէջ, —
 Եթէ ոչ չարութիւն
 Գէթ վատ կողմ կամ էջ:
 Այլ առաքինին
 Հոգիովն արդար՝
 Ծածկէ կամակար
 Ինչպէս Աղաւնեակ,
 Այլոց վրիպակ:

125. Հ Բ Ա Հ Ա Ն Գ

Հետեւաշներուն մէջ եղած նմանուրինները քուեցէ՛.
 1. Մանիշակը և համեստ մարդը: — 2. Գետ մը և
 Ժամանակը: — 3. Սիրամարգն և հոգարտ մարդը: — 4.
 Զմեռն և ծերութիւնը: — 5. Պարտիզանն և ուսուցիչը:

77. ԲՈՅՍԵՐՈՒ ԳՈՐԾԱԾՈՒԹԻՒՆԸ

Բոյսերն անհամար օդուաներ ունին. ոմանք
 սնունդ կ'ըլլան մեզի, ինչպէս են արմտիքները,
 ընդեղէնները, բանջարեղէնները, պառզները և
 ուտուող սունկերը. ոմանք մեր ծառայութեան մէջ
 գտնուող ընտանի կենդամներուն սնունդ են,
 ինչպէս դալարիք, արմտիքներէն ոմանք և հունա
 տեր. ոմանք սննդական նիւթեր և բապելիներ ար-
 տագրելու համար են, ինչպէս խաղողէն՝ գինի,
 գարիէն՝ գարեջուր, խնձորէն՝ խնձորողի, տանձէն՝
 տանձօղի, ճակնդեղէն և շոքարեղէգէն՝ շաքար,
 ևայլն. ոմանց հունտերէն կը հանուին իւղեր՝ ու-
 տելու, վառելու և արհեստներու մէջ գործածե-
 լու համար, ինչպէս են կանեփի, կտափի, բամբա-
 փի, շուշմայի, արեւածաղիկի իւղերը. ծառերը կու-
 տան մեզի՝ գերան և ատաղձ՝ շինութեանց և ար-
 հեստներու համար, նաև վառելու փայտ և փայ-
 տածուխ. վերջապէս կան բոյսեր ալ որոնցմէ
 կ'արտադրուին դեղեր, ներկեր, խէժեր և այլ
 անթիւ կարեւոր նիւթեր:

126. Հ Բ Ա Հ Ա Ն Գ

Թուեցէ՛ հետեւալներուն մէջ եղած տարբերու-
 թիւնները.

1. Բարի որդին և չար որդին: — 2. Ցորեկը և զի-
 շերը: — 3. Աղանը և շոայլը: — 4. Փրաջան երկրագործը
 և ծոյլ երկրագործը: — 5. Շունը և կասուն: — 6. Մա-
 նուկը և ծերը: — 7. Տգէտը և դիտունը:

78. ՊԶՏԻԿ ԱՍՏՂԱԲԱՇԽԸ

Չորս կողմն անցած բաները մտադիր գիտելով՝ մարդիկ շատ բաներ կը սորվին, Նատ բաներ միշտ տեսնելով՝ մեզի սովորական կ'երեւան և հետաքրքրութիւն չեն շարժեր, բայց եթէ անոնց ինչ ըլլալը բացատրել ուղենք՝ կը տեսնենք որ տգէտ ենք։ Մարդ մը չի կրնար իրեն ամէն պէտք եղած գիտելիքը դպրոցէն և գիրքերուն մէջէն սորվիլ պարտաւոր է որ ինքն ալ իր աչքովը քննէ, բաղդատէ, դատէ և իրերու տեսակներն ու մարդիկը ճանէ։ Այսպէս գիտելով՝ շատ մարդիկ խելացի եղած և շատ ճշմարիտ ու օգտակար բաներ դտած են։ Օրինակներ պակաս չեն։

Պետրոս անուն տղայ մը կար. չորս ատարեկան էր։ Նատ անդամ աթոռի մը վրայ կ'ելլէր և վարդապետի պէս քարող կուտար. իր եղբայրներն ու քոյրերը մտիկ կ'ընէին և երբեմն կը խնդային։ Երբ Պետրոս քիչ մը տարիքն առաւ, միտքն ուրիշ բանի դարձուց Նատ կ'ամսորժէր ցերեկը լեռները, դաշտերն ու արեւը դիտել, իսկ դիշերը՝ լուսինն ու աստղերը։ Այս փափաքն օրէ օր աւելցաւ։ Եօթը տարու էր միայն երբ շատ անդամ անկողնէն դուրս կը ցատքէր և պատուհանն երթալով՝ կը նայէր երկինքը, լուսինն ու մղորակները որոնք կը դառնային։

127. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Ի՞նչ բանի իրմաֆ նմանցմել.

1. Երիտասարդ մեռեալ մը : — 2. Պարկեշտ օրիորդ մը : — 3. Կեանքը : — 4. Ալրուն մանկիկ մը : — 5. Ուսուցչի մը խօսքերը : — 7. Առաքինի երկտասարդ մը :

Իրիկուն մը պարտէզը կը պտտէր իրեն տաշեկից մէկ քանի տղոց ու աղջիկներու հետ։ Երկինքին երեսը կը փայլէր լիալուսինն և թեթև ամպերը հովէն կը շարժէին։ Նոյն միջոցին տղաք սկըսան վիճարանիլ թէ արդեօք լուսինը կը շարժի թէ ոչ ամպերը։ Ամէնքն ըսին. «Անշուշտ ամպերն անշարժ են և լուսինը միայն կը քալէ։» Բայց Պետրոս այս կարծիքը չունէր։ Ան ըսաւ որ լուսնի շարժումը որոշ չ'երեւար, հապա ամպերն են որ շուտ շուտ կ'անցնին։ Ընկերներն ասոր չհաւտացին։ Այն ատեն Պետրոս զանոնք համոզելու համար հնարք մը մտածեց։ Մեծ ծառի մը տակ կանչեց զանոնք և ըսաւ որ ճիղերուն մէջէն լուսնին նային։ Յիրաւի տղաքը տեսան որ լուսինը անշարժ կ'երեւար նոյն տերեւներուն և ոստերուն մէշտեղը, մինչդեռ ամպերը կը սահէին կ'անցնէին։ Այն ատեն ամէնքը ստիպուեցան ըսելու որ Պետրոս իրաւունք ունի։ Այս տղան էր Պետրոս Գասանսի որ մեծնալով երկելի աստղաբաշխ մ'եղաւ։

128. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ շրջաբանուրեանց տեղ յատուկ բառերը դրէֆ։

1. Մրանսայի մայրաքաղաքը : — 2. Մարդուն հաւատարիմ կենդանին : — 3. Կեանքի առաւօտը : — 4. Մարդոց նախահայրը : — 5. Կապոյտ կամարը : — 6. Լուսոյ ալլիւրը : — 7. Երկրագործին վարձատրութիւնը : — 8. Մեր վերջին բնակարանը : — 9. Գիշերուան ջահճ : — 10. Յաւիտենական քունը : — 11. Զար հրեշտակներու պետը :

ՕՐԻՒԱԿ. — Բարիզ, եւայլն։

79. ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐ

(Արաբական գրով)

Հին ատեն երուսաղէմ հերկուած դաշտ մըն էր. գետնին այն մասն՝ ուր կը բարձրանայ այսօր տաճարը, սեպհականութիւն էր երկու եղբայրներու։ Այս եղբայրներէն մէկը ամուսնացեալ էր և ունէր բազում զաւակներ, միւր կ'ապրէր առանձին։ ընկերութեամբ ի միասին կը մշակէին այն արար զոր իրենց մօրմէն ժառանգած էին։ Երբ հունձքի ժամանակն հասաւ, երկու եղբայրներ կապեցին իրենց որաներն, և երկու հաւասար գեղեր կազմելով թողուցին արտին մէջ։

Գլուխը, երկու եղբայրներէն այն՝ որ ամուսնացեալ չէր, լաւ խորհուրդ մը ունեցաւ։ Ըստ իւրովի. «Եղբայրս կին մը և զաւակներ ունի սրնուցանելու, արդար չէ որ իմ բաժինո իրենին չափ մեծ ըլլայ. օ՞ն երթանք իմ գէղէս առնենք քանի մը որաներ՝ աւելցնելու համար անորիններուն վրայ. չպիտի նշմարէ նա այս բանը և այսպէս չպիտի կրնայ մերժել։» Եւ ըրաւ ինչպէս որ մտածած էր։

129. Հ Պ Ա. Հ Ա. Ն Պ.

Հետեւեալ բարդ բառերուն նշանակուրիւնը տուեց եւ շուշի թէ ի՞նչ բառերէ կազմուած են.

Դլապալլի, հակուղիլ, հակոսնեայ, բարեգործ, եռանկիւն, կանխատես, գրչակալ, գետնափոր, քարայր, ներքնասենեալ, երկժանի, գանգրահեր, ուղղամիտ, կիսալուսին, փառասէր, լարախաղաց, միջնորմ։

Միենոյն գիշերը միւս եղբայրը արթնցաւ և ըստ իր կնոջ. «Եղբայրս երիտասարդ է, նա կ'ապրի միայնակ և առանց ընկերունիի. ոչ ոք ունի իրեն՝ օդնական ըլլալու համար իր աշխատութեան մէջ և սփոփելու զինքը իր խոնջութիւններէն, արդար չէ որ մենք հասարակաց արտէն նոյնքան ուրայ առնենք որքան ինք. ելլե՛նք, երթա՞նք և գաղտնաբար տանինք իր գէղին վրայ աւելցնել որաներուն մէկ մասը. չպիտի նշմարէ նա վաղը և այսպէս չպիտի մերժէ։» Եւ ըրին ինչպէս մոտածած էին։

Հետեւեալ օրը, եղբայրներէն իւրաքանչիւրը արտը գնաց և շատ զարմացաւ տեսնելով որ երկու գէղերը գարձեալ նման էին. ո՞չ մէկն և ո՞չ միւր չէին կարող ներքնապէս բացատրել այս հրաշակիքը։ Նոյնպէս ըրին շատ գիշերներ շարունակ, բայց որովհետեւ անոնցմէ ամէն մէկը միեւնոյն թիւով որաներ կը տանէր իր եղբօր գէղին, գէղերը կը մնային համահաւասար, մինչև որ գի-

130. Հ Պ Ա. Հ Ա. Ն Պ.

Հետեւեալ անուններէն մէյ մէկ բայ եւ մէյ մէկ ածական շինեցէ՛.

Զարմանք. զմայլանք. փառասիրութիւն. քաղցրութիւն. ծերութիւն. սովորութիւն. զարհուրանք. խոնարհութիւն. փայլ. անէծք. գատապարտութիւն. ձանձրոյթ. զուարծութիւն. տաղտուկ. արդարութիւն. ախրութիւն. յարգանք. երկիւղ. ոյժ. ոէր. նողկանք. խոնջանք. ձգութիւն։

շեր մը, երկուքն ալ դէտ կենալով՝ որպէս զի այդ գաղտնիքին պատճառը հասկնան, մէկմէկու պատահեցան, իւրաքանչիւրը իր գիրկին մէջ վերուցած այն որաները, զորո իրարու կը սահմանէին փոխադարձաբար :

Արդ, այն վայրն, ուր ա'յնքան բարի խորհուրդը մը ծագած էր միանդամայն և ա'յնքան յարատեւութեամբ՝ երկու մարդոց մտքին մէջ, անշուշտ Աստուծոյ հաճելի տեղ մըն էր, և մարդիկ օրհնեցին զայն և ընտրեցին շինելու համար հոն Աստուծոյ տուն մը :

80. ՆԱՄԵՐԱՇԽՈՒԹԻՒՆ ԵՒ ՑԱՌՅՁԴԻՄՈՒԹԻՒՆ

Եթէ ակնարկ մը նետես զլիսէդ մինչեւ ոտքդ քեղ պատսպարող հագուստներուն վրայ, (նոյն խեկ եթէ աղքատի մը պէս ալ հագուած ըլլաս), պիտի տեսնես որ մշակը, մանողը, ոստայնանկը, ներկարարը, նաւալվարը, մեքենագործը և որիշ բաղմաթիւ արհեստաւորներ, հաղարումէկ դժուարին և գիտնական արհեստներ ի գործ դնելով և

131. Հ Բ Ս. Հ Ա Կ Պ.

Ի՞նչ կ'ընեն հետեւեալ գործիներով.

Անկիւնաչափ. գրոց. անօսրաչափ. օդաչափ. պարոնակ. հերիւն. պարզուա. մաղ. հոսիչ. հեռադէտ. ցաքան. ընթացաչափ. ծուզակ. ուժաչափ. մամուլ. գալիկոն. օգապարիկ. փքոց. շերեփ. ցնցուղ. երկանաքար. խթան :

բազում տարիներու ուսումնասիրութիւն ու փորձառութիւն ի կիր արկանելով՝ կատարելագործած են քու այդ համեստ զգեստներդ : Քու կօշիկիդ ամենափոքր գամը իսկ կը բավանդակէ իր մէջ երկալթին գիւտաղ, հանքերու շահագործումը, հանածոյին հալեցումը բարձր փուռերու մէջ, ցուլածոյին զառումը, թելահան գործիքին հրաշքները, դարբնոցի վիոցին շինութիւնը և գործաւորին շուտու հանճարեղ աշխատութիւնը : Հաղարաւոր սերունդներ աշխատած են այն ամենապարզ առարկային շինութեան համար, զոր ամենայետին գործաւորը չնչին գումարով մը կրնայ գնել այսօր :

Հասկցաք հիմայ որ մեղմէ առաջ ապրող բուլը մարդիկ, առաւել կամ նուազ մեր անանուն բարերարներն եղած են: Դոք պարտական էք անոնց զաւակներուն որ ձեղի ժամանակակից են: Բաւական չէ միայն անոնց չարիք չընել ձեր պարագը հատուցանելու համար, այւ պէտք է որ դոք ալ բարիք մը ընէք, և թողոք զայն ձեզմէ վերջիններուն, ինչպէս որ ձեր նախորդները ըրած և թողած են ձեղի:

132. Հ Բ Ս. Հ Ա Կ Պ.

Որո՞նք կ'ընեն սա զործողութիւնները.

Մագլցիլ. կրթել. գգուել. թոչիլ. հեծեծել. աձիլ. տիրել. սեւցնել. կարմրիլ. բժշկել. քնանալ. դողալ. մաշիլ. խօնարհիլ. կրծել. թնդալ. սուլել. հնաղանդիլ. հրամայել. հոկել:

ՕՐԻՆԱԿ. — Կատուն, կապիկը, արջը կը մազցին:

81. ԳԻՒՂԻՆ ԴԱՐԲԻՆԸ

Շագանակի մը ծառին տակ լայն
Կ'երեւի գարբնոց գիւղին.
Դարբինը՝ զօրեղ մի մարդ է այն,
Հաստատապինդ ձեռքով ուժդին.
Իր բազուկները թխորակ՝
Երկալթ ձողի են նմանակ։

Մազեր գուռղ, երկայն ու սե,
Դէմքն է գորշ արեւահար,
Ճակտէն հոսի քրտինքն ի հեւ,
Իր շահու գուռն է խոնարհ։
Անվախ նայի մարդու երես,
Զի ճանչեն զինք միշտ պարզերես։

Այդէն մինչ մութն յաք եռանդուն՝
Իր փրոցներ տատանին.
Դիւրաւ լսուի մուրճի թնդիւնն
Որ միշտ կոփէ ծանր ուժդին,
Ինչպէս ժամհարն զարնէ արագ,
Իրիկնամուտ ժամուն զանդակ։

183. Հ Յ Ս. Հ Յ Ա. Կ Պ.

Տուկ'ֆ հիմա անուն
Սննդական բոյսի, հիւսելի բոյսի, իւղաւոր բոյսի
գեղական բոյսի։
Եւ ըսկ'ֆ ք որո՞նի են այդ բոյսերուն արտադրիւններ։

Տղաք՝ դարձին դպրոցէն տուն,
Նային ուշով բաց դրան.
Սիրեն տեսնել այն բոց հրատուն,
Լսել փրոցին ահեղ ձայն,
Բռնել կայծերն թռչող հրային,
Զերդ տաշեղներ քշտուած փայտին։

Կիրակի՝ նա կ'երթայ մատուռ,
Մօտ իր տղոց սիրական,
Եւ քարոզին միշտ անձնատոր,
Միտ դնէ նաև աղջկան
Որ կ'երգէ մէջ դպրաց դասուն,
Եւ հրճուի սիրտն իր զուարթուն։

Թուի լսել ձայնն իր մօրկան,
Իրը երգողը դրախտին.
Ի՞նչ վոյթ խորհիլ թէ իր գամբան
Ի՞նչպէս հանգչի սիրելին.
Սրբէ ձեռքովն հաստ, անկոպար՝
Սրցունքն հոսող այտէն վար։

184. Հ Յ Ս. Հ Յ Ա. Կ Պ.

Պատախանեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

Ի՞նչ տեսա՛ խաղեր գիտէք: — Ո՞ր խաղերը հրա-
սնգիչ են: — Ո՞ր տեսա՛ խաղերը վեասակար են: —
Դաք ընդհանրապէս ի՞նչ տեսակ բաներով զրոնե-
ու են:

82. ՆԱՊԱՍՏԱԿՆԵՐԸ

Նապաստակներն առառաւելն եօթը կամ ոթը տարի կ'ապրին։ Իրենց կեանքին տեւողութիւնը, ինչպէս ուրիշ կենդանիներունը, իրենց մարմինին ամբողջական զարգացման ժամանակին համեմատած, կան է։ Անոնք դրեթէ մէկ տարուան ընթացքին մէջ կը ստանան իրենց բոլոր աճումը։ Կեանքերնին առանձնութեան և լուսութեան մէջ կ'անցընեն, երբ զանոնք բռնելու կամ չարչարելու և կամ վիրաւորելու ըլլանք, այն ատեն միայն լսելի կ'ընեն իրենց ձայնը, որ սուր աղաղակ մը չէ, այլ բաւական զօրաւոր ձայն մը. դրեթէ նման մարդուն ձայնին։ Իրենց սովորութենէն և բնաւորութենէն երեւցածին պէս վայրենի չեն, այլ քաղցր են և ընդունակ տեսակ մը կրթութեան։ Անոնք մինչ աստիճան մը կը վարժուին մեզի և անձնատուր կ'ըլլան մեր գգուանքին, բայց երբեք ընտանի կենդանիներ ըլլալու աստիճան չեն կրնար կրթուիլ ինչու որ նոյն իսկ անոնք որ ձագ եղած ատեննին բռնուած և տան մէջ մեծցած են, երբ առիթը ներկայանայ, կը փախչին անմիջապէս։

135. Հ Ր Ա. Հ Ա. Ն. Գ.

Հետեւեալ բառերը իկ, ակ կամ ուկ մասնիկներու առաջական ըրեկ'.

Նաւ, գայլ, սայլ, կայծ, լիճ, հատ, որդի, հաւ, կատու, ցուպ, թռչուն, հորթ, ձագ, մահուկ, դուռ-

83. ՆԱՒ

Զուկերն ունին ի բնէ այնպիսի ձեւ մը և անդամներ որ կարող կ'ըլլան ջուրի վրայ կենալ և ուղածնուն պէս շարժիլ։ Մարդիկ ալ ծովուն վրայ ճամբորդելու համար շինեցին կուրեր, ակասեներ, մակոյկներ, նաւակներ և նաւեր, որոնց ձուկի ձեւ տուին, որ կլոցի կը նմանի, վասն զի, ինչպէս որ ջուլհակին գործիքին թեւերուն վրայ կը սահի կկոցը, նոյնպէս նաւերը ջուրի վրայ կը սահին, ճամբայ կը բանան։ Թիւակներ շինելու համար ալ նաւաշէնները ձուկի լուղակն օրինակ առածեն, և անոր պոչին նայելով յեկը շինած են, ինչու որ ձուկը՝ եթէ լուղակներ չունենար, պիտի չկրնար յառաջ երթալ, նոյնպէս ասդին անդին պիտի չկրնար գառնալ, եթէ չունենար պոջն որ ըստ հաճոյս աջ ու ձախ կը շարժէ։

Նաւերը քալեցնելու համար ուրիշ բաներ ալ կը գործածեն, ինչպէս չուան, թի, առագաստ, շոգի և պտուտակաւոր անիւ։ Առագաստները լայն կտակի կտորներ են՝ կայմերուն կցուած։ հովին

136. Հ Ր Ա. Հ Ա. Ն. Գ.

Հետեւեալ բառերէն մէյ մէկ անդրատառ կազմեցէ՛ եւ տուէ՛ նշանակութիւննին.

Տունկ, մահ, թօն, ծամ, կաթ, խոփ, մարախ, թռւխ, պատ, որս, ուլ, ծոյլ, թռւփ, լերկ, հին, գոհ, ակներեւ, փուռ, կէս, գէս, խմել, խակ։

ՕՐԻՆԱԿ. — Տունկ — խունկ. մահ — համ։

առագաստները կ'ուռին, այնպէս որ նաւը առաջ
կը քշուի և ջուրին վրայ կը սահի:

Նաւերը կը ծփան օրօրուելով իւելի՞ն դէպի
առաջից, այսինքն եւեւին ու առջեւին, և ասոր
կ'ըսեն ելեւից. նոյնպէս շարժում մը, ճօճում մը
կայ նաւուն աջակողմէն ձախակողմը, և ասոր
կ'ըսեն երերում: Այս երկու շարժումներէն է որ
երբեմն մարդիկ ծովէն կը բռնուին, այսինքն՝ ի-
րենց սիրտը կը խառնուի և կը սկսին փսխել:

Նաւասիները նաւուն սպասաւորներն են որ
նաւապետին հրամանով այլ և այլ նաւային գոր-
ծեր կ'ընեն: Նաւուղիղը նաւուն ճամբան ուղղող
մարդն է, իսկ նաւասիկները նորահաս աշակերտ-
ներ են, որոնք օր մը նաւաստի ըլլալու կը պատ-
րաստուին:

Բաց ծովուն վրայ նաւը քալեցնելու համար,
այնպէս որ պէտք եղած տեղն երթայ, կողմնա-
ցոյց կը գործածեն: Մագնիսացած ասեղ մըն է
կողմնացոյցը որ զջանակի մը առանցքին վրայ կը
կենայ և այս զջանակը ժամերուն թիւերը նշա-
նակերու տեղ երկրիս այլ և այլ կողմերը կը ցուց-
նէ: Մեր կիսագունտին վրայ այս ասեղին ծայրը
միշտ դէպի հիւսիսային բեւերը կը դառնայ.
Իսկ երբ միւս կիսագունտին վրայ գտնուի՝ ասեղը
չի դառնար:

112. Հ Ր Ա Հ Ս Կ Վ.

Հետեւեալ մասնիկներով սկսող երկերկու բառ
գտէ՛ք եւ տուէ՛ք նշանակութիւնները.

Հակ, գեր, արտ, բաց, բաղ, ենթ, համ, հոմ:

ՕՐԻՆԱԿ.—Հակուեայ, հակակիո, եայլն:

84. Շ Ո Ւ Ա Յ Տ Տ Ո Ւ Բ Ի Ւ Ն

Մ Ո Ւ Ր Ա Ց Ի Կ Ը

Ողորմեցէ՛ք, ողորմեցէ՛ք,
Տեսէ՛ք վիճակս խղճալի.
Կարեկցաբար հէգիս տուէք
Դանկ մը կամ մէկ պատառ հացի:

Երկու օր է չեմ ճաշակած
Կերակուրի, ա՛խ, մէկ փըշուր,
Քարերն ինձ բարձ էին եղած,
Ու անկողին՝ գետինն ամուր:

Մհ, ի՛նչ հարուստ էի, երբոր
Ծնողքէս սիրուած մանուկ մ՛էի.
Սակայն, վա՛յ ինձ, մինչ մահուան օր
Յաւ ու թախիծ իրենց արւի:

Կ'անգոսնէի իրենց խնամ,
Սէրն ու խրատ, էի ես հեստ.
Քըմացս էին ունայն, անհամ
Խմաստութիւն, ուսում, արուեստ:

Իմ բարք էին մեղի ու թեթև,
Միշտ միտք ու սիրտ թափուր մնացին,

138. Հ Ր Ա Հ Ս Կ Վ.

Հետեւեալ մասնիկներով վերջացող երկերկու բառ
գտէ՛ք եւ տուէ՛ք նշանակութիւնները.

Անք, ած, եստ, էք, ինք, իւն, իք, ոյթ, ուածք,
ուկ, ուք, ութիւն, ում, ունդ, ուստ, ուրդ, ան, եայ,
ինչ, նակ, ուն, պան, նոց, ստան, արան, իկ, ական:

ՕՐԻՆԱԿ.—Անբ=Զարմանի, տանցանի, եւայլի:

Գ. Մայր. Լեզու Դաստիառ

Ծնողքիս աղերսն էր ի դերե,
Եւ խուլ էի իրենց ցաւին:

Անոնք մեռան և ես՝ փոխան
Խընայելու՝ շուայլ շուայտ
Եղայ ւարդէն եզրորդ ամրան
Տուն, ագարակ էին անյայտ:

Ու խոյս տուի, ինչպէս Կայէն,
Կը թափառիմ անօթեւան.
Զիս մարդկութիւն գո՛ւրս իր մէջէն
Թըքած է: Ո՞հ, ո՞վ ինձ նման...:

Արդ իմ բաժին քաղց ու զրկանք
Սիրուն մանկունք, ձեղ օրինակ.—
Չըւառութիւն, ողբ, տառապանք
Են յիմարին շահն ու վաստակ:

85. ՃԱՄԲՈՐԴՈՒԻԹԻՒՆ

Հեռու երկիրներ երթալը ճամբորդութիւն
Կըսուի, և ճամբորդութիւն կատարող մարդ մը՝
ճամբորդ: Ճամբորդութեան նպատակն է վաճառականութիւն, և կամ պարդ պտոյտ մը զրօսան-

139. ՀՐԱՄԱՆ

Հսկ' եւ գրեցկ'.

1. Որո՞նք են նախադաս մասնիկները: — 2. Ո՞րո՞նք են յետադաս մասնիկները: — 3. Որո՞նք են այն նախադաս մասնիկները՝ որո՞նք մխտական իմաստը կուտան բառին: — 4. Ի՞նչ ըսել է պարդ բառ: — 5. Ի՞նչ ըսել է բարդ բառ: — 6. Ի՞նչ ըսել է ածանցեալ բառ:

Քի և հետաքրքրութեան համար. այս վերջին պարագային մէջ ճամբորդ մը զրօսաշրջիկ կը կոչուի:
Երկու տեսակ ճամբորդութիւն կայ, ցամաքային և ծովային: Ցամաքային ճամբորդութիւնները կը կատարուին հետիոտն, ձիով, ուղտով, հեծելանիով, կառքով, հանրակառքով կամ շոգեկառքով: Կարաւանն կը կոչուի ճամբորդներու խումբ մը՝ որ ապահովութեան համար խմբովին կը ճամբորդեն հետիոտն, ձիերով, ուղտերով, սայւերով, և այլն: Ծովային ճամբորդութիւնները կը կատարուին տեսակ նաւերով: Տեսակ մը ճամբորդութիւն ալ երեւակայրած են մարդիկ, օդային ճամբորդութիւնը՝ որ կրնայ կատարուիլ միայն օդապարիկով. բայց այս գործը անկատարութիւններ ունենալուն համար գործածութիւնը սովորական գարձած չէ:

Կառախումբը խումբ մըն է կառքերու (վակոն)՝ որոնց իրարու կազուած ըլլալով՝ միահաղոյն կը թաւալին երկու երկաթ ձողերու վրայէն, մաս-

140. ՀՐԱՄԱՆ

Յատկացուցիչներուն տեղ յարմար ածականներ դրէ՛ք.

Մարդու սիրու, Զատկի տօն, գրամի խօսք, գարնան ծաղիկ, տղու հարցում, ամառուան եղանակ, եկեղեցին պաշտօնեայ, և պիտի սոյը, ընտանիքի պատիւ, հօր տուն, մօր լեզու:

ՕՐԻՆԱԿ. — Մարդկային սիրտ:

նաւոր մեքենայի մը միջոցաւ՝ որ վայրաշարժ կը կոչուի: Երկարուղի կ'ըսուի այն ճամբան՝ որ յատկացեալ է կառախմբի մը երթեւեկութեանց: Կառախմումբը ցամաքային ճամբորդութեանց մէջ ամէնէն արագ միջոցն է:

Օդապարիկ կամ պարօն ըսուածը պարապ գունտ մըն է՝ դիպակէ շինուած և ձգախէժով ջնարակեալ, որուն յատակէն կախուած է մնտուկ մը՝ ուր պիտի նատի օդաչուն: Այս գունտը կը լեցընէն օդէն աւելի թեթև նիւթով մը որ կընայ ըլլալ ջրածին կամ լուսատու կաղ. այն ատեն օդը վեր կը մղէ օդապարիկը որ կը բարձրանայ մինչև տասն հազար և աւելի մէթր՝ ծովուն մակերեւոյթէն: Գունտին գագաթը դռնակ մը կայ՝ զոր օդաչուն ուզած ժամանակ բանալով՝ պարունակեալ կազէն մաս մը կը պարպէ, որպէս զի ծանրանայ և գետին իջնէ. բայց եթէ իջնելէն վերջը ուզէ վերստին բարձրանալ, օդաչուն իր հետ առած աւազի պարկերէն մէկը կամ երկուքը դուրս թափելով՝ օդապարիկը կը թեթեւցնէ և այս կերպով վերստին կը բարձրանայ:

141. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

Յիշեցէ՛ երեֆ անուն.

Բանաստեղծի, նշանաւոր նկարիչի, պատմագէտի, փելատիայի, երաժիշտի, նաւահանգիստի, ծոցի, ջըրանցքի, կղզիի, պարանոցի, տօնի:

86. Վ Ա Ճ Ա Ռ Ա Կ Ա Ն Ե

Վաճառականութիւնը մարդիկ իրարու հետ կը կապէ. անով մարդիկ, կարծես, իրարու ձեռքէ կը բոնեն աշխարհիս մէկ ծայրէն միւսը: Վաճառականն է որ հողագործին կը բերէ գործարանատիրոջ արտադրած կտաւը, գործարանատէրին բուրդը, բամպակը, կանեփը, և հողագործին ալ՝ հոնտերը:

Վաճառականն է որ կը տանի քաղաքներու մէջ, նոյն խոկ գիւղերու խորերը, ծովեղերքներէն արտադրուած աղը, Հնդկաստանէն ելած համեմները, Ամերիկայի հարստութիւնները, անտառներուն փայտերը և հեռաւոր երկիրներու պտուղները:

Այսպէս՝ վաճառականը երկրիս զանազան հեռաւոր մասերը իրարու հետ հազորդակցութեան կը գնէ: Յաճախ խանութպանի մը պղտիկ խանութին մէջ կը գտնուին երկրիս ամէն կողմերուն արտադրութիւնները, ինչպէս՝ Հնդկաստանի պըղպեղը և լեղակը, Ամերիկայի բամպակը, Մօքայի

142. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ յատկացուցիչները ածականի վերածեցէ՛ եւ մէյմէկ յարմար գոյական յատկացուցէ՛ անոնց.

Գիշերուան, մարդու, մահուան, ձմեռուան, գիտունի, աղու, վայրենիի, սատանայի, աշխարհի, հիւանդի, միամբի, աղքատի, հարսնիքի, հոգիի, գէմքի, ձեռքի, տան, նաւու, դաշտի, տուրքի, հովիւի: ՕՐԻՆԱԿ. — Գիշերային պտոյս, մարդկային տկարութիւն:

խահուէն, և այլն. այնպէս որ այդ պղտիկ խանութը լեցնելու համար պէտք եղած է որ ահագին նաև մեծածաւալ ծովերէն անցնին և երկրիս մէկ ժարէն միւսը մարդիկ շարժման մէջ ըլլան :

Ուրեմն օդտակար և լաւ գործ է վաճառականութիւնը, և ինչ որ մարդոց օդտակար է, բարի և պատուաւոր ալ է:

Վաճառականը պէտք է ըլլայ ուղղամիտ և անկեղծ, առանց որու ան խարերայ մըն է որ կը ջանայ թակարգներ լարել՝ տղէտներու ձեռքէն ստակ կորցելու համար:

Երբ վաճառական մը կ'ըսէ գնողին. «Ահա՝ լաւ ապրանք մը»՝ դիտնալով հանդերձ թէ ան գէշ է, գողութիւն ըրած կ'ըլլայ : Երբ հնարք մը կամ գաղտնի միջոց մը կը գործէ գէշ բանի մը թերութիւնները ծածկելու համար, դարձեալ գողութիւն է ըրածը :

Գողյած կը համարուի այն՝ որ ուրիշներուն տղիտութենէն օդուտ քաղելով, վաճառք մը իր իսկական արժէքէն խիստ շատ աւելի գինով կը ծախէ :

143. Հ Բ Ս. Հ Ա. Ն. Գ.

Պատասխանեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

1. Ի՞նչ ըսել է գեղարուեատ. քանի մը գեղարուեատի անուն տուէք: — 2. Ի՞նչ կը կոչուի հնութիւններու հաւաքածոյ մը պարունակող մեծ շէնքը: — 3. Ի՞նչ ըսել է հնութիւն: — 4. Հնութիւններ վնասող մարդուն ի՞նչ կ'ըսն: — 5. Ի՞նչ ըսել է կենդանաբաշխական պարտէզ, բուսաբանական պարտէզ:

Երբ վաճառականի մը խանութը մտնեմ, կը կարծեմ որ կը գտնուիմ օրինաւոր և ուղղամիտ մարդու մը քով, որը միայն արդար և իրաւացի շահ մը կը փնտուէ իր աշխատութեան փոխարէն, և ոչ թէ խարերայի մը մօտ, որ ինձի գէմ թակարդ պիտի լարէ քսակս գողնալու համար:

87. Խ Ի Ղ Ճ Ի Ք Ն Ն Ո Ւ Թ Ի Ւ Ն

Ֆրանքլին իր երիտասարդութեանը ատեն բաւական գէշ ունակութիւններ ունենալու հակամէտ էր: Սակայն, իր վրայ հսկելուն և իշխելուն չնորսիւ, շատ առաքինի և իմաստուն մարդ մը եղաւ: Գիտէր թէ ի՞նչպէս կարեւոր է ամէն օր գործերու մասին խղճի ֆննութիւն լնել: — «Ի՞նչ կ'ընէ վաճառականը՝ որ կուզէ հարստանալ, կ'ըսէր: — Ճիշդ հաշիւ կը բռնէ իր ելք ու մուտքին:» Ի՞նչ պէտք է ընէ մարդ մը որ կ'ուզէ աւելի կատար:

144. Հ Բ Ս. Հ Ա. Ն. Գ.

Պատասխանեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

1. Ի՞նչո՞ւ համար երկաթագործը՝ երկաթը ծեծելէ առաջ՝ կը տաքցնէ զայն: — 2. Ի՞նչու համար պղինձէ ամանները կ'անագին: — 3. Սնձրեւները ամպերէն առաջ կուգան և ամպերն ալ ծովուն աղի ջուրէն. ինչո՞ւ համար, ուրեմն, անձրեւի ջուրն աղի չէ: — 4. Ծիածանը ի՞նչ բանէ կը գոյանայ: — 5. Ի՞նչ է փոթորիկը: — 6. Փոթորիկի ատեն ծառի տակ կենալը խոնեմութիւն է:

եալ ըլլալ։ Պէտք է որ ամէն առատու և ամէն իւրիկուն ուսումնասիրէ իր հոգեկան վիճակը, ինքնիրեն հարցնէ թէ ի՞նչ բանի մէջ լաւագոյն եղած է։

Իր խղճի այս օրական քննութեան մէջ աւելի յաջողելու համար, Մրանքին մտածեց պզտիկ տետրակ մը ունենալ ուր ամէն օր սև գիծով կը նշանակէր իր գործած ամէն մէկ յանցանքը, այն բարոյական սկզբունքին դիմաց՝ որու մասին թերացած էր։

Այսպէս յաջողեցաւ իր թերութիւններէն ազատիլ։ Իր թերութիւնները ուղղելու լաւագոյն միջոցն է անոնց հետ մի առ մի կոռուիլ։

88. ԽՈՆԱՐՀԸ ԵՒ ՀՊԱՐՏԸ

Խոնարհը իր գիտութեան, խոհեմութեան, յաջողութեան և ուրիշ յատկութեանց վրայ չի պարծիր, ու՝ երբ ուրիշները կը դովեն զինքը՝ բնաւ չի մեծամտիր, այլ իր պակասութիւնները միտքը

145. Հ Յ Ս. Հ Յ. Ն Գ.

Հետեւեալ անուններն ու ածականները վերեւ դրուած մասնիկներով ածանցեցի՛ք.

(աբար)	(ապէս)	(օրէն)	(ալի)
հղբայր	հաստատ	դուարթ	յանկարծ
հայր	զօրեղ	կոյր	յաձախ
ընկեր	կարող	առատ	շեշտ
մտերիմ	քաջ	թեթե	ուղիղ
յիմար	մեծ	անկեղծ	թեթե
ծածուկ	յայտնի	լուրջ	կողմ
տէր	ձմարիս	վեհ	շեղ
բարեկամ	վայելուչ	անդութ	ուժգին

բերելով՝ ինքզինքը անարժան կը համարի այն գովեստին. իսկ հպարտը իր միտքին մէջ ինքզինքը գովութեան արժանի կը նկատէ և ուրիշները անարդ ու նուաստ կը համարի։ Խոնարհը երբ դրժուար գործի մը ձեռք զարնելու ըլլայ, իմաստուն և փորձառու մարդոց խորհուրդ կը հարցնէ և ուրիշէ խրատ առնել ամօթ չի նկատեր. իսկ հպարտը այնպէս կը կարծէ թէ իրմէ աւելի իսելացի մարդ չի դանուիր աշխարհի վրայ. ուստի մէկուն հետ խորհրդակցութիւն չըներ։ Խոնարհը ինքզինքը պահասաւոր կը ճանչնայ, և իր բարքն ու վարքը օր ըստ օրէ կը շտկէ, իսկ հպարտը իր պակասութիւնները բնաւ չի տեսնար։ Իր մոլորութիւնները սովորութիւն կը դառնան և ինք միշտ խակ և անուղղայ կը մնայ։ Խոնարհը, եթէ պատիսի արժանի բան մը ընէ, չի նայիր որ հասարակութիւնը զինքը պատուէ։ Իսկ հպարտը, թէև հանրութեան օգուտ մը չընէ, միշտ իր անձին համար պատիւ ու մեծարանք կը խնդրէ։

Բայց ո՞րչափ հպարտը պատուիլ կ'ուզէ, պատիւն ալ ա' նըան հետու կը փախչի իրմէ։ Իսկ խոնարհը ո՞րչափ որ պատիւ չի փնտուեր, ա' նքան աւելի պատիւ կը դանէ։

146. Հ Յ Ս. Հ Յ. Ն Գ.

Հետեւեալ խօսերը ամբողջացուցէ՛ք շեղագիր բառերը յեղաշրջելով.

1. Ազահիր չէ որ կը տիրէ իր ոսկիին, այլ
2. Պարտինք ուսեւ ապրելու համար, և ոչ թէ
3. Ասուուած կը բարձրացնէ այն որ կը խոնարհ և
4. Մարդ կընայ մտիկ ընել առանց շաելու ինչպէս որ կընայ
5. Եթէ դուն խանութի աղեկ պահես

89. Ա Ի Ե Լ Ո Ր Դ Ա Պ Ա Շ Տ

Կան մարդիկ, որ ոչինչ բաներու կը հաւասա՞ն, ագռաւն ու չղջիկը չարագուշակ թռչուններ տան, թէպէտ այդ բաները սուտ են : Այսպիսօք բայց այս կարծիքը բոլըրովին անհիմն է : Ասուտ բաներու հաւատացողին Անելորդապաշտ կը նկները շատ վախսկոտ են. երբոր գիշերը մուսեն : Սովորաբար՝ տգէտ մարդիկ աւելի կը հայն՝ սենեակ մը երթան, կը դողան՝ մտածելով որ ւատան այսպիսի անհիմն բաներու : և աղ մը կրնայ աչքերնուն երևիլ : և ըչափ տգէտ

Աւելորդապաշտը, երբ յանկարծ արիւնը ա. պարզամիտ ըլլալու է մարդ որ ասանկ բանեւ կանջին զարնելով գունչէ, կ'ըսէ, «Ականջս կիւ հաւատայ»: Ատենօք մարդիկ կային որ կը կարծէին թէ խօսի, զիս կը յիշեն»: Երբոր բանի մը վրայ քիւ Այս կը պայի, հիւր պիտիմիք բաները կընան գուշակել: Ինչպէս կիներ գայ» կ'ըսէ: Երբոր կերակուր կերած ատենը համան որ բուղդ կը բանան կորսուած բան մը գրտցին պատառը գետին իյնայ, «Անօրի մարդ կայելու համար, ասոր անոր փափաքն իմանալու հակ'ըսէ: Երբոր ձեռքին ափը քերուի, կը կարծէր: Զեռնահայներ կային, ինչպէս որ հիմակ թէ ստակ պիտի առնէ:

Այսպէս՝ գիւրահաւաւան է աւելորդապաշտը ին գուշակել թէ մարդ մը բազգաւո՞ր է թէ երբոր սեղանի վրայ գինի կամ սուրճ թափի՝ անբաղդ. վիուկներ կամ մեռելահարցուկներ կայ զէկ նշան կը սեպէ, եթէ իւղ թափի՝ «Դէշ է, որոնք մեռեները կը կանչէին, անոնց բան մը կ'ըսէ: Տասերեք թիւը չարագուշակ թիւ կը համրցնելու համար. կային նաև կախարդներ՝ ու մարի, և երբոր տասերեք մարդ միւնոյն սեղանը պայլեայլ համայը կը ներին:

Այսօր շատ մարդիկ այս տեսակ բաներու նը նստած տեսնէ, կը կարծէ թէ նոյն տարին Այսօր շատ մարդիկ այս տեսակ բաներու անոնցմէ մէկը անպատճառ պիտի մեռնի: Նոյնպէն հաւատար. և, եթէ պատահին այնպիսի անկ'ըսէ թէ «Աղէկ օրեր և գէշ օրեր կան» :

147. Հ Ր Ա Հ Ա Կ Վ

Կետերուն տեղ խօսին յարմար նախադասուրիւն մը աւելցուցե՛լ.

1. Երկինք և երկիր պիտի անցնին, բայց . . . :
2. Երիտասարդութեանդ ժամանակ աշխատէ, որպէտ մնութիւն, բուսաբանութիւն, տարրաբանութիւն, աշզի . . . : - 3. Հայրդ ու մայրդ պատուէ, որպէտ զի . . . բերականութիւն, մարդակազմութիւն, կիմոդանաւութիւն, բուսաբանութիւն, տիեզերագրութիւն, թուարանութիւն, աշզի . . . : - 4. Յակոր շատ բան չի սորվիր, թէպէտեւ . . . : - 5. Բիտունէական, աստուածաբանութիւն, քաղաքական եղէզը կը ծոփ, բայց . . . : - 6. Երջանիկ բլլալու համար ստուութիւն, աւտոնին անտեսութիւն, պատմութիւն, մարդիկ հարստութիւն կը վիճառեն, սակայն և այնպէս . . . բագլատութիւն, նախօսութիւն, ախտաբանութիւն :

Այս տեսակ մարդիկ այնպէս կը կարծեն որ

Այսպիսի բաները սուտ են : Այսպիսօք բայց այս կարծիքը բոլըրովին անհիմն է: Ասուտ բաները հաւատացողին Անելորդապաշտ կը նկները շատ վախսկոտ են. երբոր գիշերը մուսեն : Սովորաբար՝ տգէտ մարդիկ աւելի կը հայն՝ սենեակ մը երթան, կը դողան՝ մտածելով որ ւատան այսպիսի անհիմն բաներու :

Աղ մը կրնայ աչքերնուն երևիլ : և ըչափ տգէտ

կը գտնուին, որ ձեռքի գիծերը գիտելով՝ կ'ու-

թէ մարդ մը բազգաւո՞ր է թէ

երբոր սեղանի վրայ գինի կամ սուրճ թափի՝ անբաղդ. վիուկներ կամ մեռելահարցուկներ կայ:

զէկ նշան կը սեպէ, եթէ իւղ թափի՝ «Դէշ է, որոնք մեռեները կը կանչէին, անոնց բան մը կ'ըսէ:

Տասերեք թիւը չարագուշակ թիւ կը համրցնելու համար. կային նաև կախարդներ՝ ու

մարի, և երբոր տասերեք մարդ միւնոյն սեղանը պայլեայլ համայը կը ներին:

Այսօր շատ մարդիկ այս տեսակ բաներու նը նստած տեսնէ, կը կարծէ թէ նոյն տարին Այսօր շատ մարդիկ այս տեսակ բաներու անոնցմէ մէկը անպատճառ պիտի մեռնի: Նոյնպէն հաւատար. և, եթէ պատահին այնպիսի անկ'ըսէ թէ «Աղէկ օրեր և գէշ օրեր կան» :

148. Հ Ր Ա Հ Ա Կ Վ

Եց բաներու վրայ կը խօսին հետեւեալ զիտուրիւնները.

անոնք խարերաներ են. և ստակ առնելու համար
երկդիմի և անորոշ խօսքեր կ'ըսեն ու միամիտնե
ըը կը խարեն :

90. ՃԱՆՃԱՀԱՒ

Ահաւասիկ կենդանի էակներուն ամէնէն վայ պատուաւոր ապրուստ հայթայթել, և տան-
յելչաձեւը և ամէնէն աւելի վառ գոյն ունեցողին մը կարեւոր խնայողութիւններ ընել: Հա-
Արուեստով յղկուած քարեր ու մետաղներ՝ բնուստ կամ իշխանազուն տիկիններու և օրիորդ-
թեան այդ գոհարին հետ չեն բաղդատուիր: Թրոտւ համար ալ քաղցր զբաղում մըն է ասեղը.
չուններուն մէջ մեծութեան վերին աստիճան միայն գատարկակեցութեան ձանձրոյթէն կ'ա-
վրայ զայն գրած է բնութիւնը: Իր գլուխ գոլուէ զանոնք, այլ և առիթ կ'ընծայէ անոնց՝ ի-
ծոցն է այդ փոքրիկ ճանճահաւը. թոշուններու առաջ ձեռքի վաստակով աղքատներ միփթարելու-
ար ւած ձիրքերու ամբողջութեամբը լցցուցած ամէն ժամանակ, կիներու գլխաւոր զրա-
զայն, թեթեւութիւն, արագութիւն, փութկոսով զը ամէն ժամանակ, կիներու գլխաւոր զրա-
թիւն, չնորհ և ճոխ զարդարանք, ամէն ինչ մը եղած է: Հին ժամանակ Յոյն և Հռով-
վերաբերի այդ փոքրիկ սիրեցեալին: Զմրուխտեցի տիկինները իրենց հագուստները իրենք
կարկեհան, տպագիոն կը լողան անոր զգեստներու կարէին. նոյնպէս իրենց ամուսինին ու զա-
վրայ: Երբեք չ'աղտեղեր զանոնք երկու փոշիով ներուն հանդերձները: Մեծն Ալեքսանդր
իր օդային կեանքին մէջ հազիւ երբեմն կը տե՛րծանքով ցոյց կուտար իր հանդերձները, զորա-
նուի գալարիքի դպչիլը. միշտ օդի մէջ էրծանքով ցոյց կուտար իր հանդերձները կարէին: Օդոստոս կայսրը իր կնոջ
ծաղիկէ ծաղիկ թռչելով. անոնց թարմութիւնը կը կարէին: Օդոստոս կայսրը իր կնոջ
ունի, ինչպէս ունի անոնց փայլը. կ'ապրի անոնազիկներուն կարած հանդերձները միայն կը
նեկտարով և միայն այն կլիմաներուն մէջ, ողնէր: Մարի Անթուանէթ իր զգեստները ինք
ծաղիկներ անդադար իրարու կը յաջորդեն:

149. ՀՐԱ. Հ. Ս. Վ. Գ.

Ի՞նչ ըսել է.

Բութ, սոսրակէտ, միջակէտ, վերջակէտ, կալ-
ման կէտ, փակագիծ, չակերտ, անջատման գիծ:
Ըսկ' համառօտիւ անոնց գործածուրեան եղանակներ
(Տե՛ս Տարրական Քերականուրիւն, էջ 48)

91. ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ

Ասեղը մեծ դեր կը կատարէ կնոջ կեանքին
, գրէթէ անոր սեփական տարրն է: Ասեղին
ոհիւ՝ աղքատ աղջիկ մը, գործաւորուհի մը կը-

150. ՀՐԱ. Հ. Ս. Վ. Գ.

1. Պատմեցէ՛ք թէ ի՞նչպէս շերամին հունտը մե-
րու կ'ըլլայ: — 2. Ի՞նչ կ'ըսեն շերամ պահելուն և
դնելուն: — 3. Մեր երկրին մէջ ընդհանրապէս ո՞ր
լաքներու բնակիչները կը զբաղին այս գործով: —
Ի՞նչ կ'ըսեն մեր երկրին մէջ արտադրուած մետաքո՞ր:

կը կարկտէր, և ո՞չափ կ'օրհնէր ի՞նքինքը, ու աղջիկնոթեան ժամանակ չէր արհամարհած սեխունքործական աշխատոթիւնները:

92. ՏԻԵԶԵՐԱԳՐՈՒԹԻՒՆ

Տիեզերագրութիւնը կը խօսի տիեզերքի մէ գանուող մեծագոյն մարմիններուն վրայ, որոնք եղածուին աստեղագիտութիւնները:

Արեւը, Լուսինը, Աստղերն ու Երկիրը որ տիեզերքը բռնած է մեզի համար:

Երկիրը, որուն վրայ կ'ապրինք, դնտաձեւ երկիրին պէս գնտաձեւ են նսեւ արեւը, լուսինը ու երկիրքի միւս մարմինները:

Երկինքի բոլոր այս մեծ գունտերը ազգեցուերը՝ ուր աստեղագէտներ զանազան գործիքներով թիւններ ունին Երկիրի վրայ: Երեւը կը լուսաւոր կնային և գեռ ուրիշ տեսակ զննութիւններ կը մեր ցորեկները և Երկիրը աաքցնելով՝ կը ձեւաատարեն գիշեր ցորեկ անընդհատ: Ամէն Երկիրի ցընէ կիմանները: լուսինը կը լուսաւորէ մեր գիշէ մեծ ու փափր գիտարաններ կան: Թուրքիոյ շերները: ամէնքն ալ մէկ մէկ կերպով կը չափեացյագաղոքին մէջ Կայսերական Դիտարանը կը ժամանակը:

Տիեզերագրութեան մէջ կը խօսուի թէ Երկնայի մարմինները Երկիրի վրայ ի՞նչ ազգեցութիւն կ'ընեն

151. ՀՐԱՄԱՆԱԿ

Պատասխաննեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

1. Ի՞նչ է անուն կամ գոյական ըստածը: — 2. Ի՞նք: — 3. Ածականը ի՞նչ է: քանի: — 4. Հոլովը ի՞նչ է և քանի: — 5. Յօղը ի՞նչ պաշտօն ունի: — 6. Քանի տեսակ բայց: — 7. Ենթակայ որո՞ւ կ'ըսուի:

Երկնային մարմիններուն ընդարձակ գիտուաղջիկնոթեան ժամանակակից Աստեղագիտութիւնը կը կոչուի, ու այդ գիտութեամբ զբաղող գիտունները կը կոչուին աւելիացէ: Տիեզերագրութիւնը աստեղագիտութեան համառօտ մէկ մասն է:

Տիեզերագրութեան դասին մէջ ալ կը գործնուող մեծագոյն մարմիններուն վրայ, որոնք եղածուին աստեղագիտական շատ մը գործիքները: Արեւը, Լուսինը, Աստղերն ու Երկիրը որ տիեզերքը ամէնէն գլխաւորներն են աստեղագիտակերպները: Այս Երկուքը կը ործածուին հեռագէտները: Անընդհատ գիտակն ու հեռագէտները: Այս Երկուքը կը արծածուին հեռաւոր գունտերը մեծ ու աւելի մօտ երկիրին պէս գնտաձեւ են նսեւ արեւը, լուսինը ու երկիրքի միւս մարմինները:

Դիտարան կը կոչուին այն հաստատութիւնը ուր աստեղագէտներ զանազան գործիքներով թիւններ ունին Երկիրի վրայ: Երեւը կը լուսաւոր կնային և գեռ ուրիշ տեսակ զննութիւններ կը մեր ցորեկները և Երկիրը աաքցնելով՝ կը ձեւաատարեն գիշեր ցորեկ անընդհատ: Ամէն Երկիրի ցընէ կիմանները: լուսինը կը լուսաւորէ մեր գիշէ մեծ ու փափր գիտարաններ կան: Թուրքիոյ շերները: ամէնքն ալ մէկ մէկ կերպով կը չափեացյագաղոքին մէջ Կայսերական Դիտարանը կը ժամանակակը:

152. ՀՐԱՄԱՆԱԿ

Պատասխաննեցէ՛ հետեւեալ հարցումներուն.

1. Մարդկային կեանքի զանազան հաստակները ունք են: — 2. Որո՞նք են մարդոց անհրաժեշտ պէտիկ: — 3. Անհրաժեշտ չեղող պէտքեր ալ ունի՞ն մարդիկ: — 4. Որո՞նք են մարդկային գլխաւոր ցեղերը: — 5. Քանի ժողովուրդ գիտէք: անոնց իւրաքանչիւրը նչ լեզու կը խօսի: — 6. Քանի տեսակ կրօնք գիտէք: — 7. Մարդոց հեազնեաէ ազնուանալուն և զարգանաւն ի՞նչ կ'ըսուի:

93. ԿՐԹՈՒԹԻՒՆ ԵՒ ՄԱՐԶԱՆՔ

Մարմինին մկանները գործածուելով կ'աճին ու կը զօրանան, ուրեմն զանոնք առողջ վիճակի մէջ պահելու համար կրթութիւն և մարզանք պէտք են։ Մարմինին մարզանքը արիւնին շրջանը կը դիւրացնէ և արդէն թռքերուն ու մորթին ալ օգտակար են։ Ժիղերը կը զօրայնեն, ախորժակ կը բանան և մարզողութեան կ'օգնեն։

Ամէն մարդ կարող է իրեն յարմար մարմնական կրթութիւն մը գտնել։ Քալել, վազել, լողալ, այլևայլ խաղեր խաղալ, ձիավարել, և այլն շատ օգտակար խաղեր են։ Բայց աւելի օգտակար է կանոնաւոր մարմնամարզը։

Մարմինը՝ ինչպէս մարզանքին նոյնպէս հանգիստի կարօտ է, թէև սիրտն ու թռքերը միշտ շարժման մէջ են։ Բուն հանդիսատը քունն է. որչափ որ արթուն եղած ատեննիս ալ մեր մկանները կրնան հանգչել, բայց որովհետեւ ուղեղն ու ժիղերը՝ երբոր արթուն ենք՝ կը գործեն, պարտաւոր ենք քնանալ. որպէս զի անոնք ալ հանգին։

153. Հ Ր Ա. Հ Ս. Ն Գ.

Պատասխանեցէ՞ հետեւեալ հարցումներուն.

1. Ի՞նչ է նախադասութիւնը։ — 2. Ի՞նչ ըսել է յատկացուցիչ ու յատկացեալ։ — 3. Մակրաց որո՞ւ կ'ըսուի և քանի՞ տեսակ է։ — 4. Շաղկապը ի՞նչ է։ — 5. Ի՞նչ է յետադրութիւնը։ — 6. Ի՞նչ է ձայնարկութիւնը։

Մարդ սովորաբար պէտք ունի քսանըչորս ժամուան մէջ ութը ժամ քնանալու։ Անոնք՝ որ քիչ աշխատանք ու քիչ հոգ ունին, կրնան աւելի քիչ քնանալ. բայց առհասարակ աւելի քնասէր են։ Էնդհակառակը անոնք՝ որ ցորեկը միտքով աւելի կաշխատին և գիշերը աւելի շատ քնանալու պէտք ունին, ստէպ աւելի քիչ կը քնանան. այս կարգի մարդիկ երկայնակեաց չեն ըլլար։ Հասուն մարդէն աւելի՝ պատանի մը պէտք ունի քնանալու. իսկ մանուկ մը պէտք է օրուան կէսը քունով անցընէ, վասն զի քունը կը սնուցանէ տղաքը։

Շատ քունը մեզ ծոյլ կ'ընէ, որովհետեւ անմարզութեանէ դանդաղութիւն կ'ունենանք և մեր մկանները իւղ կը կապեն. բայց աւելի վկասակար է քիչ քունը։ Պէտք է միշտ չափ մը պահել թէ՛ կրթութեան և թէ՛ հանդստի ժամերու մէջ։

94. Է Շ Ը

Եշը բնութեամբ այնքան խոնարհ, համբերող և հանդարտ է, ողքան ձին կրակոտ և բուռն է։ Մն յամառութեամբ և թերեւս ալ քաջութեամբ կը համբերէ իրեն արուած հարուածներուն և շարչարանքին, անիկա շատ ժուժկալ է իրեն տրոյած սնունդին թէ՛ որակին և թէ՛ քանակին նկատմամբ. կրնայ գոհանալ ամէնէն կարծը և

154. Հ Ր Ա. Հ Ս. Ն Գ.

Գրեցէ՞ յանի մը ժողովրդական առածներ։

անախորժ խոտերով զորս ձին և ուրիշ կենդանին ներ արհամարհելով իրեն կը թողուն, բայց ջուրի մասին շատ փափկածաշակ է. պէտք է որ խմած ջուրը խիստ յստակ ըլլայ, և միմիայն իր գիտածած առուներէն կը խմէ: Խմելու մասին ալ ժուժական չէ ան. երբ ջուր խմէ, ցռուկը ամբողջութեամբ ջուրին մէջ չի խոթեր, որովհետեւ, կ'ըսեն թէ՝ հոն իր ականջներուն շուքը տեսնելով կ'երկնչի:

Որովհետեւ էշը, ձիուն պէս, քերելու ձանձրոյթը չեն առներ, յաճախ կը գլտորի խոտերուն մէջ, առանց հոգ ընելու վրան գտնուած բեռին լրայ երկու երեք միլիոն մանր խողովակներ կան, համար: Ամէն անգամ որ կարենայ, կը պառկի որ ծակտիք կ'ըսուին, և որոնցմէ քրտինքով դուրս գետնին վրայ գլտորելու համար, և այսպէսով կ'ը թափէ արիւնը իր աւելորդ նիւթերը: Այս կարծես իր տիրոջ հասկցնել կ'ուզէ թէ պէտք եւ ծակտիքը մարմինին բարեխառնութիւնը կը կանոզածին չափ խնամք չի տանիք իրեն:

Չիուն պէս ցեխի և ջուրի մէջ չի տապլտիքը, բակէն, այն ատեն կը քրտնի և քրտինքը ծակոնյին իսկ վախնայ իր ոտքերը թրջելու ցեխոտ տեղերէ չ'ուզէր երբեք անցնիլ: Այս պատճառաւ անոր սրունքները ձիուն սրունքներէն աւելի չոր և նա իւզային նիւթով մը, որ մանր խղիկներու մաքուր են: Էշը կը թութեան ընդունակ է. քաշէս մարթին երեսը կը սրսկի:

Նիներ տեսարաններու վրայ հետաքրքրութեամբ դիտուած են ամէնէն:

155. Հ Բ Ս. Հ Ա. Ն. Գ.

(Շարադրութիւն)

Թրեցէ՛ք շարադրութեան ձեւով թէ ինչո՞ւ համարսէ՛ք թէ ի՞նչ նշանաւոր տեղեր և չէնքեր կան հոն. պէտք է որ ամէն մարդ աշխատի, թէ ի՞նչ օգուտներնչ են անոր բնական և արուեստական արտադրուակը ծագի աշխատութենէն, և թէ ի՞նչ կ'ըլլայ անգորայիւնները. որո՞նք են բնակիչները և ինչո՞վ կը զբաղին ծութեան հետեւանքը:

9. Ս Ա Ք Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

Առողջութեան գլխաւոր մէկ պայմանն ալ մաքրութիւնն է, այսինքն մարմինին մորթը միշտ մաքուր և թարմ պահելն է. ինչպէս մեր ներքին գործարանները, նոյնպէս ալ մորթը իր յատուկ գործն ունի, և այդ գործը չի կրնար կատարել եթէ աղտոտ մնայ:

Մորթին միջոցաւ դուրս կ'ելլեն արիւնին աղտոտ մասերը: Այս է պատճառը որ մեր մարմինին մէջ, առանց հոգ ընելու վրան գտնուած բեռին լրայ երկու երեք միլիոն մանր խողովակներ կան, համար: Ամէն անգամ որ կարենայ, կը պառկի որ ծակտիք կ'ըսուին, և որոնցմէ քրտինքով դուրս գետնին վրայ գլտորելու համար, և այսպէսով կ'ը թափէ արիւնը իր աւելորդ նիւթերը: Այս կարծես իր տիրոջ հասկցնել կ'ուզէ թէ պէտք եւ ծակտիքը մարմինին բարեխառնութիւնը կը կանոզածին չափ խնամք չի տանիք իրեն:

Աւորեն: Երբոր մարմինը տաքնայ՝ յոդնելէն կամ սիբներէն դուրս ելլերով կը զովանայ:

Ասկէ զատ մորթը փափուկ և կակուղ կը անոր սրունքները ձիուն սրունքներէն աւելի չոր և նա իւզային նիւթով մը, որ մանր խղիկներու մաքուր են: Էշը կը թութեան ընդունակ է. քաշէս մարթին երեսը կը սրսկի:

156. Հ Բ Ս. Հ Ա. Ն. Գ.

(Շարադրութիւն)

Նկարագրեցէ՛ք ձեր բնակած քաղաքը կամ գիւղը, թէ ի՞նչ նշանաւոր տեղեր և չէնքեր կան հոն. պէտք է որ ամէն մարդ աշխատի, թէ ի՞նչ օգուտներնչ են անոր բնական և արուեստական արտադրուակը ծագի աշխատութենէն, և թէ ի՞նչ կ'ըլլայ անգորայիւնները և ինչո՞վ կը զբաղին ծութեան հետեւանքը:

96. Ե Զ Ը

Արդ՝ թէ որ ծակտիքն ու իւղոս խզիկները եզր մարդուս համար ձիէն և էշն աւելի աղտոտութեամբ գոցուին, իրենց պաշտօնը չեն կը մարդուս համար ձիէն և միանդամայն կրնար կատարել։ Այն ատեն կամ մորթը պիտի գտակար է։ Մեզի կը ծառայէ և միանդամայն հիւանդանայ կամ արիւնը պիտի խանդարի իր սնուցանէ։ Ասոր վրայ կը գառնան դաշտին հիւանդանայ կամ արիւնը պիտի խանդարի իր սնուցանէ։ Ադարակին ամէնէն աղտոտ մասերը դուրս հանել չկրնալով, և կամ մորթը աշխատութիւնները։ Ադարակին ամէնէն կարելի է որ ուրիշ գործարան մը (զրորիինամիտանի բովանդակ ոյժն է ան։ Ատեւ երիկամունքը) մորթին պաշտօնն ալ կը կատարի բրկագործութեան բովանդակ ոյժն է ան։ Ատեւ իր պաշտօնէն զատ և այն ատեն կրնայ ծանը հիմ մարդոց բոլոր հարսաւութիւնն էր, և այսօր սկ երկրագործներու ճոխութեան հիմն է։

Աւրեմն մորթը լուալը առողջութեան համար ելու, կռնակին և մէջքին ձեւէն յայտնի է։ անհրաժեշտ է։ Պէտք է ամէն որ ջուրով լուալը այց պարանոցին հաստութիւնը և ուսերուն լայնքը սարմինը կամ գէթ թաց սպունգով շիել զայն բաւականի կը ցուցնեն թէ ան յարմար է։ Դէմին ու ձեռքերը, որ միշտ բռն են, օրը երեւած կրելու և քաշելու։ Կարծես այս գործին հաշորս անդամ լուալ պէտք է։

Ծովու բաղնիքը ամէնէն առողջարար լուալը տածը։ շարժումի գանդաղութիւնը, սրունքնեցումն է, քանի որ ուրիշ օգուտներու հետ թարուած քիչ բարձրութիւնը, ամէն ինչ, մինչև իսկ օդ ծերու և կրթութիւն ընելու գրգիռ կ'ըլլայ հանդարտութիւնն ու տոկունութիւնը, կարծես, ճաշէն գոնէ երկու ժամ ետքը բաղնիք մտնել նպաստեն արտերու մշակութեան յարմար և պէտք է։ Պազ օգին պէտք չէ ծովու բաղնիք մէնէն աւելի կարող ընելու զայն։

157. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Գ.

Ող եւ ած վերջաւորեալ դերբայներով կազմուս խօսերը վարի օրինակին պէս յարաբերականով սխանակ երկու անկախ նախադասութեանց, ունենանք շանկեալ նախադասութիւն ըրեմ։

Այս գիրքը քեզի տուող աղասի իմ ընկերու է։ — Կ առած պառզ խակ է։ Մտնողներն ու ելլողները անց տնուուչը։ — 2. Վազը պիտի մեկնիմ։ այնպէս տեսնէի։ — Քեզմէ խնդրողին տուր։ — Զեր գրած ուզէ հայր։ — 3. Պիտի հարսանաս։ Ճերմագէս կը մակը սասացայ։ — Աշխատող և խնայող մարդը հարու զամանականիք։ — Կրլայ։ — Ինձի ընծայած հազուսուդ այսօր հազայ։ — Կորսուած տղան գանուեցաւ։

Օթինակ. — Այն տղան որ այս զիրիը տեղի տուածուիրեն։ իմ ընկերու է։

158. Հ Բ Ա. Հ Ա. Ն. Գ.

Հետեւեալ խօսերը այնպէս մը շարադրեցէ որ կղխաւոր եւ մեկ ստրադաս նախադասութիւնն է։

1. Ծոյլ տղան պիտի պատմուի. այնպէս կը հարած պատուզ խակ է։ Մտնողներն ու ելլողները անց տնուուչը։ — 2. Վազը պիտի մեկնիմ։ այնպէս տեսնէի։ — Քեզմէ խնդրողին տուր։ — 3. Պիտի հարսանաս։ Ճերմագէս կը մակը սասացայ։ — Աշխատող և խնայող մարդը հարու զամանականիք։ — Կորսուած տղան գանուեցաւ։

Օթինակ. — Տեսուչը կը հրամայէ որ ծոյլ տղան

ասծուիրեն։

97. ԿԵԱՆՔԻ ԾՐԱԳԻՐ ՄԸ

Ամէն օր երկու ժամ քալէ՛, ամէն գիշեր
եօթը ժամ քնացի՛ր, քնանալ ուղելուդ պէս
պառկէ՛, արթննալուդ պէս ելի՛ր, ելլելուդ պէս
աշխատէ՛, անօթենաս՝ կե՛ր, ծարաւնաս՝ խմէ՛ և
միշտ յամբօրէն :

Պէտք եղած ժամանակ խօսէ՛. գրէ՛ այն զոր
կրնաս ընդունիլ. ինչ օր կրնաս ըսել, ըսէ՛: Պէտք
եղածէն աւելի մի յարդեր արծաթը, բարի ծա-
ռայ մը և չար տէր մըն է ան: Նախ բոլոր մարդոց
ներէ՛, աւելի անկասկած ըլլալու համար. մի ա-
նարդեր մարդիկը, մի ատեր զանոնք աւելի, և մի
ծիծաղիր տարապայման կերպով, ցաւակի՛ց եղիր
անոնց: Ամէն առտու լոյսը տեսնելուդ պէս մահ-
ուան վրայ մտածէ ինչպէս և ամէն իրիկուն՝ եղբ
մութը տիրէ :

Զանա պարզ ըլլալ, օդտակար ըլլալ:

98. ՍԻՐԱՄԱՐԳԸ ԵՒ ՍՈԽԱԿԸ

Սիրամարգը պրչին վրայ կը պարծէր
Եւ Սոխակն ալ ձայնին գովեստ կը կարդար:
Տըխմար բան է անձը գովել անդադար
Բայց ո՞ր մարդիկ, ըլլայ տղայ, կին թէ ծեր,
Այս սխալը կերանքերնուն մէջ չեն գործեր:

159. Հ Յ Ա Հ Ա Ն Գ

Հսկէ՛ թէ ի՞նչ բանէ առաջ կու զայ.

1. Գետերուն յորդիլը: — 2. Զերմաշափին մէջ
մադիկին բարձրանալը: — 3. Անձրեւը: — 4. Լուսնին
իւաւարումը: — 5. Ծովուն ալեկոծումը: — 6. Արեւուն
իւաւարումը: — 7. Կայծակը: — 8. Արոտումը: — 9.
Երկրաշարժը: — 10. Կարկուտը:

Թաւշափետուր թռչունն անմիտ ու հպարտ
«Գեղն է, կըսէր, միայն պատուի արժանին»
Տաղանդ, ձիրքեր թռչուններու խելանի
Կ'արհամարհէր և պչըանքով մը հանդարտ
կը ցուցադրէր իր պերճ ագին փետրազարդ:

Իսկ Սոխակն ալ իր ապրանքը կը քըչէր,
Սուր ծիծաղ մը թըռցընելով կոկորդէն
Ուրկէ գիւթիշ մեղեդիներ կը յորդեն:
Երբ վերջապէս վրայ հասաւ մութ գիշեր,
Սև քօղի մէջ փաթթելով վարդն ու փուչեր:
Փայլուն լոյսերն ըստուերին մէջ մարեցան,
Սիրամարգը անհետացաւ մութին տակ.
Մինչ Սոխակին գեղգեղն անուշ և յստակ
Եթերին մէջ ծաւալելով ցիր ու ցան,
Դիմեց երկինքն իր վանկերով քաղցրաձայն:
Գեղեցկութեան կը յաղթէ խելքն ու տաղանդ,
Աչքին լոյսը տարիքին հետ կը մարի,
Միտքին լոյսը՝ քանի՛ կեանքը երկարի,
կը բողբոջէ և կ'ուռճանայ մանաւանդ,
Ինչպէս տունկ մը հողի վրայ արդաւանդ:

160. Հ Յ Ա Հ Ա Ն Գ

(Շարադրուրին)

Նամակ մը գրեցէ՛ք ձեր գարոցական մէկ ընկերին
հրաւիրեցէ՛ք զայն որ գայ արձակուրդի օրերը ձեզի
ցտ անցընէ: Այս առթիւ համառօտ մը լիշեցէ՛ք ձեր
ամակին մէջ թէ ի՞նչ տեսակ զբոսանք և զուարճու-
թւն վերապահած էք իրեն:

99. ԱՅԾԸ

Այծը բնութեամբ աւելի զգայուն է և հնաւրագէտ՝ քան ոչխարը։ Ան կամաւ կը մօտենայ մարդուն և կ'ընտելանայ անոր։ Ոչխարէն աւելի զօրաւոր, աւելի թեթև, աւելի դիւրաշարժ և նոււազ երկշու է. անիկա վառվառուն է և թափառական։ Խիստ դժուար է զանի հօտին մէջ պահել և խումբով առաջնորդել. շատ կը սիրէ մասդըցիլ, բարձր տեղերէ վեր կենալ, նոյն խոկ քը նանալ ժայռերու ցցուած ծայրերուն վրայ և խոր անդունդներուն եղերը։ Խիստ սակաւապէտ է ան, և հետեւաբար շատ դիւրին է զայն մնուցանելը. գրէթէ ամէն տեսակ խոտ անոր համար աղէկ է։ Ոչխարի պէս, շատ տարէն չի վախնար, արեւուն կիզիչ ճառագայթներուն տակ կը քնանայ, անոր սաստիկ տաքութիւնը զինքը բնաւ ան հանգիստ չ'ըներ. չի սոսկար մրրիկէն, չի ձանձրանար անձրեւէն. բայց, կարծես, սաստիկ ցուրտէն կը մօի։ Իր բնաւորութեան փոխոխամտութիւնը իր գործերուն անկանոնութեամբը կը յայտնուի։ կը քալէ, կը կենայ, կը վաղէ, կ'ոստոստէ, կը ցատրէ, կ'երթայ, կու գայ, կը պահուըտի, երեւան կ'ելլէ իր հաճայքին համեմատ։

161. Հ Յ Ա Հ Ա Ն Գ

(Շարադրութիւն)

Նկարագրեցէ՛ք համառօտիւ մը գարնան եղանակը. ըսէ՛ք թէ ի՞նչ տեսակ աշխատութիւններ տեղի կ'ունենան այդ եղանակին՝ դաշտերու ո՞չ։

100. Զ Գ Ե Ս Տ

Բաւական չէ միայն մարմինը մաքուր պահել, պէտք է նաև ցուրտէն ու տաքէն զայն պահպանել լգեստով։ Զգեստը տաք կը պահէ մարմինը, մեր նական տաքութիւնը պահելով՝ քան թէ մեզի տաքութիւն տալով։ Երբ մարմինը թեթեւ հադուած է, իր այրելին՝ այսինքն սնունդը աւելի ուտով կը սպառի և հետեւապէո աւելի ուտելիք կը պահանջէ։ Ուրեմն, հարկ է մարմինին բնական ներմութիւնը պահել. վասն զի երբ ջերմութիւնը քիչնայ՝ արիւնը ներս կը քաշուի, ներքին գործառնները կը ճնշուին և առողջութիւնը կը վասուի։ Այս է պատճառը՝ որ շատ ծեր մարդիկ և մանուկներ կը մեռնին, երբ ձմեռը գայ։

Ամէնէն տաք լաթերը ամէնէն քիչ տաքութիւն գուրս կը թողուն, ուստի փետուրը աւելի տաք է քան բուրդը, բամակը աւելի տաք՝ քան կտաւը, բարակ լաթը աւելի տաք՝ քան հաստը։

Ամառ ատեն և տաք կիմայի տակ գարձեալ զգեստի պէտք ունինք, որպէս զի մեր մորթը առեւին տաքութենէն պաշտպանուի։ Ամառուան համար այն լաթերը լաւ են որոնք ամէնէն աւելի տաքութիւն գուրս կը հանեն։ Այսպէս, ճերմակ

162. Հ Յ Ա Հ Ա Ն Գ

Էակի անունները փոխեցէ՛ ֆառարկայի անուններու.

Հեռաւոր աղջական. կեղծաւոր մարդ. պարկեշտ աղջիկ. անկեղծ բարեկամ. կրակոտ ձի. աշխոյժ նաւաստի. սպիտակ արջ. զուարլթ ընկեր. սուտ վկայ. սասաքինի մարդ. հաւատարլոմ ծառայ։

Օթինսկ. — Հեռաւոր երկիր։

կամ բաց գոյն հագուստներ շատ աւելի կը դորձածուին ամառը, վասն զի շատ չերմութիւն չեն պահեր: Գիշերները մեր հագած արտաքին լաթերը պէտք է հանենք և գիշերանոց հագնինք և շաբաթը մէկ երկու անգամ ճերմակեղէն փոխել:

Այսպէս հագուիլ պէտք է որ մէկ կողմէն լաթերը չսեղմեն մարմինին ո՛ր և է դործարանը և անոր դործողութիւնը շարգիլեն, և միւս կողմէն ալ ցուրտ և խոնաւութիւն չընդունին:

Մէջքը շատ սեղմելը գօտիով կամ ուրիշ բանով՝ չնշառութիւնը կ'արգիլէ, լեարդը կը ճնշէ և արիւնը մարմինին ծայրերը կը քշէ՝ անոր անշնորհ ձեւ տալով: Նոյնպէս վնասակար են նեղ վրդնոցներն ու փողկապները, անոնք կ'արգիլեն արիւնին դէպի դլուխ գալը և կրնան կաթուած բերել:

Պէտք է որ գլխանոցները թեթև ըլլան և գլխուն երակները չճնշեն՝ արիւնին շղանը արդիւլով: Տղոց սրունքները սովորաբար բաց մնալով կը պաղին և ասկէ աւաշ կուգան զանազան հիւանդութիւններ: Նոյնպէս, երբ մարգիկ իրենց կուրծքն ու կոնակը ցուրտին բաց պահեն, իրենց առողջութեան կը վնասեն:

163. Հ Ր Ո. Հ Ս. Ն. Գ.

Հաստատական, ժիտական, հարցական, նրամայական, արգելական և զարմացական ձեւերով երեսական նախադասութիւն գրեցէ՛: Օրինակ.

1. Աստուած ստեղծեց տիեզերքը (հաստատական):
2. Ոչինչեն բան մը չի կրնար գոյանալ (ժիտական):
3. Ո՞վ գտաւ Ամերիկան (հարցական):
4. Օգնէ՛ հօրդ և ներէ՛ թշնամիիդ (հարմացական):
5. Մի՛ սուտ վկայեր (արգելական):
6. Քանիքն սքանչելի է ընութիւնը (զարմացական):

101. ՄԱՐԴԿԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Մարդիկ ընկերական են, այսինքն թէ իրարու հետ անընդհատ յարաբերութեան մէջ գըտանուելով՝ կը կազմեն ամրողջութիւն մը զոր պէտք է կուել մարդկային ընկերութիւն: Մարդկային ընկերութեան մէջ գասակարգեր կան. զբաղումինայելով՝ կ'ըսենք. դործաւոր, վաճառական, արուեստագէտ, գիտուն, պաշտօնեայ, կալուածատէր, սպասաւոր. ընկերական կարգերու նայելով՝ կ'ըսենք. քաղաքացի, կղեր, զինուոր, պաշտօնակալ, ևայլն. կենցաղավարութեան նայելով՝ կ'ըսենք՝ հարուստ, աղքատ, աղնուական, միջնակարգ:

Մարդիկ ընտանիքներ կազմած, մօտ առ մօտ կառուցուած բնակարաններու մէջ կը բնակին և կը դրաւեն առաւել կամ նուազ ընդարձակ տարածութիւններ՝ որոնք կը կոչուին հաղափ, աւան կամ զիւղ: Քաղաքը յոյժ ընդարձակ է, կը պարունակէ հաղարաւոր, երբեմն իսկ միլիոնաւոր բնակիչներ. կը բաժնուի թաղերու և թաղերը՝ փողոցներու և հրապարակներու: Աւանը փոքր քաղաք մըն է, իսկ գիւղն աւելի փոքր ըլլալով, քանի մը

164. Հ Ր Ո. Հ Ս. Ն. Գ.

(Հարադրութիւն)

Նկարագրեցէ՛ք ձեր դպրոցը. ըսէ՛ք թէ հան ինչե՛ր կը սորմիք. որո՞նք են ձեր գասատուները, ձեր ընկերները. ի՞նչ պարագեր ունիք անոնց նկատմամբ:

հարիւր կամ քանի մը տասնեակ բնակարաններով
կաղմուած է։ Գիւղերու մէջ մարդիկ առ հասա-
րակ երկրագործ և հովիւ կ'ըլլան, քաղաքներու և
աւաններու մէջ՝ արհեստաւոր, վաճառական, և լն։
Քանի մը քաղաքներ և աւաններ իրենց արուար-
ձաններով և մերձակայ գիւղերով միասին կը կազ-
մեն գաւառ մը. և միւնոյն իշխանութեան վերա-
բերեալ գաւառներու ամբողջութիւնը կ'ըսուի եր-
կիր, որ իրեն յատուկ վեհապետը կ'ունենայ։

Քաղաքի մը մէջ շատ տեսակ շենքեր կը գըտ-
նուին, ինչպէս՝ տուն, ապարանք, պալատ, պան-
դոկ, վաճառանոց, մթերանոց, արուեստանոց,
գործարան, զօրանոց, հիւանդանոց, եկեղեցի,
վարժարան, թատրոն, որճարան, դրոսարան, հա-
սարակաց պարտէղ, բաղնիք, գրամատուն, նա-
մակատուն, հեռադրամուն, դատարան, և այլ
կառավարական պաշտօնատուններ, և այլն։ Քաղաքի
մը նշանաւոր ճամբանները կ'ըսուին ծառուղի,
խճուղի, ձեմավայր, բարափ, եւայլն։

165. Հ Ր Ա Հ Ա Ն Գ.

(Ծարադրութիւն)

Նամակ մը գրեցէ՞ք ձեր հեռաւոր մէկ աղդակա-
նին, որով պիտի իմացնէք իրեն՝ թէ ամբողջ տարին
ինչպէս անցուցած էք գպրոցին մէջ, ի՞նչ է եղած ձեր
ամավերջի քննութեանց արդիւնքը, և ի՞նչ վարձատ-
րութիւն ստացած էք ձեր ուսուցիչներէն և ծնողքէն։

102. Գ Ե Ղ Ա Ր ՈՒ Ւ Ե Ս Ն Ե Ր

Գեղարուեստ կը կոչուին տեսակ մը ար-
ուեստներ՝ որոնց արտադրութիւնները յոյժ զար-
դացեալ մտքի ծնունդ ըլլալով՝ կը հիացնեն զմեզ
և կը վերացնեն։ Գեղարուեստի զլսաւոր ճիւղերն
են նկարչութիւն, քանդակագործութիւն, ճար-
տարապետութիւն եւ երաժշտութիւն։ Գեղարուես-
տի հետեւող մը արուեստագէտ կը կոչուի։

Նկարչութիւնը իրերու եւ էակներու պատկերն
ու գոյները ներկայացնելու արուեստն է։ Այս ար-
ուեստը նմանողութիւն մըն է բնութեան, եւ նը-
կարիչը, ո՛քան մօտենայ իրականին, այնքան ա-
ւելի մեծ արուեստագէտ մըն է։

Նկարները երեքի կը բաժնուին, կրօնական,
պատմական եւ դաշտանկար։

Քանդակագործութիւնը՝ կամ բուն բառով՝
բարձր քանդակագործութիւնը, իրերու եւ էակնե-
րու պատկերը ուռուցեալ ներկայացնելու արուեստն
է։ Քանդակագործութեան ուրիշ մէկ ճիւղն է փո-
րագրութիւնը՝ որ իրերու եւ էակներու պատկերը
փոսացեալ կը ցուցնէ։ Քանդակագործութեան ա-
մէնէն կարեւոր ճիւղն է մարդկային պատկերները
քարէ կամ այլ եւ այլ նիւթէ շինելու արուեստը՝
որ կը կոչուի արձանագործութիւնն է։ Նկարիչին պէս

166. Հ Ր Ա Հ Ա Ն Գ.

Գրեցիք ժողովրդական առածներ՝ 6 հատ։

արձանադործն ալ չբաւականալով միայն իրականին նմանողութեամբ՝ իր միտքն ու զգացումները արտայայտող այնպիսի նշաններ կը դնէ իր ձեռակերտին վրայ՝ որ կարծես հոգի եւ կեանք կուտայ անոր :

Ճարտարապետութիւնը չէնքեր կառուցանելու արուեստն է : Շէնքերը բնակութեանց կամ այլ նպատակներու յատկացուած ըլլալով՝ ապաստանարան մը ըլլալէ զատ, ճարտարապետին գիտաւորութեանը համեմատ ցոյց կուտան մեծութիւն, ճոխութիւն, վաւելութիւն եւ գեղ : Շէնքերը կը լշան պարզ կամ քանդակներով ու արձաններով զարդարեալ :

Երաժշտութիւնը ձայներու միջոցաւ ականջ ու միտք հրապուրելու արուեստն է : Բանաստեղծութեանց վրայ եղանակ յարմարցնելով՝ կ'ըլլայ երգ : Երեք տեսակ երաժշտութիւն կայ, սրբազն, գուսաներգական ու թեթեւ : Երաժշտութիւնը կ'ըլլայ ձայնական եւ գործիական :

167. Հ Յ Ա, Հ Յ Ն Գ.

(Շարադրութիւն)

Համառօտ կերպիւ աեսութիւն մը ըրէ՛ք սոյն դասդրքին պարունակութեանը վրայ . ըսէ՛ք թէ ի՞նչ բաներ սորվեցաք անոր մէջ :

Վ Ե Ր Ջ

ԵՐՐՈՐԴ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒԻ

ԴԱՒԹԵԱՆ ՀՐԱՄԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

ԴՐ.

1. Ա. Վարժութիւն Մանկանց	10ը Տիպ	4
2. Բ. ..	Օրդ	5
3. Գ. ..	Օրդ	5
4. Տարրական Քերականութիւն	5ը	2
5. Լազգուցի Դասընթաց	3ը	3
6. Փունց, Խօժարէ. Հաւառածոյ	5ը	2
7. Փիզ. կ, պատկերազարդ	5ը	2, 3
8. Եւկուոզ Փանչ (նոր տրո)	3ը	6
9. Գարծն. Ընթացք Շարադրութեան	3ը	3
10. Բանալի Շարադրութեան	3ը	7
11. Անհելարան Հայ լեզուի	3ը	2
12. Սկզբունք Համանայնուր. և Շարադրութեան	3ը	3
13. Nouvelle Méthode, I. Տիկին Սարինիկ	3ը	2
14. Տարր. Ընթացք Կրօնի, Վ. Թիեզ, Առավանձնի	3ը	2
15. Պատկերազարդ Սյրբնարան [նոր սնուն]	10ը	20
16. Յայտագիր Դաւթեան Գործակալութեան	3ը	2
17. Մայլիանակ Հաւառածոյ, միջին օրշան	3ը	2
18. Դարցավիրութիւն, զարժ E. E. Whiteh	3ը	5
19. Համառօս Կրօնագիտութիւն	3ը	3
20. Նույն Հայ մանակներուն, (պատկերազարդ)	3ը	1,50
21. Դաստիարակութիւն Աղջիկներու	3	
22. Հետի Հայ գիտական գրայ դասեր	3	
23. Դաստիարակութիւն Պատմիներու	3	
24. Հետի, գիտութիւններու վրայ դասեր	3	
25. Դաստիարակութիւն Պատմիներու	3	
26. ԲնիրԱկն, լրագիր ազգագրական	10ը	
27. Ազարաւագրութիւն Օսմ. Կայսերինան	3	
28. Տղոց Կրօնագիտութիւն	3	
29. Թուարանութիւն մնացական գրութեան	3	
30. Առաջնորդ Անդ. լեզուի	3	
31. Խվանճ. լին, Լոնդոնու	3	
32. Օսմ. Տաղածակութիւն	3	
33. Կար Գրութ, 10 պրայ (Փուրայի և սիբով)	30	
34. Մանականութիւն Առաջական գրութեան	3	
35. Առաջնորդ Անդ. լեզուի	3	
36. Խվանճ. լին, Լոնդոնու	3	
37. Համարան Առաջական գրութեան, Ռ. Գուլ. Ենան	3	
38. Առաջնորդ Անդ. լեզուի	3	
39. Առաջնորդ Գ. Գ. Դարեան, Կառառանունու Խունա	3	
40. Երազիոց Գ. Գ. Դարեան, Կառառանունու Խունա	3	
41. Երազիոց Գ. Գ. Դարեան (մասնաւայրուն սնուն)	3	
42. Nouvelle Méthode II. par Mme. Satinik	3	
43. Մայրէնի Է. Ա. Տարի	2,50	
44. Գեղարքունիք Եղիշ. Օր. Մերի Ազարան	3	
45. Գեղարքունիք Եղիշ. Օր. Մերի Ազարան	3	
46. Մարդկան Ազգ. Նախակերութեան	3	
47. Բ. Մոյր. Լեզու. Դաւթեան	3	
48. Ճառակ Նոր Գարանութեան	3	
49. Արտիս Լուսանակայութեան, Յակոբ Զ. Թէրզիան	3	
50. Անհելա Սանկուլուս, Յակ. Վարդապետի Նալպանեան	3	
51. Անհելա Սանկուլուս, Յակ. Վարդապետի Նալպանեան	3	
52. Նոր Արխան Կանկառան	3	
53. Հիմ Անիսի Կանկառան	3	
54. Մաւալիի Լիսանը Յանանէի	3	
55. Երազ Մայրէնի Լեզու	3	